

2554
2555

419

84
S-54

Ա պատմութեան աշխարհու առաջին
առաջին առաջին առաջին առաջին առաջին
առայս առաջին առաջին առաջին առաջին
առայս առաջին առայս առայս առայս առայս



ՐՈՔԱՆՊՈԼ

Հեղինակ՝
ԲՈՆՍՈՆ ՏԻՒ ԹԵՐԱՅԻ

Դ. ՀԱՏՈՐ

Ա.

ԽՈՍՏՎԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

Երեք օրերէ ի վեր . Սըր Ռւիլելըմս, կանոնաւորապէս ամէն իրիկուն ժէնէ կ'եթթար Հէրմինը դարպահուու համար . Մանկամարդ ազջիկը, սկիզբէն իսկ հասկցած էր թէ ինքնիրուած էր, գոնէ այսպէս հարձեց . որովհետեւ Սըր Ռւիլելըմս մէտ բան չզգացած յամանակ զգալ ձեացնելու մէջ հիանալի արժւեատագէտ մըն էր :

Օրիորդ տը Պօրբէօ այս սէլին՝ դէմ երբեք չէր ըմբռոստանար :

Սըր Ռւիլելըմս երիտասարդ և զեղեցիկ էր, ան ունէր տառապովներու պէս մեղեգիանման ձայն մը . Օրիորդը հանպիպած էր անոր ինչպէս վէպի հերոսի մը .

10852-57 9

Բաւական պատճառներ կային որպէս զի մասնիշտամարդ աղջկը չվիրաւորուի այս պաշտումէն որ անցոյց կուտար։ Բայց Հէրմին միշտ ֆէրնանը կը սիրէր, թէև ֆէրնան ապերախտ և ցածողի էր իր աչքերուն, և անարժան էր իր սէրին։

Ան կը սիրէր, ինչպէս կը սիրեն մեռետիները, յիշատակով և ոչ թէ յայսով, որովհետև կեանքի ճակատագիրն է որ այս զգացումները մեզի կը կապեն անոնց հետ, որոնք բնաւ մեզ չեն սիրեր։

Այն օրը որ Հէրմին կարծեց ֆէրնանի մասնութեան վրայ փաստ ունենալ, Սըր Ուկիլեմսի կողմէ Պաքարայի գրուած նամակին մէջ, իր սիրաը յաւելիտեան փակուեցաւ։

Հէրմին նուշիրած էր ինքզինքը, իր սիրտի հանդարտութեանը մէջ, յաւիտենական ամուրիութեան, նման այն խօսեցեալներուն որոնց խօսեցեալը կը մեռնի ամուսնանալու առոտուն և որոնք մայրապետ կ'ըլլան, ուղերով միմիայն սիրել զԱսաւուած։

Ան բնաւ չպիտի սիրէր, Ասոր համար կը մեղքնար ան Սըր Ուկիլեմսը և ինքզինքը դժբախտ կը համարէր, ինչու որ ինք կրնար համբերել։

Սակայն բոլորովին անտես չէր ըներ զայն։ ան անսահման հմայք մը կը զգար միշտ իր քովը նաստած տեսնելով զայն, կը սիրէր իմանալ անսր ախուր և թեթեօրէն անդլիական շեշտով նրերանգուտծ ձայնը, նոյն իսկ թերեւ ան կը հնազանդէր թաքուն գաղափարի մը։

Հէրմին նշմարած էր թէ իր մայրը՝ Սըր Ուկիլեմսը իր բարեկարը նկատած էր, և անհամբեր կը թուէր գրեթէ անոր ամեն օր հասնելուն, ան ըմբռնած էր թէ ինչ զգացում կը ծնեցնէր այս գորովը։

Ան գուշակած էր թէ իր մայրը կ'ուզէր ապատե-

զինքը իր ճակտոտազրային սէրէն ուրիշի մը միջոցով, կ'ուզէր որ տեսնէր ասպետին սիրուիլը իրմէ։ Կ'ուզէր որ մոռնար ֆէրնանը երազէր իր երջանկութիւնը ու այս ապագայի երազը Սըր Ուկիլեմսի վրայ կը դնէր, եւ մանկումուրդ աղջիկը կ'ախորմէր իր մօրը պատրանքներէն և յոյսերէն, և ան ուզեց հաւատացնել տալ թէ ինք կը սիրէր արդէն և կամ անմիջապէս պիտի սիրէր։ Ասոր համար էր որ ան երբեք չէր յայտնէր, այն բաւերուն մէկովը, իր գաղանիքներէն ուեէ մէկը, որոնք մարդս յաւիտեան կը հնասցնեն և կը կասեցնեն լեզուին ծայըր եղող երգումը, որ պատրաստ է խոյս տալու։ Ասոր համար է որ նաև շատ անգամներ անոր թերը ընդունած էր պտոյտ մը կատարելու համար, մինչդեռ Պ. ար Պօրէօ և մայրը քանի մը քայլ հեռաւորութեամբ իրենց ետեէն կը քալէին։

Սակայն և այնպէս ասպետը բնաւ երբեք իր սիրաը չէր բացած տակաւին, ան երբեք սիրային ուեէ խօսք մը չէր արտասանած։ բայց իր ակնարկները, իր ձայնին յուզուած և խօսվեալ չեշտը, Հէրմինի մօտեցած ժամանակ իր շփոթութիւնը, իր յանկարծական գունատութիւնը, երբոր ան իր աչքերը կը վերցնէր իր վրան, միթէ այս բոլորը աւելի պերճախօս թէև համր վկաներ չէին քան ձեակերպ խօստավանութիւնը։ Հէրմին ինքզինք սիրուած կը կարծէր։ Արդ, կնոջ մէջ միշտ գոյութիւն ունի բոլոր ձզրիտ զալափարներէն եսականութիւնը, իբր թագուն յոդեցաւմ մը, ներշնչելու գժբաղդ սէր մը զոր երբեք չպիտի վարձատրեն։

Հէրմին լաւ գիտէր թէ երբեք չպիտի պատախաներ Սըր Ուկիլեմսի սէրին, բայց աստիճան մը հպարտ էր զայն ներշնչելուն։ Սըր Ուկիլեմս ամէն իրիկուն, երթինին կտմ ութնին մօտերը կուգար, և միայն տասնըմէկին կ'երթար, եւ իւրաքանչիւր անգամ որ կը

-- Այն ատեն, վերսկսաւ, խենդութիւնը ունեցայլու յոյս մը ... Երիասասարդ էի, ազատ, հարուստ, ազնիւ անուն մը կը կրէի, զերծ ներկայ և անցեալ բոլոր ազտեղութիւններէ. Կարծեցի թէ պիտի կրնայի սիրուած ըլլալ... Գառն խաբկանք. այս մասկամարդ աղջիկը որ յանկարծ սիրած էի և որուն կը պա կանէր այսուհետեւ իմ կեանքս ... ան կը սիրէր ուրիշը ...

Հէրմին զգաց սարսուռ մը որ շրջեցաւ ամբողջ մարմինին մէջ. Ան երազեց Ֆէրնանը.

-- Այն ատեն, օրիորդ, տւելցուց սապետը, կարծեցի թէ իրօք ինձ սահմանուած կենցաղը դրոշմուած էր յաւիտեան ճակատագիրի կրնիքէ մը, և համակերպեցայ շարունքիւ այս թափառական գոյութիւնս առանց անցեալ յիշատակի և առանց վաղուան յոյսի ...

Սապետը լոեց, և այնպէս ձեւացուց թէ չէր կրնար իր յուզմունքին իշխնէլ. Բայց և այնպէս ան վերսկսաւ.

-- Երեք օրերէ ի վեր, իմ փշրուած սիրաս կարծած էր դանել քիչ մը հանդարտութիւն, իմ միտքս կորսուած էր երազանքի սահմաններուն մէջ, և օրերը ու ժամերը կ'անցնէին ինձ համար առանց նշմարելու զանոնք և համարձակիւ խորհելու ապագայ օրերու և ժամերու վրայ... Աւազ, զարթնումը եկած էր... Հասկըցայ թէ եթէ երկար ատեն հոս կենամ, թերեւս ձեր կեանքին խորը պիտի ձգեմ այն խոռվքը զոր վեհանձն ու բարի սիրտերու մէջ կը ծնցնեն ուրիշներու դժբաղւութիւնները. Ուստի որոշած եմ մեկնիլ.

-- Պարոն, թոթովեց Հէրմին, ոչ նուազ զգացուած քան որպէս կը թուէր Սըր Ռելիեմս:

-- Զեզի ուզեցի ըսել մնաք բարով, օրիորդ, յաւիտեան մնաք բարով, և ձեզի աղաչել որ պահէք մերուն, երբոր դուք սիրեցիք զայն...

Սըր Ռելիեմս լոեց այս բառին վրայ և դիտեց Հէրմինը. Մանկամ ըդ աղջիկը գունատած էր մարմառէ արձանի մը նման. Ան գլուխը թօթուեց և մրմռաց:

-- Մարդ չեմ սիրեր եսու...

Ասպետը սարսուաց և կործեց թէ ան իրապէս դարմանուած էր Ֆէրնանի սէրէնէն:

-- Կոմ, առնոււազն, վերսկսաւ, եթէ կը սիրեմ, մեռեալ մը ... այնպիսի սիրով մը, ուր ոչ յոյս կայ, ոչ երջանկութիւն և ոչ ուրախութիւն:

-- Մեռեալ մը ... մըմնչեց Սըր Ռելիեմս, որ չի հասկնալ իւռեցաւ:

-- Կամ թէ ինչ որ ճշմարիս է, պատոսիսնեց Հէրմին, ան մեռած է ինձ համոր:

Եւ յետոյ, մինչդեռ ան կը նայէր, Սըր Ռելիեմս գլուխը ծռած, տիրագէմ, իր վիշաէն աւելի անոր վիշապին մը ծռած, առաջ կը երեւոյթը առած էր:

-- Կը տեսնէք, ըստ ան, ձեզմէ աւելի երջանիկ չեմ.

-- Ե՞ս, լու, ըստ բոլորովին ցած ձայնով. չպիտի կրնայինք մեր վիշտերը զուգորդել և ուրախութիւն մը կազմել անոնցմով: Եւ եթէ ձեզմէ ծնրագրած ինդրեմ իմ կեանքս զոհիւ ձեզի, մոռցնել տալու համար թշուառական մը... -- Ներեցէք ինձ այս բառիս, ձեր մայրը ինձ բոլորը ըստ որ իմ հայրը ինձ բոլորը ըստ որ իմ բոլոր էութեանս մէջ չպիտի ըլլար վայրիկան մը, իսորբուր էութեանս մը եթէ ձեզ երգնուած որ իմ հուրդ մը որ ձեզի չուփուեր... եթէ, երկրպագուած առարդ մը որ ձեզի չուփուեր... եթէ, իմ պաշտուած առարդ առջև, ինչպէս հրեշտակի մը առջե...

Ան իր ձեռքը կարկառեց անոր!

-- Ո՛չ, ըստ գլուխը թօթուելով, ոչ, Սըր Ռելիեմս, գուք ազնիւ սիրտ մըն էք, դուք այս վայրկեանուած, ուստի աւելի արժանի էք ձեր կեանքը չանցընել խեզճ, նիս աւելի արժանի էք ձեր կեանքը չանցընել խեզճ, խորտակուած կնոջ մը մօտ, որ յիշատակով մը կ'առջրի խորտակուած կնոջ մը մօտ,

իր խորհուրդը ամբողջացնելով, բայց ան կը մեղքնայ զիս:

- Շատ լաւ, կը հասկնամ:
- Միայն թէ, քանի որ ժամանակ չունինք սպասելու, պէտք է շտապով լրացնել ինդիրը:
- Ի՞նչ ըսել կ'ուզէք:
- Պէտք է, ոչ թէ սպասել որ ձեր աղջիկը զիս սիրէ, այլ պէտք է զայն սորիպել խոստանալու որ զիս սիրէ:
- Կարելի՞ է այս:
- Շատ դիւրին է: Մտիկ ըրէք:
- Այդ պահուն ասպետին ձին կը բերէին: Սն սանձը եր թեւը անցուց, և ըսաւ պ. տը Պօրբէօի.
- Ընկերացէք ինձ քսմի մը վայրկեան, պիտի խօսակցինք:
- Լաւ, ըսաւ Պօրբէօ, խօսակցինք:
- Կ'ըսէի ուրեմն ձեզի թէ, վերսկսաւ ասպետը, պէտք էր Հէրմինը խօստումի մը բերել:
- Այո՛, և դուք կը կարծէիք թէ այդ շատ դիւրին էր:
- Շատ դիւրին, Դուք պիտի դատէք զայն: Ատոր համար միայն մէկ բան պէտք է. այն է թէ ան ինձ երախտապարտ պէ ք է ըլլայ:
- Ձեզի՛, ի՞նչպէ՞ս:
- Պօրբէօ, ըսաւ ասպետը ժպտելով, ասիկա լաւ մտիկ ըրէք, և յայտարարեցէք զիս որպէս հանձարեղ մը:
- Լաւ:
- Ֆէրնանը ամբաստանեցիք գաղ, զայն ըանտարկեցիք, և ան պիտի դատուի ութը օրուան մէջ, յաջորդ դատավարութեանց. չէ՞:
- Կը կարծեմ, ըսաւ Պօրբէօ:

— Էս լաւ, ինչպէս որ պէտքը ունեցանք զայն կորսնցնել տալու, նոյնպէս պէտքը կրնանք սւնենալ զայն ազատելու:

- Չեմ հասկնար թէ ինչո՞ւ:
- Սպասեցէք, Ենթադրեցէք բան մը: Հէրմին միշտ ֆէրնանը կը սիրէ, անվիճելի է այս: Ֆէրնան սիրոյ մէջ նենդառը մըն է, թշուտուական մըն է, որ միայն իր օժիտին համար կ'ուզէր Հէրմինը, և կը սիրէր Պատրիան:
- Պօրբէօ սկսու խնդալ:
- Պէտք է համաձայնիլ, ըսաւ, որ բաւական լաւ խաղացինք մենք այս պկարիկ կատակերգութիւնը:
- Լաւ, կարելի է, բայց սպասեցէք տակաւին:
- Ֆէրնան կորսուած է Հէրմինի սիրտին մէջ, բայց երբեք իր միտքին մէջ. ան կ'անդիտանայ գործուած ու ձիրը:
- Ե՛ս, լաւ, ըսաւ Պօրբէօ:
- Պէտք է որ գիտնայ:
- Ե՛ս, կը կարծեմ հասկնալ:
- Երբ ան դիտնայ զայն, երկուքէն մին պիտի պատահի. կամ պիտի արհամարհէ զայն և պիտի ազատի յետոյ ինծի հետ պիտի ամուսնանայ և կամ, հնազանդելով այն վեհանձն պաշտպանութեան, որ բնականէն կնոջ սիրտին մէջ կը գտնուի, անոնց համար որոնք սիրած են, պիտի ուզէ ազատել զայն:
- Բայց այն ատեն...
- Սպասեցէք ուրեմն... Հոն պիտի ըլլամ. և պիտի յայտնեմ միջոցը, խոյս տալու Ֆէրնանի ոճրազատ ատեկանէն և դատաստանի ամօթէն:
- Բայց ի՞նչպէս պիտի ընէք ատիկա:
- Ասիկա ինծի կը պատկանի. Այն տաեն Հէրմին

երախտապարտ, զիս պիտի սիրէ: Նոյնիսկ գեղեցիկ տեսարան մը կը դուշակեմ:

— Այս բոլորը ինձ նուռազ դիւրին կը թուփ, քանինչ որ ինձ կ'ըսէք, սիրելիս:

— Շատ պարզ է, ընդհակառակը. բայց պէտք է գործել: Սրտ, դուք թեւերն էք, իսկ ես գլուխը: Գործադրեցէք ինչ որ կը հրամայեմ. ահա ինչ որ ձեղմէ կը խնդրեմ:

— Ուրեմն ինչ պէտք է ընել.

— Շատ պարզ բան մը. վաղը Հէրմին պէտք է գիտնայ Ֆէրնանի ոճիրը:

— Ես ինքս իրեն պիտի յայտնեմ:
Սըր Ուիլերմս ուսերը թօժուեց:

— Այդպէս չէ, ըսաւ. պէտք է որ ան դիալուսածով գիտնայ: Լաւ մտիկ ըրէք: Դուք հոգ տարած էք, ինչ որ անհրաժեշտ էր նախապէս, որ Բարիզի օրաթերթերը մինչև ձեր աղջկանը ձեռքը չհասնէին. հիմա պէտք է հակառակը ընել:

— Բայց երբեք Ժէնէ լրագիր չի հասնիր:

— Ներեցէք, Տիկին աը Քէրմասէք բաժանորդ է նոր:

— Ճիշտ է, կը մոռնայի զայն:

— Ժօնաւ իր տիրուհին ամէն օր ատկէ չի՞ կարդար:

— Ճիշտ է, բայց «Լա Ֆուա Պրըթօն» Ֆէրնանի վերոբերեալ բան մը չպիտի պարունակէ:

— Այս է որ ձեզ կը սիսալեցնէ. իր այսօրուան թիւը, այն որ գիւղային ցրուիչը վաղը պիտի ըերէ, կը պարունակէ ընդհակառակը այս նիւթին վրայ երկար յօդուած մը: Ես եմ որ զայն զրկեցի ապելու:

— Ա՞ն, ըստու Պօրէօ: Ե՞ն, լսւ,

— Սովորաբար ցերեկէ վերջը կուգայ ցրուիչը, այնպէս չի՞:

— Հազիւ թէ:

— Այդ ատեն Ժէնէի մէջ սեղան նստած են:

— Այս՝ պատասխանեց Պօրէօ:

— Ե՞ն, լսւ. դուք կ'ալաչէք ուսուցիչ Ժօնասի:

եթէ ուսունաւին իսկնիւրին չաղաչէ, ինչ որ կ'ընէ կարծեմ, թերթը աչքէ անցընել: Շատ անբաղդ պէտք է ըլլանք, եթէ ան առաջին ակնարկով, մատը հաչակաւոր յօդուածիս վրայ չի դնէ:

— Ե՞ն, լսւ, այդ պարագային, հարցուվորձեց Պօրէօ անձկալից:

Մնացորդը ինծի կը պատկանի, ըսաւ ցրտօրէն ասպետը, մի մտատանջուիք: Գիշեր բարի, աներ:

Եւ Սըր Ուիլերմս, որ թակարդը լորած էր արդէն, ան բաժնուեցաւ Պօրէօէն և ձին հեծաւ: Սովորաբար, ան խարակներու նրբուջին բռնեց. Երբոր հասաւ այն ան խարակներու նրբուջին բռնեց. Երբոր հասաւ անդունդին մէջ, պաղ և անգութ ժպիտ մը երեւցաւ իր շրթներուն մէջ, պաղ և անգութ ժպիտ մը երեւցաւ իր շրթներուն վրայ:

— Պարսն աը Քէրկառ կոմս, մրմաց ան, հաստատապէս ուժով չէք, և աղայ մը ձեզի չափ պիտի ընէր: Պէտք չէր զրկել Պասթիէնը Քէրլօվէն, պէտք ընէր: Պէտք չէր զրկել Պասթիէնը Քէրլօվէն, պէտք ընէր:

Սըր Ուիլերմս սրաբշու սկսաւ վազցնել ձին, և կէս գիշերին Մանուշառ հասաւ, Նամակ մը կը սպասէր իրեն, Ասպետը բացաւ զայն և ուրախութեան ձիչ մը իրեն, Ասպետը բացաւ զայն և ուրախութեան ձիչ մը Պօրձակց, Այս նամակը Ժաննին վրածն էր, և որ Քօրձակց,

Եար իրեն պիտի զրկէր նոյնիսկ այն առաւտուն ուր ինք կոմս աը Քէրկազին գնդակին տակ պիտի իյնար: Այս նամակը կեցած էր Քօլարի սեղանին վրայ, որ ժամանակ չունեցաւ զայն թղթատարին յանձնելու քանզի Պաքտրայի անակնկալ փախուստին լուրը զայն բոլորվին շփոթեցուցած էր: Բայց Ուօքանպոլ ունենուլով Սըր Ուիլելմսի ճշմարիտ հասցէն, գրուած Քօլարի ձեռքով, զայն յանձնած էր թղթատարին:

— Ա՞չ, մրմուց Սըր Ուիլելմս, կը կարծեմ թէ իմ խաղս աւելի յաջող է քան երբեք: Պիտի ամուսնան Հէրմինի հետ և ժաման պիտի ըլլայ սիրուհիս, ինե՛զ Սըման . . . :

36785-48

Բ.

ԼՐԱԳԻՐԸ

Պարոնը նախատեսած էր այն բանը՝ որ պիտի պատահէր:

Գիշերը անցած էր Հէրմինի համար, առանց որ մանկամարդ աղջիկը աչքը գոցել կարենար: Մշտայորդ յուզման մը ենթարկուած դէպի անցեալը ակնարկ մը նետած, և հոն մէկ ակնարկով ընդգրկած էր իր կորուած երջանկութիւնը, իր խորտակուած երազը:

Յետոյ ապագան միտքը բերած էր: Եւ ապագային մէջ տեսած էր Սըր Ուիլելմսը, որ կը գրէր իր անգոյն կենցաղավարութեան հաշիւը, զայն սիրելով և անիծելով ըստ կարդին:

Պարոնը՝ այնչափ լաւ կերպով խաղացած ու կեղծած էր այս դառն և ճակատագրային տնօրինութեան հնաղանդելու հարկադրուած վիճակը, որ մանկամարդ աղջիկը ինքինքը կը յանդիմանէր անոր զժբախտութեանը համար՝ և անկէ խզճի խայթեր ու տագնապներ կը զգար:

Եւ խզճի ապահապներէ՝ կարեկցութիւն, կարեկցութենէ՝ սէր հեռաւորութիւնը որչա՞փ պղտիկ բան մըն էր, ինչպէս որ ըստ էր Սըր Ուիլելմս:

1085 Q-57



Առառուան բոլոր ժամանակամիջոցը, Հէրմին ինք-
զինքը իր սենեակին մէջ փակած անցուց, այս երկու
զգացումներուն մէջ րաժմնուած, այն սէրը զոր ունէր,
ունէ՛ր տակաւին ապերախտ Ֆէրնան Ռոշէի նկատմամբ,
այն գթութիւնը՝ զոր կը ներշնչէր իրեն այս երիտա-
սարդ և գեղեցիկ մարդը, վեհանձն սիրտով, բարձրա-
թոփ միտքով, ակնածանքի ազնուական ձեւերով, այն
մարդը կ'ըսենք, զոր Ուիլերմս կը կոչէին և զոր այն-
քան կիներ հապարտ պիտի ըլլային զիրելով:
Ճաշին ժամը եկաւ հաստաւ:

Հէրմին ճաշասրանը իջաւ, ախուր և կոտրած սիր-
տով, բոցց մայրը ապահովելու համար խնդրական փորձե-
լով, որուն անհանդիստ աչքերը կը լրակաէին իր դէմ-
քին վրայ վիշտերու այն հետքերը որոնք շուտափոյթ
ընթացքով կամաց կամաց կը հիւծէին զինքը: Սե-
ղան հստան:

— Նոնոշիկս, ըստ Քէրմատէքի պառոնուհին իր
քըոջ թոռը ճակտէն համբուրելով, աչքերդ ախուր կը
գտնեմ:

— Այդպէ՞ս կը կարծէք, հօրաքոյրս:
— Քնացած չէք:

Հէրմին շփոթեցաւ ու խոնարհեցուց աչքերը:
— Գրաւ կը զնեմ որ նոնոշիկս, շարունակեց պա-
ռոնուհին որ ձեր անքնութիւնը մեծ պատճառ մը ու-
նէր . . . :

— Մօրաքոյր, թոթովեց մանկամարդ աղջիկը, որ
խիստ տժգունեցաւ:

— Աղէկ միտքս ինկաւ, ըստ պառոնուհին՝ որ
բոլոր ասոնք առանց մատնաւոր դիտումով ըստած էր,
Սըր Ուիլերմս կը մեկնի՞ ուրեմն:

Հէրմին սարսաց, իսկ իր մայրը կարծեց թէ իր
աղջիկը պիտի հիւանդանար:

— Ինչ սիրուն մարդ, շարունակեց պառոնուհին,
այն կինը զոր ան պիտի սիրէ, կիներուն երջանկագոյ-
նը պիտի ըլլայ:

Հէրմին կը զգար թէ կը մեռնէր, ան ուզեց կա-
րենալ սիրել Սըր Ուիլերմսը:

Բակին մոււաքին առջեւ կախուած զանգակը՝ որ
այցելուներու ժամանումը կը ծանուցանէ՝ լսելի եղաւ
այդ վայրկեանին:

— Սուլինանգակն է, ըստ պ. տը Պօբրէօ որ վա-
զեց պատուհանին առջեւ գնաց:

— Ա՛յ, ըստ պառոնուհին, այսօր հինգչարթի է,
այնպէս չէ՞:

— Այս, մօրաքոյր:

— Այս օրն է այսօր ուր կը հրատարակուի լրա-
գերս:

Արդարեւ, երեւցաւ վաղեմի սպասաւորը, բերելով
«Լա Ֆուտ Պըլթօն», այն միակ լրագիրը՝ զոր Քէրմա-
տէք պառոնուհին կը կարդար և կ'ուղէր կարդալ:

— Ժօնաս, ըստ պառոնուհին, որ ծերունիի երի-
տասարդութեանը մէջ մոռցաւ զինք շրջապատողները
և իսքինքը ընթերցանութեան սէրին տուաւ, Ժօնաս,
եկէք:

Տղան սեղանին կը ծառայէր: Սթոռի մը վրայ նե-
տեց սեղանի զենջակը զոր ունէր դաստակին ներքեւ, և
եկաւ լրագիրը Քէրմատէք պառոնուհին ձեռքէն առ-
նելու:

— Կարդացէք սա լրագիրը Ժօնաս, ըստ:
Տղան նսպաւ աթոռակի մը վրայ և պատուց լրա-
գիրին կտպոցը:
Պ. տը Պօբրէօի սիրալ ուժգին կը բարախէր, շատ

ԿԵ՛ սարսափէն խենիթ կտրած մօրը ձեռքէն, սրուտկ մը
քաշեց հանեց գրպանէն ու զայն Հէրմինին քթին մօ-
տեցուց, որ յանկարծ նորէն բացաւ աչքերը և խելքը
դլուխը եկաւ:

Տիկին ալ Պօբրէօ ծունր եկած և վոճկած էր:

Պ. ալ Պօբրէօ միշտ լրագիրը կը ճմրթէկէր:

Քէրմատէք պառոնուհին շարունակ բացատրու-
թիւններ կ'ուզէր եղելութեանը վրայ:

Սըր Ուիլերմա առաւ լրագիրը պ. ալ Պօբրէօի
ձեռքէն, կարգաց զայն և կարծես թէ հասկցաւ:

Եւ Հէրմին տեսաւ զայն՝ որ ուժգին և ծայրագոյն
վիշտի մը բոլոր արտայայտութեամբ, ձեռքը ճակտին
կը տանէր,

— Ես գիտէի, մըմնջեց:

• •

Փամ մը վերջը, Սըր Ուիլերմա, որպէս թէ ամե-
նամեծ յուսահասութեան ենթարկուած և Հէրմինին հետ-
մինակ մնացած, զայն ժէնէի պարտէզին մէջ կ'առաջ-
նորդէր ձեռքէն բոնելով ու ըսելով.

— Եթէ ես ազատեմ զայն... եթէ խեմ զայն ա-
մօթէ, անպատուութենէ և միանգամայն ամենասոսկալի
թիապարտութենէ, եթէ յաջողիմ ապացուցանելթէ ան-
մել է, թնչ պիտի ընէք ինձ համար:

— Պիտի սիրեմ ձեզ, ըսաւ,

Եւ ծոեց ճակտուը: Երկար ատեն զսպուած ար-
տասուքները եկան ողողել իր զեղեցիկ այտերը, և
խորտակուած ձայնով մը շարունակեց.

— Եթէ չսիրէի իսկ, կ'ամուսնանայի ձեզի հետ:

Պառոնը աղաղակ մը արձակեց:

— Ա՛հ, աղա ուրիմն, ըսաւ, պիտի աղատեմ զինքը:

Հէրմին այս խօսքերուն վրայ ուրախութեան և
միանգամայն թախանձանքի անբացարելի արտայա-
տութեամբ մը նայեցաւ թե՞ն:

— Աղտաեցէք զայն, ըսաւ, աղատեցէք զայն պա-
ռան, և ես ծունր զրած պիտի օրհնեմ ձեզի, և պիտի
պահնեմ այն խօսառումը զոր ըրի... ձեռքս ձերինը պի-
տի ըլլայ:

— Անմիջապէս կը մեկնիմ, պատասխանեց պառս-
նը, Բարիզ կը թոչիմ... և պիտի վերագառնամ միայն
ձեզի ըսելու համար. «Ճաւատացին անոր անմեղու-
թեանը, ազատ է ան»:

— Գացէք, ըսաւ Հէրմին, և վերագարձէք... ու
ես ձեր կինը պիտի ըլլամ:

• •

— Աներ, կ'ըսէր Սըր Ուիլերմա, ժամ մը վերջը,
թղթատարի կտոք մը ցատքելով, դուք կրնաք իմ
հարսանիքիս հրաւիրագիրները հրատարակել տալ: Ու-
հարսանիքիս հրաւիրագիրները իմ պատահանում:

թը օրէն պիտի վերագառնամ:

Եւ Սըր Ուիլերմա մեկնեցաւ,

— Վաստակած է այս պատահանումը:

— Ուր է ուրեմն:
 — Քանի մը օրէ ի վեր բնաւ տեսած չունինք զարկաւ:
 — Ինչպէ՞ս, պոռաց Սըր Ուիլելմս, ահաւասիկ գէշ բան մը: Եւ նամակները որոնք ես զրկեցի իրեն:
 — Բօքանպոլ եկաւ զանոնք առնելու: Կ'երևայ թէ Քօլար Պուժիվալի մէջ է.
 Սըր Ուիլելմս արդէն յօնքերը կը պոստէր և ինքնիրեն կը հարցնէր թէ ի՞նչ կը նշանակէր իր անդակաւ Այս երկար բացակայութիւնը երբ Բօքանպոլ ճիշդ պահոն երեցաւ բակին սերին վրայ:
 Ստահակը սուլելով ներս կը մտնէր, գլխարկը աւանդին վրայ ծռած, գէմքը լպիրչ ու նենգամիտ, Բայց երբ Սըր Ուիլելմսը տեսաւ, սուլելը դադրեցուց և աւելի խոնարհ կերպարանք մը առաւ և գլուխը խկոյն բացաւ:
 — Հարիւրապետը, ըսաւ բոլորովին ցած ցայնով
 մը: — Հոս եկուր, հրամայեց Սըր Ուիլելմս,
 — Ահաւասիկ, կը մօտենամ կոր, ձեր հրամանին համեմատ:
 Եւ վայրկեանի մը տատամսումէն յետոյ Բօքանպոլ կրկին ստացաւ իր սովորական համարձակութիւնը:
 — Պիտի ըսե՞ս ինձ թէ ուրկէ կուգաս, և ո՞ւր է Քօլարը, հարցուց պարոնը:
 — Այո՛, դիւրին է ատ:
 Բօքանպոլ խորհրդաւոր գէմք մը առաւ:
 — Բայց ատիկա կարելի չէ ըսել հրապարակաւ, աւելցուց:
 Սըր Ուիլելմս հասկցաւ որ իր բացակայութեան աւեն ծանր գէպքեր տեղի ունեցած են, և զրեթէ ոչ մէկ առարկութիւն ըրաւ:

Պօքանպոլը բնակարանին գետնայարկի սրահը մտցուց, ինամքով մը գուաը զոցեց և ըսաւ:
 — Տեսնենք, խօսէ հրմտ, ի՞նչ կայ:
 — Նոր բան մը կայ, և ուրկէ գուք մաղապուր պրծոծ էք: Հարիւրապետին թռչունները քիչ մնաց որ պիտի փախչէին:
 — Ժա՞նն և Սըրի՞զ:
 — Այո՛, հարիւրապետ:
 — Բայց Քօլարը, ո՞ւր է Բօլարը, հարցուց Սըր Ուիլելմս:
 — Պուժիվալին մէջ է, «մայրիկ»ին գինետան մէջ, հինգ օրէ ի վեր, մառանը գինիի տակառին մէջ պառկոծ է...:
 — Ի՞նչ կ'ըսես:
 — Իրու որ, հարիւրապետ, տակառն ալ դադաղ կրնոց ըլլալ երբեմն:
 — Ի՞նչ կը խօսիս դագաղի վրայ:
 — Քօլար մեռաւ, հարիւրապետ, ուրեմն պէտք եղաւ թաղել զայն:
 — Մեռաւ, պոռաց Սըր Ուիլելմս, կ'ըսես որ մեռաւ:
 — Այո՛, մեռաւ:
 — Բայց ո՞ւր, ե՞րբ և ինչպէ՞ս, հարցուց Սըր Ուիլելմս յուզեալ:
 — Հինգ օր առաջ Պուժիվալի մէջ ատրճանակի հարուածով մը:
 — Մեռաւ Պուժիվալի մէջ... հինգ օր է... ատրճանակի հարուածով... կը կրկնէր Սըր Ուիլելմս գանգաղօրէն և ապշութեամք:
 — Այո՛, հարիւրապետ, կոմաք սպաննեց զայն:
 — Կոմաք, բոցագանչեց Սըր Ուիլելմս սարսը-ռալով:

— Արման տը Քէրկաղ կոմսը:
Պառնը ահարկու աղաղակ կը արձասեց,
— Բայց ըստ, ուրեմն Արման վերստին դուռ է
Ժամնը:

Հպարտութեամբ լի ժպիտ մը սահեցաւ Ռօքանպուի
շրթունքին վրայ:

— Առանց ինծի, ըստ, խիստ կարելի էր, բայց
Ռօքանպու կը հսկէր շտեմարանին մէջ: Ռօքանպու տղայ
չէ, հէյ, հէյ....

Եւ արիկան համառօտակի պատմեց Սըր Ուիլելմոփ,
ինչ որ Պուֆիվալի մէջ անցած էր, ինչպէս Փօլար ըս-
պաննուած էր այն վայրկեանին երբոր կը խեղդէր Լէօն
Ռոլանը, և ինչպէս ինք Ռօքանպու փախած էր Պ. Քէր-
կաղէ և անոր խուզարկութիւնները ի դերե հանած,

Պառնը ցնորած, մտիկ ըրաւ այս պատմութիւնը:
— Քօլար գործունեայ և խելացի մարդ մըն էր,
մրմիջեց, երբ Ռօքանպու խօսքը լմնցուց, բայց վերջո-
պէս անոր աեղը յաջորդ մը դնելու պիտի աշխատիմ:
մինչեւ հիմակ մեծ չարիք մը չկայ գեռ.

— Ամեն, ըստ Ռօքանպու:

Այս եղաւ Քօլարի դամբանականը:

Սըր Ուիլելմս սկսաւ խորհրդածել այն ատեն:

— Բանի սր կուղէի ձերբակալել տալ Քօլարը և
ստիպել զինքը խոստովանելու որպէս ՅՈ.ՅՕ.Յ Փրանքի
գողութեան հեղինակը, ով գիտէ թէ միջոց մը չպիտի
գտնեմ զայն մեռած վիճակի մէջ ամբաստանելու, այն-
պէս, ինչպէս պիտի ամբաստանուէր ու ինքնինքը իբր
դող ձերբակալել տար երբ ողջ եղած ըլլար.

Սըր Ուիլելմսի ոգին, արդէն իր տեղակալին այս
մահուան մէջ, որոշակի կը նշմարէր Ֆէրնանը բանտէն
աղատելու և հետեւապն Հէրմինին հետ ամուսնանա-
լու միջոցը:

— Ուրեմն, հարցուց Ռօքանպու, պանդոկը անքը-
նակ է սպանութենէն ի վեր:

— Այո, հարիւրապետ:

— Կը կարծե՞ս որ Քօլար տակաւին ճանաչելի ըլ-

լայ:

— Մառանները լաւ կը պահեն հանգուցեալ Քօ-
քանպու, ըսելով հեղնեց Ռօքանպու. վարդի մը պէս
թարմ ըլլալու է:

Ուրեմն, ըստ հարիւրապետը, այս իրեկուն
պիտի տեսնենք զայն:

Եւ պառնը աւելցուց:

— Նիքօլօ սպանութեան ներկայ էր, այնպէս չէ:

— Այո, և ազատած է ինքւինքը:

— Մայրդ, Ֆիբար, կարծեմ շատ կապուած էր ա-

նոր:

— Ատիկա առկախ կը մնայ. բայց եթէ հարցուե-
լու ըլլայ, գետնի տակն աւ անցնի կարծեմ հոգը չպի-
տի ըլլայ:

— Եւ դուն կը սիրե՞ս զայն:

— Ե՞ս, ըստ Ռօքանպու, ևս չեմ կրնար դիմանալ
անոր: Պիտի երթայի անոր կախաղանէն կախուիլը տես-
նել ամենամեծ ուրախութեամբ:

Սըր Ուիլելմս չպատասխանեց, բայց թղթապա-
նակ մը բացաւ և հօնէտ առաւ պղտիկ տետրակ մը նը-
նակ շանադրերով ծածկուած. Այս տետրակը ուրիշ բան չէր,
շանադրերով ծածկուած բոլոր երկրորդական գործա-
րաց եթէ թղթածրարը բոլոր երկրորդական գործա-
րաց կալուն, զորս հրապուրած էր Քօլարի միջոցաւ:

Իր յուշագրին աեղ կը ծառայէր ատիկա, և իր տե-
սակ մը խօրհրդատուն էր:

Թղթատեց այս տետրակը և կեցաւ արձանագրու-
թեան մը առջև որ այսպէս գրուած էր.

«Նիքօլօ, քսան տարուան թիսպարտութեան դաստապարտուած՝ գիշերային գողութեան համար, սանցուխով յարձակած և սպաննութիւն փորձած, փափած Ռոշքօրէ 184...ին Փութով նորէն փնտռուած, բայց յաջողած է աներեւութացնել հետքերը և կատարելապէտ կերպարանափոխ ըլլալ:

«Բայց կը ճանչցուի սպիտ մը, որ կուրծքին աջ կողմը կը գանուի, և կը նմանի դանակով փորուած ու կտրուած քանդակի մը»:

Սըր Ռեփերմս նորէն գոցեց տետրակը:

— Յայտնի է թէ, ըստ, ստիկանութեան աչքին՝ մարդ մը որ նմանօրինակ անցեալներ ունի, կատարելապէս կարող է սպաննութեան մը:

Բօքանպոլ հետաքրքրութեամբ պառոնին նայեցաւ:

— Եւ, շարունակեց, անիկա պիտի ամբաստանութ Քօլարը սպաննած ըլլալուն:

— Բայց ան սպաննած չէ:

— Հոգ չէ, հերիք է որ անիկա ըլլայ հարուածը տուողը:

— Բայց պիտի ուրանայ:

— Վկաներ պիտի ունենանք:

— Որո՞նք, հաբցուց Բօքանպոլ:

— Նախ և առաջ դուն, իմ փոքրիկ չարաձճիս, Դուն երդումով պիտի հաստատես որ Նիքօլօն Քօլարը սպաննած ըլլալը տեսած եօ:

— Եւ միւս վկան:

— Պիտի ըլլայ այրի Ֆիքար: Դուք ըսիր որ անիրեն...

— Ա՞ն, անիկա, ըստ Բօքանպոլ, բայց անոր վիզ պիտի կտրեն:

— Բնակ նաբար, Ետքը:

— Բայց անմեղ է:

— Սիրելի որդեակա, ըստ պաղարիւնութեամբ պառնը, գուն երիտասարդ ես, և պէտք է որ կըթեմ քեզի: Լաւ յիշէ ասիկա, այս աշխարհիս մէջ անմեղ մարդկը միայն բազդ ունեցողներն են: Նիքօլօ չունի ահաւոսիկ ամէնը:

— Ուրիմն, ըստ Բօքանպոլ, այդ իւղձ կինեօնը մեծ յանցաւոր մըն էր:

Եւ աւելցուց սեկուսի:

— Ի՞նչ խորամանկ գաղափար ունի սա հարիւրապետը, Նիքօլօն կախազնն հանել ուզելուն: Ճշմարիտ պուոր չեմ վշտանար, շատ կը ձանձրացնէր «մայրիկ»ը և մեզ կը սնանկացնէր:

• •

Դասնա՞ք Ժաննի՝ զոր թողուցի՞ւք այն պահուն երբ աղաղակ մը կ'արձակէր այն վայրկեանին երբ գուոր կը բացուէր և կ'աղդարարուէր՝ «Արման տը Քէրկազ կոմոը»:

Ժանն Արմանի երեսալը կարծեց աեսել, և սիրացաւ, սկսաւ դողալ աննուածելի յուզման մը աղացութեանը տակ:

Բայց յանկարծ Ծնկրկեցու, Ընկրկեցաւ տժգունած, ապշտ, աչքերը մոլորուն այնալէս՝ որպէս թէ իր առվե անդունդի մը բացուէրը տեսած ըլլար:

Այն մարդը որ ներս կը մտնէր, իր սպասած մարդը չէր:

Արմանը չէր:

Սըր Ռեփերմս պառոնն էր:

Պառնը ճանապարհորդի ընտիր հագուստներ հաղած
էր, գլուխը բաց, և իր գէմքը ծանր և քաղցր մելա-
մաղձոտութեամբ տղաւորուած էր:

Դանդաղ քայլերով յառաջացաւ գէպի ժաննը որ
անշարժ և կայծակէ զարնուածի պէս մնացած էր, լը-
ռութեամբ մը տռաւ անոր ձեռքը և համբուրեց:
— Օրիորդ, մրմնջեց, քանի մը վայրկեան լրու-
թենէ մը ետքը, հաճեցէք ներել ինձ .. Արման աը

թէրկազ կոմսն եմ եմ:

Եյս խօսքերը ժաննի սովորեցին խոռվութիւն մը
և թոյլ տուին անոր վերջապէս յայտնել իր ապշու-

— Դո՞ւք, ըսաւ ան, գո՞ւք, Արմանը,
— Ես, պատասխանեց, ես կոմս աը թէրկազ:
— Ահ, պոռաց մանկամարդ աղջիկը զայրացած, կը
ստէք:

Սըր Ուկիեմս այս խօսքին կը սպասէր: Դարձաւ
գէպի սեղանը, յետոյ զանգակի մը մետաքսեայ կոճուիք
ընեց և զայն երկրուց ուժգին կերպով:

Մարիէթ երեւցաւ:
— Քանի՛ տարիէ ի վեր իմ ծառայութեանս էջն
ես, հարցուց պառնը:

— Հինգ տարի պարոն կոմսին մօրը, տրկին թէր-
քով մնացած եմ արիկին կոմսուհին մահուրնէն յետոյ.
պատասխանեց Մարիէթ, որ տռաջուց իր դասը լաւ
սերտած էր:

Ժանն շլմորած կ'երեւար, և կը նայէր այս մար-
դուն, զոր երբէք տեսած չէր, և կը ծանօթանար ա-
և զորս պաշտելու չափ կը սիրէր:

Նայուած քով մը Ուկիեմս հրոժե տ տռաւ Սըրիզէ
և Մարիէթէ:

Ցետոյ ծնրադրեց ժաննի սուջն:

— Պիտի հոճիք ինձ սպասել, օրիորդ, հարցուց
յարգական յուղմամբ լի ձայնով մը:
ժանն անշարժ քար կտրած էր, և միշտ այս ան-
ձանդիին կը նայէր:

Նստեցուց զայն և ինքը՝ հոն ուսքի վրայ մնաց
անոր սուջն:

— Մարիէթ ըրէք ինծի, կրկնեց, ինչ որ ձեզի անօ-
րինակ կը թուի. պիտի բացատրուի:

Եւ որովհետեւ կը լոէր ան, շարունակեց:

— Ես իրական Արման ար թէրկազն եմ: Անհուն
հարստութեան աէր, երիտասարդութենէս ի վեր, կ'ու-
ղէի որոշել կամ լսենդութեամբ վարուիր, ինչպէս կ'ը-
նեն ընտանիքի շատ մը աղաքներ, կամ ազնուարար
գործածել ստացուածքս, զանոնք գործածելով քիչ մըն
ալ բարութիւն ընելու համար, իմ բարեյիշտակ մօրս
և Աստուծոյ յիշտակը ազգած են վրաս: Ես այս վեր-
ջին որոշումը տուի: Տասը տարիէ ի վեր այս ճամբան
մէջ կը քալեմ, և գժբախտութիւնները միսիթարելու-
համար ունեցած ուրախութիւնս գրեթէ ինծի չէր բա-
ւեր տակաւին: Օր մը ձեզի տեսայ...»

Ժանն զարմացական և ժիտուկան շարժում մը
ըլուաւ:

— Ո՞հ, ես աղէկ գիտեմ ինչ որ պիտի ըսէք, յա-
րեց: Աղէկ գիտեմ որ պիտի հարցնէք ինձ թէ՛ ձեզի
ուր տեսած եմ, որովհետեւ զուք զիս բնաւ տեսած չէք:

«Ուրեմն մտիկ ըրէք, օր մը իմացայ որ լարուած
ծուղակի մը մէջ պիտի իյնայիք: Ես ձեզի չէի ճանչ-
նական զեկուցուած ծանուցագիր մը կ'իմացը-
նար, բոյց ինձ զեկուցուած ծանուցագիր մը

նէր ձեր դժբախտութիւնները, առանձնութիւնը, գեղեցկութիւնն ու առաջնութիւնը։ Զեղի տեսնել ուզեցի, գաղտնի կերպով տեսայ ձեզ և սիրեցի»։

Սըր Ուիլելմս այս վերջին բառը բոլորովին ցած ձախով արտօսանեց, անփորձութեան քաղցր տատամութեանով լի երկչու երիտասարդի մը պէս կարմըրելով։

Ժանն կը սկսէր իր ապշութենէն սթափիլ, ներկայութեանը այս գեղեցիկ և պատուառ երիտասարդին որ խորին յարգանքով կը խօսէր իրեն։

— Բայց պառն, ըսաւ դողդոջուն ձայնով մը, ի՞նչ վտանգ է այն, որուն ենթարկուեցայ, ո՞րն է ուրեմն այն որոգայթը որուն մասին կը խօսիք։

— Դուք կիրակի օր մը Պէլվիլ գացիք, այնպէս չէ, ընկերակցութեամբ Սըրիզի, իր նշանածին, և այս վերջինին մօրը հետ։

— Այս, պատախանեց օրիորդ աը Պալտէր։

— Հոն երկու մարդեր եկան և Լէօն Ռօլանի հետ կոռու բռնուեցան։

— Այս, յարեց վերստին ժանն։

— Յետոյ երրորդ մը եկաւ։ Անիկա աղատարարը Լէօն Ռօլանի։

— Ճշմարիտ է... պարոն։

— Այս մարդը մինչեւ ձեր առւնը ատրած է ձեզի։ Ժանն հաստատական նշանով մը գլուխը ծռեց։

— Հե եւեալ օրը ուրիշ մարդ մը, զինուորի հագուստ հագած, պատուանշանով զարդարուած ծերունի մը, ձեր տանը մէջ ձեր յարկին վրայ բնակելու եկաւ, հարիւրապետի ձեւ առւած էր իրեն, ձեր հօրը բարեկամը ենթադրել տուած է զինքը... յետոյ այն միւսը որ առջի օրը առաջնորդած էր ձեզի՝ իր քովը եկած է, իմ անունս առած է, իմ տիտղոսս գոլցած է . . . և դւըր

Սըր Ուիլելմս իւրաքանչիւր բառին վրայ կը ծանրանար։

— Է՛ ուրեմն, այդ մարդը անպատիւ մէկն էր, այդ մարդը կը ստէր և անարգ կատակերգութիւն մը կը խաղար Պէլվիլի մէջ և Բարիլ, կարծեցեալ հարիւրապետին քով։

— Ա՛ն, պոռաց Ժանն, անկարելի է այդ։

— Եւ գիտէ՞ք, շարունակեց Սըր Ուիլելմս խորին համոզման շեշտով մը, գիտէ՞ք ով էր այս մարդը։

Եւ կանգ տռաւ։

— Ոչ, շարունակեց, տակաւին չեմ կրնար ըսել ես զայն. դեռ մտիկ պէտք է ընէք։

«Դիպուածը, կամ լաւ է ըսել անխոնջ ոստիկանութիւնը, զոր բարերարութիւն ընելու բարձր պաշտօնիս կը գործածնիմ, ինձ հասկցուցին թէ ինչ ապրանքիւ դաշտաճանութեամբ պիտի շրջապատուէիք, ուստի ուզեցի ձեզի ազատել, ձեզ տեսայ, սիրեցի ձեզ։ Իրիկուն մը մութին մէջ, ձեր դրան առջեւ տեսայ ձեզի, ես որ իմ կառքիս խոր անկիւնին մէջն էի ծածկուած։

«Աւա՛զ, ըսաւ Սըր Ուիլելմս հառաչելով, լու գիտեմ ինչ որ ինձ պիտի ըսէք. պարտաւոր էի գոլ իմացնել ձեզ վտանգը որուն ենթարկուած էիք... բայց չարիք մը գործուած էր արդէն։ — այդ մարդը սիրելու վրայ էիք։

«Պէտք էր ուրեմն, ձեզ ազատելով, ձեր առաջին միաման մէջ թողուլ միայն. և պէտք չէր ըսպաննել ձեզի յանկարծական յայտնութեամբ մը»։

Ժանն մտիկ կ'ընէր չնշանպառ, և Սըր Ուիլելմսի աչքերուն, յարգելի կերպարանքին և ձայնին մէջ կը թուէր իրեն կարդալ, անհուն սէր մը։

— Յարաքերութեան մտայ Ժէրմիւտի հետ, չարունակեց Սըր Ուիլելմս, և ան ընդունեց իմ յատա-

կագիծս։ Զեր քնացած տաենը ձեզի վերցնել և փոխադրել տուի հոս, և յն ատեն չհամարձակելով ինքզինքս ցոյց տալ, գրեցի ձեզ, Ա՛հ, որչափ կը բարախէր սիրառ ամէն անգամ, որ գրիչը ձեռք կ'առնէի... և որչափ վախցայ որ ուրախութենէս պիտի մեռնէի երբ ստացայ ձեզմէ այս նամակը։

Սըր Ուիլելմս ծնղբաղբեց և ժաննի ձեռքը համբուրեց, և ժանն որ երազել կը կարծէր, ըստ իրեն.

— Բայց վերջապէս պարո՞ն, քանի որ դուք էք կոմս տը Քէրկազը, ուրեմն այն մարդը ո՞վ է։

— Թշուառական մը. այդ մարդը մանկլուիկո է։ Ժանն աղտղակ մը արձակեց, դէպի ետ ընկրկեցաւ և փակեց աչքերը։

Մառայ մը սիրած էր ան։

Երբոր մանկամարդ աղջիկը երկար անզդայութենէն սթափեցաւ, Սըր Ուիլելմս աներեւոյթ եղած էր. իսկ Սըրիզ անոր քովիլ էր ու կը խնամէր զայն։

Սըրիզ պառոնէն գրուած նամակ մը յանձնեց։

Այս նամակը հետեւեալ կերպով գրուած էր.
«Օթորդ,

«Դժուարին յայտնութենէն ետք, որ պէտք եղաւ, ինձ կը թուի թէ՝ կիներու երջանկագոյնը պիտի դարձնեմ ձեզի։ Ժանն, ամենասիրեցեալդ իմ ժանն, ութը օր եւս ձեզմէ հեռու պիտի մնամ, բայց ամէն օր պիտի գրեմ ձեզի, և գուցէ գամ ձեզի պաղատելու որ ընդունիք անունո և ձեռքս։ Զեր աղնիւ սիրտը և միտքը ձմարիտ և կեղծ Քէրկազները որոշած պիտի ըլլան իրարմէ։

«Մնաք բարով. կը սիրեմ զձեզ։

ԿՈՄՄ ԱՐՄԱՆ ՏԸ ՔէՐԿԱԶ»

Ժանն կարգաց այս նամակը և փղձկեցաւ իր երկներուն մէջ ունեծած աղնուականի արինը կը գրը-

գոռէր, մտածելով որ սիրոծ էր այն մարդը, զոր Սըր Ուիլելմս համարձակուծ էր իր «մանկլաւիկ» անուանել։ Սըր Ուիլելմս ժաննը նուազած թողած տաեն՝ մէկ քանի խորհրդաւոր համաններ տուած էր Մարիէթին, յետոյ գիւղային տունը թողած ու Բոր-Մարլի եկած էր, ուր Բօքանպոլ իրեն կը սպասէր։

— Հարիւրապկատ, ըստ իրեն Բօքանպոլ, գրեթէ գիշեր է։

— Ուրեմն շա՞ա ուշ է, հարցուց Սըր Ուկլելմս։

— Ըսդհակառակը, իմ կարծիքս այն է թէ սպասելու է որ բոլորվին մթննայ։

— Ինչո՞ւ համար, հարցուց պառոնը։

— Որովհետեւ, ճշմարիտը ըսելու համար, համոզւած եմ որ՝ կոմսը գինետան շրջակայքը լրտեսութիւնը ընել կուտայ և կը յուսայ զիս նորէն ձեռք ձգել ու գիտնալ թէ ո՞ւր են սիրունիկները։

— Ա՛հ, ա՛հ, ըստ Սըր Ուիլելմս, զգուշանանք ուրեմն։

Եւ անոնք սպասեցին գիշերուան։

Գիշերը եկաւ, անթափանց, արձրւոտ, ցուրտ և ինչպէս որ կըլլան ձմռան գիշերները։

Այն ատեն դաշտերուն մէջէն ճամբայ ելան, գեարին եղերքէն և նաւերուն ճամբէն խոյս տալով, ետեներէն գինետուն մտան։

Բօքանպոլ, կատուի պէս գիշեր ատեն կը տեսնէր, կամ այսպէս ըսենք, տան մասերը այնքան աղէկ, կը ճանչնար ո՞ւ Սըր Ուիլելմսը առաջնորդեց մըղէկ կը ճանչնար մէջէն, առաւ աշտանակ մը, որ վարի սրահին ըսմինէին մէջ գրուած էր, և երբեք զայն չվասեց։

Պառոնը վար իջեցուց ձեռքէն բոնելով։
Յետոյ՝ երբ մառանը հասան, հրահանը զարկաւ և վառեց մոմը։

Այն առեն Սըր Ռւիլերմս կրցաւ բոլորաիքը նայ-
ւածք մը նետել:

Մառոնը ընդարձակ էր. պատերուն առջև լեցուած
էր տակառներ, որոնցմէ ոմանք լեցուն էին, ոմանք
պարապ:

Թօքանպով Սըր Ռւիլերմսի օգնութեամբ տակառ
մը վերցուց, դարձաւ ծածկուած կողմը դրան կողմին
և պառոնը նշմարեց Քօլարի դիակը՝ որ ճանաչելի էր
տակառին:

Հարիւրապետը՝ ինչպէս կը կոչէր զայն Թօքանպով,
միշեց որ՝ Քօլար սովորաբար վրան կը պահէր թղթ -
պանակ մը և մտածեց որ այս թղթապանակը կրնայ
թարունակել իրեն համար վտանգաւոր նամակներ և

Իր սպիտակ ձեռքը առանց վարսնմտն երկնցուց,
առանց խղճի խայթի դիակին մօտեցուց, բըտէնկօթին
կոճակները քակեց և քովի գրպանէն առաւ թղթա-
պանակը:

Յետոյ ճրագին աղօտ լոյսովը, պառոնը քննոոթեան
ոկսաւ, առաւ նամակ մը զոր Քօլար իրեն կ'ուղղէր և
զոր ժամանակ չէր ունեցած նամակաստան յանձնելու,
հոն ձգեց անցագիր մը՝ որով նախկին թիսպարտը
ինքվինքը ազատած էր Լուի Տիդօք անուամբ և ա-
ւելցուց նամակ մը զոր Սըր Ռւիլերմս, ինքը գրպանէն
հանեց:

— Գործը տւարտած է, մըմնջեց.

Պառոնին կողմէ գրուած ու կնքուած այս նամակը՝
որ այնչափ կտարեալ նմանութիւն ունէր իր նախ-
կին տեղակալին գրութեանը, զոր այս վերջինը կթէ
կենդանութիւն առնէր, ինքը գրած պիտի կարծէր, կը
կրէր հետեւեալ վերնագիրը.

«Առ օրիորդ էմիլի թուլպէօք, ձեագէտ»

«Պէլ Կրէյվ-Աքուէյր, թիւ 2, Լոնտոն.

«Քօլար» ստորագրուած էր՝ և այսպէս գրուած.

«Զքնուղ պաշտեցեալս.

«Դեռ երեք օր է որ Բարիղեան «Լաթուս»ին ճի-
րաններէն աղատած եմ: Միտք ունիմ վաղուցնէ եաքը
Պուլոններ ժամանել, և հոնկէ նաւ նստիլ կ'այրիմ, կը
մրկիմ որ քեզի անգամ մըն ալ աեսնեմ և պարկեշտ ու-
ակնածելի ըլլամ: Մեր խնայողութիւններովը կամ Մի-
տւէքս պիտի երթանք ու հոն քաշուինք, կամ թէ ու-
րիշ տեղ մը, պիտի գնակարան մը և ինքզինքնին
իբր ուստական իշխաններ ծախենք: Հարիւր յիսուն հա-
ղար ֆրանք ունիմ, և Լոնտրայի մէջ մէկուն ալ բան
մը չեմ ըներ: Եթէ Բարիղի մէջ բռնուէի, զիս թիւ-
պարտութեան կը զատապարտէին:

«Քեզի աղուորիկ բան մը պիտի պատմեմ, զոր իմ
կարգիս, խաղացած եմ արտաքին գործերու պաշտօնէու-
թեան մէկ պզտիկ պաշտօնէին՝ և որ զինք քիչ մը հե-
ռու պիտի տանի, եթէ բռնուի:

«Ինդալէ մարելու բան է աս:

«Երեւակայէ որ, վեց ամիսէ ի վեր, արտօննին
խորհած է «աչք» ընել խխոտ սիրուն կնոջ մը, և որ
ինձ հետ ծանօթութիւն ունի Անունը չեմ տար, վասնզի
չեմ ուզեր որ նախանձիք, Տիկին Քօլար, և անցնիք
նեղ կիրճը հոս գալու, և անոր աչքերը հանելու համար:
Բայց հոդ չէ:

«Երկար ատենէ ի վեր առիթի կը նայէի. տես-
ասիկ բաղզը որ մեծ տէր մըն է. եկած մտած է, իմ
տրամադրութեանս և ծառայութեանս ներքեւ...: Առաւետ
կը կեգերէի Սէն Լուի փողոցին մէջ, յանձնակա-
մը կը կեգերէի Սէն Լուի փողոցին մէջ, յանձնակա-
մը կը օրիորդ ունէի այն թաղին մէջ: Օրիորդ մը մօտե-
նի որ գործ ունէի այն թաղին մէջ:

յաւ ինձ և ըսաւ. «Ինձ համար ծառայութիւն մը պիտի ընէք»։ Նամակ մը տուաւ ինձ, նայեցայ հասցէն և կորդացի. «Առ Ֆէրնան Ռոչէ, պաշտօնատուն տրատքին դործերու»։

«Առի նամակը հոն տարիւ ճամբու ընթացքին բացի պահարանը, և կարդացի այդ սիրոյ գիրը, Օրիորդը որուն հետ պիտի ամուսնանար, իրեն իր հրաժեշտը կը ծանուցանէր»։

«Լա՛ւ, ըսի ինքնիրենս, ահաւասիկ լուր մը՝ որ պիտի զբուցնէ զինքը»։

«Եւ ինդալով ճամբաս շարունակեցի. Հասայ, ուղած մարդս հարցուցի»։

«Մասնաբաժինի մը գրասենեակը մտցուցին զիս. Մինակ էր, զրամարկլ մը կար, որուն քովը բանալիները կապուած էին, և գրամարկլը բաց էր»։

«Դրամարկղները լուռ կը ճանչնամ ես, մէկ ակնարկով անոնց հաշիւը կ'ընեմ: Տեսայ անոր մէջ թղթապանակ մը. նախ և առաջ ձեռք զարնելու գտղափարը ունեցայ: Այս տեսակ դրամարկղի մէջ պարապ բան մը չըլլար. բայց սկսայ մտածել թէ քանի մը հազար ֆըրանքի համար պէտք չէ նորէն բռնութիւ, և իմ փոքրիկ իննայողութեանս պտուղը կորսնցնելու վասնդին ենթարկուիլ»։

«Ուրիշ գտղափար մը եկաւ միտքս, նշանաւոր գաղափար մը: Երիտասարդը բացած էր նամակը, և իր գէմքը այլափոխուած: Յանկարծ ոտքի ելաւ և սկսաւ մեծաքայլ քալել խենդի մը պէս, առանց ինձ ուշադրութիւն ընելու»։

«Այս ատեն ձեռքս թղթապանակին տարի և զայն անոր բալթօին գրանին մէջ խօթեցի»։

«Թետոյ գացի փողոցին մէջ սպասեցի»։

«Երեք վայրկեան վերջը. անոր գլուխը բաց գուրս երնելը տեսայ որ վաղելով պուլվարին ճամբան կը բրունէր, առանց կասկածելու հետը տանելով թղթապանակը, և այսպէս անգիտակցութեամբ կառավարութիւնը կողոպտելով»։

«Այս բանը իրեն շատ սուզի պիտի նստէր»։ Այս բացատրութիւնը ինչպէս որ կը տեսնուի, բաւական հաւանական էր, մանաւանդ որ նամակ ըգըրուած էր կնոջ մը որ Լոնտոն կը բնակէր, և այնպիսի մարդու մը միջոցաւ որ, դատական տիտուր անցեալնիր ունէր»։

Զայն ալ աւելի ճշմարտանման ընելու համար բոլորվին ներքին մանրամանութիւններ աւելցուցած էր, կարծեցեալ գողութեանց մասին և թղթապանակին գործէն բոլորվին օտար»։

— Օրիորդ էմիլի թոռուլպէօք, ըսած էր ինքնիրեն, արդարեկ լոնտոնի մէջ է, և Քոլարի տիրուհին է: Եղեարդարկը կարենայ ճշգույիւ»։

Երբոր մեռելին թղթապանակին մէջ դրաւ այս նամակը և թղթապանակը դարձեալ անոր գրպանը դրաւ և կոճկեց բատէնկօթը, պառոնը Ռոքանպոլի օղնութեամբը, կիանցատակը ելած ակասին իր առջի գիրքը տուաւ, միանցադարձ գիտակին վրայի ոսկի ժամացոյցը, և քանի Փըդամայն գիտակին վրայի ոսկի ժամացոյցը, և քանի Գըրանքի չափ արծովթ զրամ պարունակող քոռակը վերցընելէ վերջ»։

— Հիմակ, ըսաւ ստահակին, լու հասկցիր, ինչ որ պիտի ըսեմ»։

— Մարիկ կ'ընեմ ձեզ, հարիւրապետ»։
— Քոլար սպաննուած է»։
— Հարկա՛ւ: Ես աղեկ զիտեմ, Քէրկազ կոմաց սպաննած է զայն»։

— Ո՞չ, Նիքոլօն։
 — Ա՞հ, լա՛ւ, ըստու Ռօքանպոլ։ Ճշմարիտը ըսելով, այդպէս ըլլալը կը նախընտրեմ, Սրդէն ըսի ձեզի, հայր Նիքոլօն կը ձանձրացնէ զիս։
 — Մայրդ գօմիսէրին պիտի երթայ, Հըմէ, գէշ այցելութիւն, հարիւրապեաւ։
 — Հոգ չէ, պիտի երթայ, Ի՞նչ պիտի ըսէ անոր։
 — Ան պիտի ըսէ որ՝ խիղճը զինքը անհանգստացուցած է, և ապագային դատապարտուելու վախը կը պարաւարեցնէ զինքը ամէն բան յայտնելու։

Ռօքանպոլ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր։

— Պիտի խօսի Նիքոլօնն հետ ունեցած գաղտնի յարաբերութեանցը մասին, շարունակեց Սրբ Ռւիլիքմա, և այն յարաբերութեանց վրայ, որոնք իր և վաղեմի թիապարտ Քօլարի միջև կային։ Պիտի ըսէ որ, ոճիրին գիշերը Նիքոլօ և Քօլար իրեն տունը եկան, հոն երկար առան և բոլորովին ցած ձայնով խօսակցեցան, բայց կրցած է անոնց կէս-բառերէն համակալ թէ Քօլար կը մշկնէր, և կը թողուր Ֆրանսան, յետոյ մէկ քանի արժէքաւոր նիւթեիրու բաժանման մասին վէճ մը ծագելով զայն սպաննած և անոր ժամացոյցը ու քսակն ալ գողցոծ է, և թէ յետոյ սպաննալիքի օգնութեամբ սախած է այրի Ֆիբարը և Ռօքանպոլը լոռութիւն պահելու։ Այս կատաղի մարդէն իրենց ալ սպաննուելու վախը հարկադրած է զանոնք լուելու, և օգնած են Նիքոլի՝ Քօլարի դիակը հոս փոխադրելու և զայն այս տակառին մէջ պահելու գործին։

— Լա՛ւ, ըստու Ռօքանպոլ, բայց «մայրիկ»ը այս պղտիկ ստախօսութեան համար ի՞նչ պիտի ունենայ, Երեք հատ հաղարնոց դրամատոմա։
 — Քիչ է . . . ըստու Ռօքանպոլ։ Հայր Նիքոլօի գը-

ըութը, զոր պիտի կտրենք, անշուշտ երեք հազար Փըրանքէն չատ աւելի կ'արժէ անոր համար, Թող հազար ֆրանք եւս աւելի ըլլայ, ըստու պաղարինութեամբ ատահակը։ Ո՞հ, բան մը չէ այս, հարիւրապեաւ, պիտի առեսնէք ինչպէս վկայութիւն պիտի տամ. . . առանց պաստելու յօնքերս. . . ճշմարտութիւնը յայտնող մարդու մը պէս։

— Թո՞ղ այդպէս ըլլայ, ըստու դարձեալ հարիւրապեաւը։

Նորէն վեր երան, մարեցին ճրագը, տան ետեւները գացին և գտղանի կերպով հեռացան։

Սըր Ռւիլերմափ կաւաքը Պուժիվալի և Նէօյլի մէջ-առել կը սպասէր, և նորէն վերագարձաւ Բարիզ։

Գալով Ռօքանպոլի, գնաց խրճիթը, ուր Ֆիբար պահուըտած էր. և իր գասը տուաւ անոր։

Ֆիբար լալ կեղծեց, քիչ մը մտածելով որ իր ապօրէն ամուսինին վիզը կտրել պիտի տար, և զոր այն չափ սիրած էր։ Բայց Ռօքանպոլ ճարտասանութեամբ համոզեց զայն որ Նիքոլօ անտանելի ըլլալ սկսած էր և թէ իր գիրքին մէջ գտնուող տյրի մը կրնար շատ աւելի լաւ կենցաղ մը ունենալ։

Եւ այրի Ֆիբար զիջողութիւն ցոյց տուաւ։ Կունաւուն պէս սոտիկանութեան գօմիսէրին զնաց ան, մինչդեռ Ռօքանպոլ Բարիզ կը վազէր, կը մտնէր Նիքոլօի բնակարանը որ առջի իրիկուն տուն եկած էր և «հանգուցեալ պ. Քօլարի» ժամացոյցը ու քսակը կը պահէր հոն, ինչպէս կ'ըսէր ան։

Կը յիշուի որ կէտէն Պուասո փողոցին մէջն էր որ Քօլար Լէօն Ռուլանի հետ մեկնելու պատրաստ ըլլալը գացած իմացուցած էր խեղկատակ Նիքոլօին։ Նիքոլօ այս փողոցը կը ընակէր ամենագէշ սենեկա-

կի մը մէջ, որուն վարձքը ամիսը միայն 12 ֆրանք էր, վեցերորդ յարկը. ուր սակայն խիստ քիչ կ'երեւար, վասնզի թարիզի շրջականերու ետեւները և գիւղըքը կը պատէր, քանի որ ամբարիչտներու գլուխը կը գտնուէր: Պուառ փողոցի բնակավայրը իրեն համար տպասատանարան մըն էր քան թէ բնակարան: Երբոր չարիք մը գործած ըլլար հոն կը պահուըտէր, վախնալով ոստիկանութեան որոգայթներէն:

Արդարեւ, այս փողոցը, որ կառուցուած էր մարդաշատ և զրեթէ բոլորովին կօշկակարներէ և սենեակեներու մէջ բանող գործաւորներէ բնակուած կեղրոնի մը մէջ, նուազ կասկածելի էր, և Նիքօլօ չորս-հինգ տարիներէ ի վեր հոն կ'ապրէր խիստ հանգարա և հանգիստ:

Իր վարձքը կանոնաւորապէս կը վճարէր, առանց աղմուկի կը մանէր ու կ'եւէր, գրեթէ միայն Թօքանպով կ'ընդունէր՝ որ տանը մէջ իրեն քեռորդին կը կարծուէր, և գիտէր իր դէմքին տալ զուարթութեան և լու ընաւորութեան այնպիսի արտայայտութիւն մը՝ որ իրեն համար գրաւած էր այլ և այլ վարձակալներու կողմէ տեսուկ մը համակրութիւն:

Քօլարի սպանման գիշերէն ի վեր, Նիքօլօ երեք չէր երեւած Պուառ փողոցը: Յաջորդաբար գտնուած էր Պէլլիյլ. Սէն Տընի և Վէնսան, գործադրելու համար մոիշի արուեստը: Բայց իրիկոն մը, ճիշդ այն աւըր Ուիլելու և Թօքանպով Պուժիլալ պանտունէին, և Քօլարի գիտիլն կ'այցելէին:

Արուեստը գործադրելու պէտքը.

Կ'այցած էր, զգեստի վաճառակա-

նոր մը կորդեց և առաւ

թեան գործակալ մը

տեսաւ, հալածեց զանիկա բայց վերջապէս կորսնցուց բազմութեան մէջ:

Ասիկա Պէլլիյլի մէջ տեղի կ'ունենար:

Նիքօլօ վախսու ու ազատեցաւ. արտգ քայլերով կրցածին չափ հետքը կորսնցնել տուաւ ոստիկանին, և գէպի կէս զիշերին Պուառ փողոցը մտաւ:

Պառաւ կին մը՝ որ գոնապանի պաշտօնը կը կառարէր, իրեն երկնցուց ճրագն ու բանալին:

— Պարոն Նիքօլօ, ըստու, ձեր քեռորդին եկած է:

— Թօքանպով, հարցուց խեղկատակը:

— Այս, պարոն Նիքօլօ:

— Ինձ համար բան մը ձգեց:

— Զեր բանալին ուզեց:

— Եւ վեր ելա՞ւ:

— Եւ անմիջապէս վար իջաւ:

Նիքօլօ խորհեցաւ որ եկած էր այրի Ֆիբարէն լուրեր քերելու և վեր ելելով սենեակը գնաց յուսալով որ բան բան մը կը գտնէր, որեւէ նշան մը՝ որ իրեն հանոն բան մը կը գտնէր, որեւէ նշան մը՝ իր հետքը զին մէջէն ըրած անկանոն արշաւանքէն՝ իր հետքը զին մէջէն կորսնցնել տալու համար, Ուստի բոլորովին ստիկանին կորսնցնել տալու համար, Ուստի բոլորովին շագուած անկանին նետուած և խոր քունով մը քնարագուած էր:

Իր բնակարանը Թօքանպով մտած ըլլալուն ոչ մէկ նշանը ցոյց կուտար իեղկատակը վերջին աստիճանի յոգնած էր՝ այն ծամածուու փողոցներու բաւի զին մէջէն ըրած անկանոն արշաւանքէն՝ իր հետքը զին մէջէն կորսնցնել տալու համար, Ուստի բոլորովին ստիկանին կորսնցնել տալու համար, Ուստի բոլորովին շագուած անկանին նետուած և խոր քունով մը քնարագուած էր:

Ուստի օտուն չարթնցաւ, և գէպի ժամը տասնին իսկ կը քնանաբար տակաւին, երբ ուժգին կերպով դուռը զարկին:

— Ո՞վ է ան, հարցուց:

— Յանուան օրինաց, պատասխանեց դուրսէն ձայն
մը:

— Բոնուած եմ, բանա բուսած է, մրմնջնց խեղ-
կատակը:

Ուզեց գողցած վերարկուն անկողինին ներքե պա-
հել, բայց դուռը բանի բացուեցաւ, և ինքն ալ վե-
րարկուն պահելու ժամանակ չունեցաւ:

Ոստիկանութեան երկու գործակալներ ներս մը-
տան:

— Հըմ, ըսաւ միտքէն Նիքօրօ ղանոնք տեսնե-
լուն, վեց ամիս բանտարկելոց ենք, գուցէ տորի մըն
ալ...

Նիքօրօ թիարան գացած մտրդ էր, մինչև իսկ աք-
սորէն փախած էր, բայց այնչափ կերպարտնափոխուած
էր որ՝ սա համոզումը ունէր թէ նորէն չպիտի ճանչ-
նային զինքը:

Ոստիկանները օձիքէն բռնեցին և զայն ձերբա-
կալուած վիճակի մէջ դրին՝ առանց ուշագրութիւն
ընելու մահինին ծածկոցին ներքե կէս մը պահուած
վերարկուին:

— Քօմիսէրին քովը բացատրութիւն պիտի տաք,
ըսին:

Նիքօրօ ոստիկանութեան գրասենեակը տարուե-
ցաւ:

Ատենակալը անոր անունին, արհեստին և սովո-
րութեանց վրայ համառօտակի հարցաքննութիւն մը ը-
րաւ, և վերարկուին գողութեան մասին բան մը չըսաւ:

Բայց ինքը, սկսաւ մտատանջուիլ և անհանգիստ
ըլլալ:

— Ի՞նչ բանով ամբասանուած եմ, հարցուց:

— Մարդասպանութեամբ մը, պատասխանեցին,
Նիքօրօ անմիջապէս վեր ցատքեց ու դոչեց.

— Ճշմարիտ չէ ատիկա... եւ մտրդ սպաննած
չեմ:

— Դուք ամբաստանուած էք, ըսաւ Քօմիսէրը,
ութիր օրէ ի վեր արուարձանիս մէկ գինետան մէջ, զոր
այրին Ֆիբար կը բանեցնէ, Քօլար ոնունով վաղեմի
թիսպարտ մը սպաննած ըլլալնուգ համար:

— Ե՞ս, ե՞ս, պոռաց Նիքօրօ, ե՞ս չեմ...

— Գնոնութիւնը պիտի լուսաբանէ ատիկա, պա-
տասխանեց Քօմիսէրը և Նիքօրօն առժամեաց բանար
դրկեց:

Երկու ժամ վերջը, խեղկտառակը կ'երեւար նախա-
քննիչ ատեանին առջև, և ազգուապէս կ'ուրանար այն
մասնակցութիւնը, Պոր կուտային իրեն Քօլարի սպան-
ման խնդրին մէջ:

Եւ սոկայն պարկեշտ ըլլալով այնպէս, ինչպէս
ԿԸԼԱՆ գողերը իրենք իրենց մէջ, ոչ մէկը բերան ար-
և աւ և չխօսեցաւ, ոչ այրի Ֆիբարի, ոչ Բօքանպոլի և
ոչ ալ Սըր Ռուիլերմափ մասին:

Բայց այն տաեն երես երեսի բերուեցաւ այրին և
անոր հոգեզտաւակին հետ:

Այրի Ֆիբար, ապուշ կրթած Նիքօրօի առջև առանց
յօնքերը պոստելու վկայեց որ Նիքօրօ և Քօլար կուրի
բռնուած էին, և այս վերջնը զարնուած էր ատրդա-
բռնուածի հարուածով մը, ան աւելցուց թէ այն վայրկեա-
նին փախած էր, և թէ ալ բան մը չէր զիտէր այդ
ինդիրին վրայ:

Մինչեւ այն տաեն, որովհետեւ Քէրկար կոմսը պա-
տուհանէն ներս մտած էր և թէ իսխատ հաւանական էր
որ այրի Ֆիբար. իր սարսափին մէջ մարդասպանու-
թիւն հեղինակը Նիքօրօն կարծած ըլլար, քանի որ խու-
թեան հեղինակը Նիքօրօն կարծած ըլլար, քանի որ խու-
թեան հապուի փախած էր, մինչև այն տաեն, իսկականակը
միայն տիսրութեամբ կը նշարէր իր սիրուհին մտայ-

նութիւնը, բայց երբ Բօքանպոլ ալ վկայեց իր կարգին,
ան հասկցաւ որ ծախուած էր և լիրը պաղարիւնու-
թեամբ որ իր յատկանին էր, նախ և առաջ այրին
անմեղութիւնը հաստատեց, յետոյ մտաւ մանրամանու-
թեանց մէջ և յայտարարեց թէ Նիքօլօ մահուան ըս-
պառնալիքով սախպած էր զինքը օգնելու իրեն, անե-
րեւութացնելու համար դիակը և ոճրագործութեան համա-
քերը:

Այն ատեն Նիքօլօ, զայրացած, ինքնիրմէ դուրս
ելու, ուզեց ձշարտութիւնը ըսել, ամբաստանելով
Արմանը, Բայց կատաղութեանէն բառ մըն ալ չկրցու-
արտասանել. իր բոցավառ դէմքը աժգունեցաւ և քիչ
մնաց որ արիւնի կաթուած մը պիտի ունենար:

Կէս մը մեռած կառքի մը մէջ դրուեցաւ և Պու-
ժիլալ փողոցը տարուեցաւ ուր ոստիկանութեան քօ-
միսէրի մը ներկայութեանը, դիակը տակ սոէն հանուե-
ցաւ և ճանչցուեցաւ որպէս փախստական թիսպարտ
Քօլարի դիակը.

— Յածողի՝ արարած, ըսաւ իրեն այն ատեն Բօ-
քանպոլ, կռուփովը սպառնալով, պիտի ուրանա՞ս իր
ժամացոյցը և քսակը գոլցած ըլլալդ:

Նիքօլօ հասկցաւ որ կորսուած էր. իր կասաղու-
թեան սաստկութիւնը նորէն սկսաւ. փորձեց ոստիկա-
նութեան ձեռքէն խոյս տալ, բայց անմիջապէս կապե-
ցին զինքը, և այդ վայրիկեանէն սկսեալ ուրիշ բան մը
չեղաւ, բայց եթէ վայրի գաղան մը, որուն մոնջիւննե-
րը և կատաղութեան աղաղակները վերջապէս կը վկա-
յէին ու կը հաստատէին, իր յանցապարտութիւնը ու կը
շփոթեցնէին արդարութիւնը. Խեղկատակին գլուխը
կախաղանին նուիրուած էր.

Ինչ որ Աըր Ուիլելմս կանխատեսած էր տեղի ու-
նեցաւ:

Հակառակ ամէն ապացոյցներու՝ որոնք լնկնել կ'ե-
րկէին Ֆէրնան Ռօչէն, գատական պաշտօնեան միշտ սա-
համոզումն ունէր թէ՝ յանցաւոր չէր ան:

Կը հասկցուի ուրիմն թէ՝ ինչ յեղաշրջում առաջ
բերաւ անոր միտքին մէջ Քօլարի գրպանէն գտնուած
նամակին ընթերցումը, և կարծեց թէ իր ձեռքերուն
մէջ է Ֆէրնանի անմեղութեան ապացոյցը:

Հրամացեց որ դիակը մորկ փոխազրուի, յետոյ՝
մինչդեռ Նիքօլօ նորէն Բարիկ բերուած ու նորէն բանտ
տարուած էր. գատական ատեանին իմացուց իր գտածը
և անոր յանձնեց նամակը:

Մինչդեռ նորէն կառք կը հանէին Քօլարի նոթադ-
րեալ սպաննիչը, այրի Ֆիբոր բոնուեցաւ զզջումի ըզ-
գացումն մը:

— Ինդէ ձեռունի, մրմնջեց, սիրաս կտոր կտոր
կ'ըլլայ, երբ կը մտածեմ թէ ևս պիտի ըլլամ իր գլուխը
կտրելուն պատճառը:

— Ա՛ն, մայրիկ, պատասխանեց Բօքանպոլ, գուք
ձեր ծերունի խեղկատակին աւելի աղէկ մէկը կը գըտ-
նէք, վասն զի ձեզի վշտացնելու համար չեմ ըսեր,
բայց անոր աստիճանին մէկը ունիք արդէն:

Մինչդեռ այս զէպքերը տեղի կ'ունենային, Ֆէրնան
Ռօչէ միշտ բանախին մէջն էր:

Իր գործին նախնական հարցաքննութիւնը վերջա-
նած էր, ամբաստանազիրը պատրաստուած և յանցա-
ցած պիտի ներկայացուէր ատեանին առջեւ, որուն ա-
ռաջին նիստը անանը լինգ օրէն պիտի բացուէր:

Ինդէ երկաստարդը սոսկալի յուսահասութեան են-
թարկուած, այլեւս քանի մը օրէ ի վեր, գիտակցու-

թիւն չունէր ոչ իր գործերուն և ոչ իր գոյութեան։
Ապշտ մնացած էր։

Արման, Լէօն, Պաքորա, երկու անդամ այցելու-
թիւն տուած և զինքը տղամել խստացած էին, ութը
օր անցած էր իրենց վերջին այցելութենէն ի վեր, և
անդամ մըն ալ տեսած չէր զանոնք։

Առաւօտ մը իրեն իմաց տուին, որ այլեւս միայն
ութը օր ունէր սպասելու։

Այդ վայրկեանէն սկսեալ, Ֆէրնան ինքինքն ելաւ
և յիմարութեան մնձաքայլ հասնիլը զդաց. պէտք կ'ըլ-
լար բանութիւն բանեցնել քիչ մը կերակուր կերցնելու
համար իրեն. կ'ուզէր որ թող տան որ անօթութենէ
մեռնի։ Նախնական հարցաքննութիւնը վերջանալէն յե-
տոյ, այլեւս մեկուսի տեղ դրուած չէր, այլ ուրիշ բան-
տարկեաներու հետ, որոնց հետ կրնար խօսակցիլ, բայց
լռակեաց ու վայրագ գարձած ըլլալով, այլեւս խօսք մը
չէր. ելլեր բնինէն, մէկուն հետ ալ չէր խօսեր, և եր-
բեք չէր իջներ բանտին վայրագուիթը։

Իր բանտի ընկերները զայն «Արիսթօ» մականուա-
նած էին։

Առտու մը սակայն ներկայացաւ Պաքարա,

Առանց խօսելու՝ Պաքարալի նայեցաւ տիուր ն. յ-
ուածքով մը, առանց ոգեւորութեան և պալ կերպով,
ուր կը տեսնուէր իր ապշտութիւնը։

Պաքարա բոնեց տնոր ձեռքէն և առջեւը ձնրադ-
րեց։

— Խեղճ պարոն Ֆէրնան, մըմնջեց, որչափ ալ փոխ-
ուած էք։

Եւ արդարե, բանտարկեալը տժգունած, տկարացած
ու ծերացած էր. այլեւս ուրիշ բան չէր բայց եթէ իր
շուքը։

Պաքարա ինքն ալ փոխուած էր։ Անիկա չէր այն

վայելուչ ու թեթեւսօլիկ մանկամարդ կինը, որուն
կեանքը ազմուկներով ու խնդուքի քրքիչներով կ'անց-
նէր, որովհետեւ երկայն տօնալմբութիւն մըն էր ան,
անհոգ էր հետեւեալ օրուան համար, և միմիայն հա-
ճոյքի վրայ մտածող։

Անիկա մեռած կին մըն էր այլեւս, որուն տժգու-
նած ձակատը կը վկայէր խղճի ամենասոսկալի խայ-
թերու, տագնապներու գոյութիւնը։

Ան պարզօրէն հագուած էր և կարծես կ'ուզէր իր
անցեալի հապառ ութիւնը՝ ներկայ խանարհամտութեամ-
բը վերսալն ծախու առնել։

— Ա՛հ, զո՞ւք էք, ըսաւ իրեն Ֆէրնան խուլ ձայ-
նով մը, որպէս թէ մեղաւորուհին տեսքը իրեն յիշե-
ցուցած ըլլար իր կրած չարչարանքները։

— Այօ՛, պատասխանեց խխտ ցած ձայնով, ևս
եմ... ևս եմ որ կուգամ, անդամ մը եւս ներողութիւն
խնդրել և ըսել ձեզ որ յուսաք... պիտի աշխատինք
ձեզ պղատել։

Ֆէրնան գլուխը թոթուեց։

— Անկարելի՛ է, մըմնջեց։

— Ո՛չ, ո՛չ, ըսաւ Պաքարա ուժգնօրէն, անկարելի՛
չէ, բնաւ երբեք անկարելի՛ չէ անմեղութիւնը ապա-
ցուցանելը։ Յուսացէք, պարոն Ֆէրնան, առաւել քան
լըբեք այսօր յուսացէք։

Եւ որովհետեւ ախուր ժպիտ մը՝ ուր կը տեսնուէր
իր անհաւատութիւնը՝ կը սպրդէր անոր շրթունքին վը-
րայէն, Պաքարա շարունակեց։

— Պ, կոմս տը Քէրկազ պիտի ազատէ ձեզի և ան
կընայ ինչ որ կ'ուզէ, բայց ասոր համար ժամանակ
ողէաք է, պարոն Ֆէրնան։

— Ժամանակ, ըսաւ յուսահատ թօնով մը, բայց

Դուք չդիտէ՞ք ո՞ր ութը օրէն պիտի դատուիմ ու դատապարտուիմ:

— Ութը օր, կրկնեց, մանկամարդ կիսր տպառթեամբ, բայց անկարելի է այս:

— Ասով հանդերձ ճիշդ է....

— Ասկէ մինչև ութը օր, պոռաց, Պատթիէն վերադարձած պիտի ըլլայ Պրըթանիայէն, ուր ստիպած պիտի ըլլայ Սըր Ռէիլբար խօսելու: Ա՞հ, մինք պիտի ազատենք ձեզ յանցաւորներու ատեանին ամօթէն... կ'երդնում ձեզի:

Այն վայրկեանին ուր Պաքարա այս խօսքերը անսանելի յուղումով մը կ'արտասանէր, այդ պահուն, բանտապահ մը և ոստիկան մը երեւցան:

— Աստուած իմ, մրմնջեց Ֆէրնան սարսափահար, ժամը հասած է ուրեմն:

Բայց բանտապահը պատասխանեց.

— Նախաքննիչ դատաւորը ձեզ տեսնել կ'ուզէ:
Պաքարա յոյսի սարսուռ մը ունեցաւ:

— Գուցէ, ըսաւ միտքէն, գտած են ձշմարիտ յանցաւորը:

Եւ մեկնեցաւ Ֆէրնանի քովէն, հետեւեալ օրը զայն նորէն տեսնելու խոստումով:

Ֆէրնան հետեւեցաւ ոստիկանին, և տարուեցաւ այն տեսնակալ-դատաւորին առջե, որ իր դործին նախական հարցաքննութիւնը ըրած էր:

— Պարո՞ն, ըսաւ իրեն այս վերջին, կը ճանչնա՞ք այն յանձնակատարը որ նամակ մը բերաւ ձեզի ձեր ձերբակալութեան տառջին օրը:

— Ո՞չ, պատասխանեց Ֆէրնան, բնաւ երբեք տեսած չունէի զայն:

— Բաւական այլանդակ բան է այս: Ինքը կը ճանիչ նայ ձեզի:

Եւ հարցաքննիչ դատաւորը Ֆէրնանին կարդաց Սըր Ռէիլբար մէկ գրուած ու Քօլարէ սարրագրուած նամակը:

— Արդ, շարունակեց դատաւորը, այս նամակը, ճշգորէն պիտի տպացուցանէ ձեր անմեղութիւնը, առանց ամենաթիւթեանդիմախօսութեան մը, թէև ըստ այս նամակին՝ գրամարկղին բանալիները կախուած էին կղպանքէն և զրամարկղը բաց էր..., մինչդեռ ըստ ձեր հարցաքննութեան, ընդհակառակը, մինչև իսկ գլուխամարկղը բացած չէք:

— Ճշմարիտը այս է, մրմնջեց Ֆէրնան, Բայց պարո՞ն, այն շանթահարիչ լուրը զոր կը պարունակէր ինձ համար այդ նամակը, զոր կը բերէր յանձնակատարը, անշուշտ կրցած է խելքս գլխէս առնել... կարելի է պարագաները գրամարկղը բաց ձգած էր իմ գիտցածութեամբ:

Ֆէրնանի շեշտը այնչափ անկեղծ էր որ ամէն պարագայի մարդ կրնար ենթալրել որ իրապէս յիշողութենէն ելած էր այդ պարագան:

— Պարո՞ն, ըստ իրեն հարցաքննիչ դատաւորը, այս նամակը՝ զոր ձեռքերուս մէջն է այլես կասկած կամ տարակոյս չի ձգեր ձեր անմեղութեան վրայ, ուստի ազատ պիտի թողում ձեզ:

Ֆէրնան ուղախութեան աղաղակ մը արձակեց՝ և մարած ինկաւ նստարանի մը վրայ:

Ազատ էր, իր անմեղութիւնը կը ճանչցուէր ...:

...

Ժամ մը յետոյ, Ֆէրնան Ռոշէ կը ներկայանար Քէրկաղի ապարանքը,
Արման, Պաքարա, Լէօն Ռօլան միացած՝ հոն կը



դանուէին, և իրենց զարմացումը ծանր տատիճանի հաւառ տեսնելով երխասարդը որ կը ժամանէր:

Ի՞նչպէս ազատած էր, ի՞նչ միջոցներով արտցուցած էր իր անմեղութիւնը:

Այնպիսի բան մըն էր աս, որ իրենց զարմանք կը պատճառէր:

Բայց երբ Ֆէրնան համառօտակի պատմեց Քօլարէ գրուած կարծեցեալ նամակին գոյութիւնը, երբ Պ. արքէրկազ գիտցաւ որ այս վերջինին զիսկը գանուած է դիմետունի մառանին մէջէն, և թէ խեղկատակ Նիքօլօն ամբաստանուած է այս մարդասպանութեամբ, այն տան մեծ լոյս մը սփռեցաւ իր միտքին մէջ»

— Դարձեալ Անտրէան է մրմնջեց:

Եւ կոմսին մ զերը անկուեցան աս մտածումով թէ գուցէ: այդ ժամուն, քանի որ Ֆէրնան ազատուած էր, Սըր Ռեփերմո պառոնը Հէրմինին ամուսինն էր: «Եւ Պասթիէն որ ինձ բան մը չգրեց, մրմնջեց Անաւասիկ երեք որ է որ լուրի կը սպասեմ իրմէ... և ոչինչ»:

Կոմսը ծայրագոյն յուղման իը մէջ էր, այնպիսի յուղմ մը՝ ուրկէ Պաքարտ և Ֆէրնան բան մը չէին հասկար:

Այդ պահուն յանկարծ դուռը բացուեցաւ և մարդ մը երկեցաւ սեմին վրայ:

Ի տես այս մարդուն՝ որ Պրըթանեան գեղջուկի մը պէս հագուած էր և արծաթեայ ժապաէններով կանանչ քասքէթ մը կը կըէր, փոխանակ լայնեզր գըլխարկի, Արման աղաղակեց.

— Ա՞ն, ահաւասիկ Պրըթանիայէն լուր եկաւ, Ահաւասիկ իմ Քէրլօվէնի որսի պահապանս:

Որսերու պահապանը տիղմով ծածկուած էր, անձիով եկած էր ամսնամեծ արագութեամբ:

— Պարոն կոմս ըստ, գուշ մը կը բերեմ ձեզի,

Պ. Պասթիէն մեռաւ:

— Մեռաւ, Պասթիէնը մեռաւ, բացազանչեց կոմսը ապշահար:

— Այս պարոն, հինգ օրէ ի վեր:

Եւ որսերու պահապանը պատմեց թէ մարդասպանութեան իրիկունը Պասթիէն դուրս ելած էր ոտքով ծերաւնի ապուշ Ժէրոմին հետ. և թէ անգամ մըն աւ երեցած չէր:

Երկայն ժամանակ սպասած էին անսնց, զիշերը, հետեւեալ օրը մինչեւ իրիկուն և հետեւեալ գիշերը:

Ամեննեին երկեցած չէին վերստին:

Բայց երկու օր վերջը ծովը եղերքի աւազներուն վրայ զիսկը բերած: Գլուրած էր, այսինքն Պասթիէնիը դիսկը:

Եւ սակայն, զարմանալի բան, իրեն հետ անդունդին մէջ գահավիժած ձիուն մարմինը, անշուշտ հեղեղուաէ մը քշուած տարուած էր, և գտած չէին զայն, այնպիս որ Սըր Ռեփերմուի ոճրագործութեան միտկ ապացոյցը աներեսյթ եղած էր:

Բայց Ազման չխաբուեցաւ ամեննեին և գուշակեց որ անպատիւն Անտրէա անգամ մը ևս կը յաղթանակէր:

Ուստի ճամբու ձիկը ուզեց:

— Պրըթանիա՛, պոսքը Ֆէրնանի ուղղելով, Պրըթանիա երթանք, և Աստուած տայ որ հասնի ժամանակին:

- Ուրեմն յանցաւոր չէր:
- Ընդհակառակը, սիրելի ասպետա:
- Ուրեմն ի՞նչպէս կրցաք, ի՞նչպէս ըրիք:
- Ե՞ն, ըստւ, այս բանը ինծի հարիւր հազար ֆըրանքի նստաւ:

Դ.

ՖԷՐՆԱՆ ՌՕՇԷԻ ԱՐՁԱԿՈՒՄԸ

Քօլարի գիտին զտնուելէն և Ֆէրնանի անմեղութիւնը հաստատող նամակին երեւան գալէն հաղթւ երեք չորս օր ետքը տեղի ունեցած էր Ֆէրնանի արձակումը:

Այս բանը ուրեմն ժամանակ տուած էր Սըր Ուրիլեմսի անմիջապէս մեկնելու և Պրըթանիս վերադառնալու, Քէրկազ կոմսին Պասթիէնի մահը իմանալէն շատ տուած:

Պառոնը գիշեր մը մութը կոխած պոհուն պ. առ Լասիի տունը հաստաւ, այն վայրկեանին իսկ, երբ վագեմի ազնուականը որսորդութիւնէ կը վերադառնար:

Պ. առ Լասի կէս մը մահիմ դարձած էր Սըր Ուրիլեմսի հետ:

Ան գիտէր թէ Սըր Ուրիլեմս Բարիզ երթալու համար մեկնած էր, Ֆէրնանը ազատելու և այսպէսով Հէրմինի ձեռքը ստանալու նպատակով,

— Ե՛, ուրեմն, հարցուց ուժգնօրէն վաղեմի Պրըթանիսցին, Սըր Ուրիլեմսի ներս մանելը տեսնելով,

— Ե՛, ուրեմն, պատասխանեց Սըր Ուրիլեմս, լըրացաւ:

— Ազատեցլոք,

— Կատարելապէս:

- Ասպետը չկրցաւ գապել ինքզինքը, սքանչացումով նայելէ այս մարդուն՝ որ հարիւր հազար ֆրանք կը վատնէր իր սիրուծ կնոջ հաճելի թուելու համար:
- Բայց վերջապէս... գաղտնիք մըն է ուրեմն:
- Ո՛չ, անշուշտ, և ահաւասիկ ինչ որ լրի:
- Տեսնենք, ըստւ ասպետը:
- Ֆէրնան Ռօշէ յանցաւոր էր կամ չէր:
- Ասրկա յայտնի է, ըստւ ասպետը:
- Եթէ չէր, գողը գտնել պէտք էր, կարելի չէր այն ազատել անոր անմեղութեանը վրայ պնդելով:
- Այդ ըստէդդ աւելի ճիշդ բան չկայ, և ե՞տքը:
- Բայց արդարութիւնը, մանաւանդ Ֆրանսայի մէջ, այն բանն է, որ ամենէն աւելի քիչ բանասեղծական է աշխարհիս վրայ. մաթիմաթիքական գորութեամբ կ'ընթանայ և միայն զրական ապացոյցներուն հաւատաք կ'ընծայէ:
- Լաւ, ըստւ ասպետը, կը տեսնեմ թէ կը մօտենանք:

— Ֆէրնան յանցաւո՞ր էր, սոփկա վիճելի է: Արդ հակառակը ապացուցանելու համար պէտք էր գտնել այնպիսի մարդ մը՝ որ հաւանէր ինքզինքը իբր գողութեան հեղինակը յայտաբարելու:

- Եւ դուք գտա՞ք զայն:
- Այս՛, ըստւ մնամամօրէն պառոնը:
- Հարիւր հազար վրանքո՞վ:
- Ի՞նչպէս որ կ'ըսէք, բայց հարկւր հազար ֆըր ո՞նքները երջանկութիւն չեն բերած իրեն:

— Ի՞նչպէս կ'ըլլայ տոխիտ, ըստ ասպետը զարմացած,

— Ա՛հ, պիտի տեսնէք... ասիկա պատմութիւն մընէ որ վիպասանութեան կը նմանի... այն մարզը զոր գտայ Քօլար կը կոչուէր... տոփկա փալսստական թիառորոտ մընէր, որ սաստնային պոչին կը բռնէր և ինք զինքը ուղածին պէս կը պահէր եկաւ վայրկեան մը, երբ իր զիրքը այլեւս վստահելի չեղաւ. ոստիկանութիւնը իր հաւաքերուն վրայ էր, անպատճառ օր մը դարձեալ պիտի բռնուէր: Այս պարագաներուն մէջն էր որ ես հանդիպեցայ իրեն: Ան հաւանեցաւ գրելու նամակ մը, զոր պիտի ստորագրէր ալ և իր կոնտոնի մէջ ունեցած մէկ կարծեցեալ սիրուհին պիտի զրկէր: Յետոյ ինծի ընկեր մը բերաւ, գող մը՝ որ գինեալան եղած էր, և փոքրիկ կատակերգութիւն մը տեղի պիտի ունենար Քօլար գինեալին տան մէջ կահաւորուած սենեակ մը պիտի վարձէր. անիկա պիտի ամբաստանէր վայն, և սասիկանութիւնը պիտի հոսնէր, և չպիտի գանէր ամենեւին Քօլարը, որ քանի մը ժամէ ի վեր Աւարիկայի ճամբան բռնած պիտի ըլլար՝ հարիւր հազար ֆրանքներովը միասին, բայց ան՝ ոստիկանութիւնը՝ պիտի գանէր թուղթեր, նամակներ, և այս նամակներուն մէջն ալ այն՝ զոր կոնտոն կը զրկէր, և որուն մէջ ինքինքը կը գովէր և կը պարծենար թղթապանկին գողութեամբ՝ որ Ֆէրնան Ռոշէի վերագրուած էր:

— Կեցցե՞ս, աղաղակեց ասպետը սքանչացած, Բայց այս բոլոր ըստածներդ խիստ մտացիութեամբ շինուած խողեր են:

— Բաւակա՞ն, պատասխանեց Սըր Ուիլելմս համատ չեցառվ մը:

— Եւ նամակը գտնուեցա՞ւ:

— Ա՛հ, ըստածէ՞դ ալ տւելի, Քօլարն ալ գըտնուեցաւ...

— Բայց ուրացա՞ւ այն ատեն:

— Ոչ մեռած էր, ըստ պառնը խօսքը պաղարիւնութեամբ վերջացնելով, գինեալանը սպաննած էր զայն հարիւր հազար ֆրանքները իւրացնելու համար

— Եւ նամա՞կը:

— Նամակը տակաւին թղթապանակի մը մէջ էր, զոր Քօլար վրան կը կրէր: Գտնուած է զիակը և թղթապանակը:

Այս եղաւ այն պատմութիւնը, զոր ըրաւ Սըր Ուիլմս՝ Լասի ասպետին, այն զէպքերուն վրայ՝ որոնք անդի ունեցած էին Բարիկ և Պուժիվալ:

Ասպետին աչքին պառնը կը մնար ուրեմն իրը կատարեալ աղնուական մը, ասպետական բնաւորութիւնով մը, որ ետ չէր ընկրկեր ոչ մէկ ծայրայեղութեան առջև՝ իր սիրած կնոջ տիրանալու համար:

— Սրդ ուրեմն, ըստ պ. տը Լասի՝ քանի մը վայրկեան խորհրդածելէն վերջ. միայն մէկ բան կը ցյայ ընկելիք:

— Ի՞նչ բան:

— Իմացնել Օր. Պօրբէօի ձեր յաջողութիւնը:


— Ո՛չ ըստ պարոնը:

— Ինչպէս, աղաղակեց ասպետը, պիտի հրաժարի՞ք...

— Եւ ոչ մէկ կերպով, պատասխանեց պառնը կնոջ տիրութեամբ մը: Բայց օրիսորդ Հէրմին այդ խոստամբը յուզումի վայրկեանի մը մէջ ըրած է, և ինձ համար վեհանձնութիւն չպիտի ըլլար այս մասին խօսիլ իրեն հետ:

Պարոն տը Լասի ուսերը բարձրացուց:

— Օ՛չ անդր, ըստ, ան խոստացած է, և Հէրմին պիտի չնորհէ իր ձեռքը:



= 60 =

— Կը յուսամ, բայց բնաւ երբեք չեմ ուզեր զին-
քը ստիպել:

Եւ Սըր Աւիլերմս կ'ըսէր ինքնիրմն.

— Այս քաջարի ասպետը դբական մարդ մը չէ, .
և չդիաեր որ մարդ կրնայ ամէն բան ստանալ կիներէն
առանց բան մը իսկ պահանջելու:

Պ. աը Լասի և Սըր Աւիլերմս իրենց խօսակցու-
թեան այս տեղուանքն էին, երբ ձիռ մը քայլերը լսե-
լի եղաւ բակին մէջ. յետոյ ժօնասին երեւնալը տեսնր-
ւեցաւ:

Տիկին աը Քէրմատէքի սպասուորը ուզզակի Ժէ-
նէն կուգար, և պառնուհին նամակ մը կը բերէր
ասպետին:

Պ. աը Լասի պահարանը պատաեց և կարդաց:

«Միրելի իմ զրացի,

Անհաւասի ութը օր է, որ Սըր Աւիլերմս մեկնե-
ցաւ: Իր մեկնումէն ի վեր, Հէրմին զրգուած վիճակ
մը ունի, և աշքի զարնելու չափ կը փոխուի:

«Պատոնը վերադանալ խոստացած է իրեն, ան կը
սիրէ արդէն պառնիր, ասոնց վրայ բան մը չեմ գիտեր,
բայց ամէն օր կը հարցնէ ինձ թէ միմէ ձեր վրայոք
լուր մը չունի՞մ, ուրիէ կը հետեւցնեմ, սիրելի ասպե-
տըս, թէ դուք չէ՞ք որ կը զբաղեցնէք իր միտքը, այդ
ինքը»:

«Դիտէ՞ք ո՞ւր է պառնը»:

«Պիտի վերադանա՞յ»:

«Բայ մը զրկեցէք, կ'ազաշեմ, և Զերդ՝

ՊԱՌՈՆԱԽԻՀԻ ՏԸ ՔԷՐՄԱՏԷՔԻ»

Ասպետալ այս նամակի Սըր Աւիլերմսի երկնցուց:

Պատոնը սորտած ուրախութենէն և լսաւ ինքնի-
քին.

— Կարծեմ թէ յազմանակի ժամը հասաւ:

Յետոյ գրպանէն լրագիր մը քաշեց հանեց, մօտե-
ցու սեղանի մը քով և սկսաւ գրել:

Ժամ մը վերջ ժօնաս վերատին ձի կը հեծնէր՝ կրկ-
յով բաւական խոշորկել ծրար մը պկ. տը Պօրբէօի հա-
մար և ասպետին ալ մէկ նամակը պառնուեկին հո-
մար:

Սապետը կ'ըսէր.

«Միրելի զրացունի,

«Սըր Աւիլերմս հիմա ժամանեց, ան տիսուր է ինչ
որ չեր երբեք. տակէ կը հետեւցնեմ թէ միշտ կը սիրէ
ձեր գրոջ թունունին:

«Վաղը միտքը գրած է ձի հեծնել և Ժէնէ գալ, և
յոյս ունի թէ ցրուիչը պիտի տեսնէ տիրութեան այն
ամպին՝ զոր կը ծածկէր Օր. Հէրմինի չքնաղ ճակատը,
որուն, ինչպէս նուև ձեր երկու ձեռքերը՝ պատիւ ու-
նիմ համբուրելու ակնածական խորին յարգանքով»:

ԱՍՊԵՏ ՏԸ ԼԱՍԻ

Իսկ ստպէս խմբագրուած էր Սըր Աւիլերմսի նա-
մակը.

«Միրելի աներ,

«Կարծեմ թէ խաղը վասակուած է:

«Զեր աղջիկը, պաշտօնապէս իր ձեռքը ինձ խոստա-
ցաւ, եթէ երբեք ազատէի իր սիրելի մէրնանը: Հոս-
ներփակուած պիտի գտնէք, անոր համար նամակ մը և
աչ աղէթ տը թրիւպիւնոյի մէկ յօդուածը:

«Զեր պատասխանին կ'ոպասեմ՝ Յահուարի մէջ:

Զերդ Սլր Ռիհլելլթ

Պ. աը Պօրբէօ այս նամակը ընդունեց Սլր Ռոփելլմախին ասպիտին տունը համելէն ժամ մը վերջ:

Հէրմին քանի մը օրերէ ի վեր ուրուականի մը կը նմանէր. արցունք թափած էր և ազօթած էր...

Ան խօսք տուած էր ամուսնանալու պառոնին հետ, եթէ ան ազատէր Ֆէրնանը: Եւ կը յուսար թէ ալ ան-կէց վերջ պիտի մեռնէր:

Պ. աը Պօրբէօ Օր. Հէրմինի յանձնեց Սլր Ռոփելլմախ նամակը սա ձեռվ խմբագրուած:

«Օրիորդ,

«Աւաղ, յանցաւոր էր ան,

«Եւ սակայն ազատեցի, և այս ժամուս ամբողջ Բարիզ կը հաւատայ անոր անմեղութեանը, Դուք պի-տի կարենաք համոզուիլ այս մասին՝ ներփակ լրագիրը կարդալով,

«Ժրանսական հողէն յաւէտ հեռանալու վայրկեա-նիս՝ այն ֆրանսական հողէն, ուր չ'առ բան քա-շեցի, օրիորդ, կ'ուզէի վերջին անդամ մըն ալ տես-նել ձեզ, ոչ թէ յիշեցնելոն համար խոստում, մը զոր ըրիք յուղման և վիշտի վայրկեանի մը մէջ, այլ ը-սելու համար յաւիտենական հրովեշտու: Պիտի մերժէ՞ք զիս:»

• •

Հէրմին կարդաց այս նամակը, յետոյ «Կազէթ տը Թրիպիւն» լրագիրը բացաւ:

«Ողբերգութիւն մը որ պիտի բացուէր եղեռնա-դատ ատեանին առջե, կ'ըսէր լրագիրը, գտաւ իր վախ-ճանը, բ այ նաւազ սղմկալից կերպով՝ հարցաքննիչ դատաւորին սենեակին մէջ:

«Մեր ընթերցողները անշուշտ կը յիշեն տակաւին, արտաքին գործերու նախարարութեան մէջ պաշտօնեայի մը ձերբակալութիւնը՝ որ ամբաստանուած էր երեսուն հազար Գրանքի թղթապանակի մը գողութեամբ, որ կը համուէր գրասենեակի պետին Պ. աը Պօրբէօի դրա-մարկղին մէջ, որ կատարեալ վստահութիւն ունէր այդ պաշտօնեային վրայ:

«Ամբաստանեալը ուժգնորէն կը բողոքէր ու կը պնդէր իր անմեղութեանը վրայ, բայց ապացոյցները կ'ընկճէին զինքը:

«Վերջերս արուարձանի դիմետան մը մէջ սպան-նուած մարդ մը գտնուիլը, և դիակին վրայէն գտնուած համակը՝ բոլորովին նոր լոյս մը կը սփռեն այս խոր-հըրդաւոր գործին վրայ:

«Այն առտուն երբ գործուեցաւ գողութիւնը, յանձ-նակատարի պէս հագուած մարդ մը, նամակ մը ձեռքը ներս մտաւ այն գրասենեակէն, ուր պաշտօնեան կ'աշ-խատէր բաց գրամարկղին քով:»

Սնկէ ետք կուգային Քօլարի Օրիորդ Էմիլի Ֆուլ-պէօֆի գրած կարծեցալ նամակին մէջ պարունակուած մանրամասնութիւնները և դատական պաշտօնաթերթին յօդուածը սա բառերով կը վերջանար:

«Պ. Ֆէրնան Ռօչէ անմիջապէս արձակուեցաւ և անշուշտ նորէն պիտի մտնէ պաշտօնէութեան մէջ, ո-րուն սմենէն պատուաւոր պաշտօնեաներէն էր ան»:

Օրիորդ ար Պօբրէօ քանի՛ մը վաղրկեան կարծեց թէ
ուրախութենէն պիտի մեռնէր, յետոյ Սըր Ուիլելմսի
իր ըրած խոստումը յիշեց և զրեց անոր առ մէկ քանի
տողերը:

«Պառո՞ն,

«Մարդ, աւա՛զ մէկ անգամ միայն կը սիրէ իր
կեանքին մէջ. բայց եթէ երախատապարա սէր մը կրնայ
մոռցնել տալ ձեզ այն սէրը՝ զոր իրաւունք պիտի ու-
նենայիք պահանջելու այն կնոջմէն, որ ձեր անունը
պիոի կրէ, գուք կրնաք իմ ձեռքս Լասիի ասպետին
մը լոյցով ինդրել տալ:

Պիտի ջանոմ ձեզի նուիրել իմ կեանքս և պարկեցա
կին մը պիտի ըլլամ».

ՀԵՐԱԲԻՆ

Երբ պառոնը ընդունեց այս նամակը՝ որոն կը
սպասէր, վասն զի վասան էր Հէրմինի հաւատարմու-
թեանը վրայ, բաւականացաւ մը միջելով.

— Խեղճ աղջիկ, անօգուտ անզը ինքզինքին վիշտ
պիտի պատճառէ: Իմ աչքս դրամօժիտին վրայ է, և ոչ
թէ իր սիրոյն: Ես զգայուն մարդ մը չեմ, և եթէ սի-
րելու ըլլայի, կարծեմ թէ խիստ յարմար պիտի ըլլայի
առ սիրունիկ ժաննի համոր, զոր սիրունիս պիտի ընէի
առ խեղճ Սըրմանի քիթին տակ...:

Եւ պառոնը գրեց պ. ար Պօբրէօի.

«Ես Բարիզէն հետս բնըրած եմ, «Իրլանտացի ազ-
նուական Սըր Ուիլելմս պառոնը» ըլլալս հաստատող
բոլոր վաւերաթուղթերու:

«Իրենց կորդին են անոնք:

«Լասիի ասպետը ձի կը հեծնէ երթալու իմ պատ-

ուական աներոջմէս պաշտօնական հարսնախօսութիւնը
ընելու, պէտք է փութայնել գործերը, երկու անգամ
ծանուցում ընել եկեղեցին մէջ, և այսօրուընէ մինչեւ
ութը օր կատարել ամեւսնութիւնը:

«Հետեւեալ օրը սիրելի անեք, ես լաւ զիտեմ թէ
ուրիէ պիսի պ անանջնք և միլինները, և պիտի թոյ-
լուարեմ ձեզ, որ սիրէք Սըրիզը, զոր մեծ խնամքով
պահած եմ ձեզի համար, վաղեմի՛ թշուառական»:

Զերդ՝ ՍԼՐ ՈՒԻԼԵԼՄՍ

Յէրման Ռուչն ազատելու հոմար տուած խօսքին
հպատակելով ան կ'ամուսնանար Սըր Աւիլելմսի հետ,
մինչդեռ ան զոր տինչափ սիրոծ էր և զոր տակաւին կը
սիրէր, ազատուած էր:

Մարմարէ արձանէ մը աւելի աժդոյն, իր հարսա-
նեկան սպիտակովոյը զորդարանքին մէջ Հէրմին ե-
ր՝ լցու՝ սրահին մէջ հաւաքուած հրուիրեալներուն,
նման այն մարգկային զոհերուն, որոնք յատկացուած ե-
նուիրուած են զոհաբերող դանակին:

Պ. աը Պօբրէօ թեւը սնոր տուած կը քալէր:
իսկ մայրը քովէն կը յառաջանար:

Հէրմին այնչտի լու կերպով հաւատացուցած էր Ֆէրնանի
այնչափ լու կերպով հաւատացուցած էր Ֆէրնանի
յիշատակին և իր սիրոյն ջնջուիլը, և սրտին տէրը Սըր
Աւիլելմուը ըլլալը, որ նոյն իսկ մօրը նըրազնին աչքը
հուրուած էր անկէ:

Թէրէզ երջանիկ կը կարծէր իր տղջիկը, և անոր
վէրջին տատիճանի տժգունութիւնը վերազրեց այդ հան-
գիսուոր արարողութիւնէն զգացած յուղմունքին:

Հարսանիքին պայմանագրութիւնը ժամը իննին ա-
տանիները պիտի ստորագրուէր, ժամը տասնին երկու
ամոլները կառք պիտի նստէին մօտակայ գիւղը երթա-
յու, և հոն քաղաքական իշխանութեան պաշտօնեային
մէջոցով ամուսնանալու. կէսօրին սեղի պիտի ունենար
հարսանիքին կրօնական արարողութիւնը:

Այն իրիկունն իսկ, նորապսակ ամոլները պիտի
մէկնէին Բարիւ հետերնին տանելով՝ հակառակ իր մեծ
տարիքին՝ Քէրմատէք պառոնուհին և Լասիի ասպետը,
որոնք կը փափաքէին Սըր Աւիլելմսի Ընկերանալ:

Արդ, այն պահուն, երբ ժամը ութը կը հնչէր,
մէնէի մեծ սրահին դուռները բացուեցան և մանկա-
մուլդ նշանածուհին ներս մտաւ, պ. աը Պօբրէօի բա-

Ե.

ԴԱՇԻՆ ՔԸ

Այս նամակի թուականէն ութը օր ետքը, մէնէի
հնօրեայ բնակարանը, առառան ժամը ութէն սկսեալ
տօնախմբութեան կերպարանք մըն էր տուած, շրջակա-
ներու ծառաները, ագարակի վարձակալները, դիւզա-
ցիները, կիրակնօրեայ հագուստներնին հազած կը վա-
գէին կուգային և նոյնինքն տիկին աը Քէրմատէք խը-
շախճանքի հագուստ մը հազած էր, որ կայսրութեան
առաջին օրերէն մնացած ըլլալ կը թուէր:

Ժամը իննին, շատ մը կառքեր կը հասնէին շրջա-
կաներէն և հետզհետէ վար կ'իջնէին մօտակայ զղեա-
կատէրերը և նօտարը, որ հարսանիքի դաշնիքը պիտի
պատրաստէր:

Ցետոյ, վայելչագեղ «Թիւլպիւր»ի մը կանգ էր
տուած, ուրկէ վար իջած էին Սըր Աւիլելմս պառոնը և
Լասիի ասպետը, փեսան և վկան:

Քանի մը վայրկեան ալ, և ան Հէրմինի ամուսի-
նը պիտի ըլլար ան և տասերկու միլիոնները իրը պիտի
ըլլային:

Գալու օրիորդ աը Պօբրէօի, ան իջած էր տինակէս՝
ինչպէս կ'իջնեն մարտիրոսները դէպի կախաղան քա-
լուու համար:

զուկին կըթնած, մայրն ալ ետևէն՝ սրուն Սըր Ռւիլեմս իր թեւը տուած էր։ Շրջականերու հրաւիրեալները և իրենց կիները, որոնք արդէն մօտակայ սրահի մը մէջ հաւաքուած էին, չէին դոփրեր գովարանութիւններ ընելէ՝ սքանչելի ձեւերուն, աղնիւ և ակնածական տեսքին վրայ այն սուարական զեղեցիկ պատճին զուր սէրը կ'առաջնորդէր ամուսնուալու այնպիսի աղջկան մը հետ, որ դրեմէ հարսաւոթիւն չունէր։

Նօտարը, որ կարծուկ, չոր և կեղծամ կրող ծերուկ մըն էր, նօտած սեղանին առջե կը մրմնջէր։

— Գեղեցիկ և սքանչելի բաղդ, իիա՞ւ որ, եթէ Տըպինի քաղաքավետին միջոցով յանձնուած Իրանայի վկայագիրերը առոյդ են, սքանչելի հարսաւոթիւն։

Պատնը, ինչպէս որ կը գուշակուի, ձեռք բերոծ էր այնչափ կեղծ թուղթեր, որչափ կընար, ապացուցանել կարենալու համար իը տասը հազար սկի եկամոււ ունենալը։

Հրաւիրեալները ամբողջացած էին, ապագայ ամուսնուերը պատրաստ և ժամը կը հնչէր։

Տիկին ալ Քէրմասէք որ կէս մը պառկած էր իր օրբաթուախն վրայ, հրամացեց որ դուռները զոցեն և ճամփեց ծառաները։

— Պարո՞ն նօտար, ըստու, կը բարեհածիք կարգալ դաշինքը, զոր պաշտօն ունիք խթանդրելու։

Նօտարը ոտքի երաւ, դրիչը տեղը դրու, ակնոցը ըիթին սնցուց, հաղած և կնքուած խոշոր ամսարակ մը բացաւ։

Բայց այն վայրկեանին երբ կը սկսէր կարդալ ընդմիջուեցաւ անխներու զլրդիւնէ, խարսազներուն և փոքրիկ զանդակներու շառաչիւններէ, որոնք լսելի եղան բակին մէջ։

Հրաւիրեալները իրորու երես նայեցան, անսնցմէ

մէկը բացաւ մեծ պատուհան մը և պատուհանէն դուրս ծռեցաւ։

— Բօսթայի կառոք մըն է, ըստու, երեք անձեր կ'ելլեն մէջէն։

Սըր Ռւիլեմս այս աղմուկին, այս խօսքերուն վրայ, յանկարծական հիւանդութեան պէս բան մը դդաց և ամգունացաւ։

Հէրմին, որ արդէն ուրիշ բան մը չունէր բայց հաղիւ իր գոյութեան բնապղք, և գալկանալ կ'ակսէր որչափ որ ձախորդ ժամը կը մօտենար, սորտաց և յոյսի նշոլէ մը յափշտակուած սիրաը բափախեց իր կուրծքին առակ։

Յանկարծ դուռը բացուեցաւ և մարդ մը երեցաւ սեմին վրայ։

— Պարո՞ն կոմս Արման աը Քէրկազ, ծանոյց պատաւորը։

Եւ Արման սկեր հազած, աժգոյն դատաւորի մը հանդիսաւոր քալուածքովը ներս մտաւ և ուղղակի տրկին ալ Քէրմատէքին զնաց, առանց իսկ ուշադրութիւն ընելու Սըր Ռւիլեմսին։

— Տիկին, ըստու, ներեցէք, եթէ կը համարձակիմ ձեր տուը ներկայանալ առանց ազգարարելու, և նմանօրինակ հանդիսական ու ամենալուրջ պարագայի մէջ, բայց գերազոյն շահ մը զիս կը ստիպէր այսպէս ընել։

— Պարո՞ն կօմս, պատասխանեց պատճուհին զարմացած, ինչ որ ալ ըլլայ այն պատճառը՝ որ ձեզ հոս կը բերէ, բարի եկաք, հրամմեցէք։

— Տիկին, կրկնեց Պ. աը Քէրկազ, ես լուսահոգի Քէրմօր աը Քէրմարուէ պատճուհին կտակատարն եմ, այն պառոնին, որ բնիկ Պըթանեացի աղնուական մընէ, և երկու ամփոէ ի վեր մեռած է՝ 12 միլիոն ֆրանքի չափ հարսաւոթիւն մը ձգելով։

Արման այն առեն դուռիքը դէպի ԱՀՐ Աւիլիլսոր
դարձնելով:

— Ճ մարիտ չէ, պառոն, ըստ, այս թիւը ճիշտ
չէ:

Սըր Աւիլելմս խիստ յուզուած էր, այլ ստկան
պատասխանեց.

— Զեմ գիտեր, պարոն, ինչու համար այս հար-
ցումը կ'ուղղէք ինձի, ես ոչ Քէրմարուէ պառոնը կը
ճանչամ, և ոչ այ տեղեկութիւն ունիմ իր հարստու-
թեան քանակութեանը մտախն:

— Ա՛ն, ըստ Արման, ևս ընդհակառակը այդպէս
կը կարծէի, անցնինք:

Եւ խօսքը դարձեալ պառոնունին ուղղելով.

— Տիկին, ըստ, կրնա՞ք խնդրել պ. Նօտարէն որ
զմեզ վայրկեամ մը առանձին ձգէ:

Նօտարը խնդրութիւն րրու և դուրս ելու, անց-
նելով մօտակայ սրան մը, ուր կը գտնուէին հրաշդ-
եալները:

• •

Արման այն առեն մօտեցաւ Տիկին ալ Պօբրէօն՝
որ յուզուած և աժգոյն էր. և չէր գիտեր թէ ինչ նոր
դժբանդութիւն եկած էր հարուածելու իր զաւակը,
որովհետեւ Հէրմին նուազած ինկած էր Արմանը տեսնե-
լով:

Արման Թէրէզի ներկայացուց այն մէտալիսնը, զոր
Քէրմօր ալ Քէրմարուէ իր վերջին ժաման անոր առած
էր իբր նշան վերտան ճանաչողութեան և որպէս միջոց
նորէն գանելու զայն՝ զոր կը վնասէր այնլափ երկար
ժամանակներէ ի վեց:

Մէտալիսնը աեսնելով արիկին ալ Պօբրէօ աղաղակ

մը արձակեց, և յիշասակներու ամբողջ աշխարհ մը ե-
կու մտքին առջև, Թէրէզի ինքզինքը կարծեց սպանիս-
կան սահմանագլուխին այն պանդոկին մէջ, յիշելով
այն սոսկալի գիշերուան բոլոր մանրամասնութիւնները:

Աւ թէև, անցու էին տարիները, թէև այս ազնիւ-
կնոջ կեանքը ամբողջ առաջնութիւն մը եղած էր
այդ անցնող տարիներուն միջացին, սոկայն նորէն ծի-
րանի գոյնի պէս կա կարմիր եղան անոր այտերը,
խոնարհեցուց աչքերը և յանցուորի մը պէս ծակց ճա-
կտար:

— Տիկին, ըստ Արման բոլորովին ցած ձայնով,
այս մարզը զզջացած է որովհետեւ Աստուած անգլօրէն
պատմած է զայն, և իր վերջին ժաման խոկ պաշ-
տան առած և յանձնարարած է որ ներուզութիւն խընդ-
րեմ ձեզմէ և ձեր զաւակէն:

Ցեսոյ ձայնը բարձրացնեալ և խօսքը պ. ալ Պօբ-
րէօի ուղղելով:

— Պէտք է որ, պարոն, ըստ, Օրխարդ Հէրմինի
ամուսնութեան դաշնագիրը բարեփախուի, նայելով այս
վիթխարի հարստութեան՝ զոր կը բերէ ան իր սմաւսի-
նին: Քէրմօր ալ Քէրմարուէ պառոնը որուն կտակա-
տարն եմ ես, կը սահմանէ իբր իր ընդհանուր ժառան-
շորուհին Օրխարդ Հէրմին ալ Պօբրէօն, օրէնքի առջև
ձեր աղջիկը:

Գրասենեատիկի պետը աղաղակ մը խեղինց կոկորչին
մէջ, և Նըր Աւիլելմսի ու այս տեսարանին միւս վկա-
ներուն նոյեցաւ:

Սըր Աւիլելմս կայծակնար եղած էր:
Տիկին ալ Քէրմարէք կը կարծէր թէ երադ կը
տեսներ:

Հէր ին և իր մայրը աշնան հավէն դողդողացող
տերեւներուն պէս կը դողդողալին:

Այս ատեն Արման ուղղակի պառանին մատ գնաց և
նայուած քովը չափեց զայն:

— Ճարտար գտնուած էք, պառան, ըստ անոր,
եթէ որ մը աւելի ուշ հասած ըլլայի, Օ՛ր, ար Պօրբէօի
ամուսինը պիափ ըլլայիք, և պիտի տիրանայիք 12
միլիոններւն:

Բայց Սըր Ուիլիլըմս հաստատակամ մարդ մըն էր:
Վայրկեան մը փոթորիկէն ցնցուելէն ետք, դարձեալ
կը կանգնէր և գլուխը կը վերցնէր:

— Ճշմարիար րսելով, պարոն, չեմ գիտեր ի՞նչ ը-
սել կ'ուզէք իմ ճարտարութեանու մասին, պատասխա-
նեց: Հնադ վայրկեան առաջ, չէք գիտեր որ Օր, ար
Պօրբէօ դրամօժիւ մը ունէր... և ի՞նչինքս թէ անոր
և թէ ինձ համար բաւական հարուստ կը գտնէի:

— Իրաւ կ'ըսէք, ըստւ Պ, ար Քէրկողն ես հա-
կառակը իմացած էի: Մինչեւ իսկ խօսեցան ինձ մար-
դու մը վրայօք, որ փոխ առած անուն մը կը կրէր, և
իր գող և աւազակապետ փախած էր Լոնտոնէն և որ
բախտախնդրութեան համար Բարիզ եկած էր:

Այս մարդը կերեսի թէ տեղեկութիւն ունեցած էր
Պ, ար Քէրմարուէի կտակազիրէն, և ամենամեծ տուամ
մը լուրած էր, որուն գրեթէ բոլոր թերերը իմ ձեռքս
են ներկայիւս:

Եւ արհամարհանքով, ու առանց այլես ուրիշ ունէ
բացարութիւն տալու, Արման գէպի զուռ վազեց և
գոչեց:

— Ֆէրման, Ֆէրման:

Այս անունը լսելով Սըր Ուիլիլըմս սարսաց:
Հէրմին ազազուկ մը արձուկեց և չինուու համար
պատին կըմնեցաւ:

Ֆէրման ներս մտաւ:

Կին մը կը քաէր անոր ետեւէն, սկեր հազած կին

մը, ճակաւը ծուռ, զիրքը խմնալին ու պարաւական,
ինչպէս որ կը վայլէ զջամցողի մը:

Պաքարսն էր անիկաւ,
Ֆէրման ուղղակի Պ, ար Պօրբէօի գնաց ու դէմ առ
դէմ, անոր երեսը նայեցաւ:

Պաքարս գէպի Հէրմինը գնաց և ծնբաղրեց անոր
առջև:

Այս ատեն Արման կեցաւ Սըր Ուիլիլըմսի առջև և
չափեց զայն այն գելուգոյն նայուած քով, սրպվ
ծածկնային հրեշտակապետը պարտաւարուեցաւ ծած-
կել անկեալ հրեշտակը՝ զայն գետին գարկած վայր-
կեալին:

— Պարսն, ըստւ Ֆէրման անմեղութեան այն իշ-
խող չեշտով՝ որ յազթական կերպով ես կը մզէ զըր-
շող հավատիւնուր գատախաղ, Միայն մէկ ընտանիք կայ և
պարտաւոթիւնը, հսս ոչ նախնական հարցաքննիչ կայ,
ոչ ընդհանուր գատախաղ, Միայն մէկ ընտանիք կայ,
ոչ դուշիւնուր գիտաւորն էք և որ չպիտի մասնէ
որուն, աւաշզ, դուք գիտաւորն էք և որ չպիտի մասնէ
ձեզ ամենեին: Գուշը գիտէք թէ ի՞նչ եղած են ձեր
ձեզ ամենեին: Գուշը գիտէք թէ այդ զբամները երբեք չեն
պիտի ընէք, յայտնելով թէ այդ զբամները երբեք չեն
գտնուած իմ ձեռքերուս մէջ և թէ գող չեմ ես...,

— Օրիորդ, մըմնից Պաքարս, ես անարժուն և
թեթեսօլիկ արտած մը եղած եմ, և կուգամ հատու-
թուած ընել այն չարիքներւն զոր ըլի ձեզի: Ես Պաքա-
րս կը կոչուիմ:

Եւ Պաքարս մէկ քանի բառ արտասանեց հատ-
կառակալ ձայնով մը, և արտասաւթուր ծունկի իջա-
մանկամարդ ալջկան առջև՝ պաղատաղի մը երե-
մանկամարդ:

Պաքարս պատմեց թէ ինչպէս հնագանգելով անօ-

րին. կ սիրոյ մը, ուրեմէ բանուած էր, Արք Ուխլելմսի
կոյր գործիքն էր եղած, ինչպէս նաև Պ. աը Պօրբէօի
խաղաղիքը:

Միւնոյն ատեն Արման կ'լսեր Արք Ուխլելմսի.

— Կ'իմանա՞ս, ճիւա՞ղ, շէնքը կը կործանի և չու-
լութիւնը յազթուած է. կ'իմանա՞ս Անտրէա:

Եւ Պ. աը Քէրկազ գուռը ցոյց տուաւ իր անիծեալ
եղբօրը, չարութեան ողիին, լոկ մէկ խօսք մը արտա-
անելով.

— Կորսուէ. . . .

Յետոյ բռնեց Ֆէրհանի թեւէն և տորաւ Հէրմի-
նին քով, և երկուքին ձեռքերը իրարու միտցնելով:

— Դուք արժանի՛ էք իրարու, ըսաւ,

Երկուքնին ալ միւնոյն աղազակը արձակեցին, և
Ֆէրհան Հէրմինին ուսքը բնիկն, Թէրէզի գործվազութ
աչքերուն առջե, մօր մը նման, որ իր արաւսուգնե-
րուն մէջաելքն կը ժպտի:

Արք Ուխլելմս գուրս երս իրազով աչ-
քերը մթին փայլով մը շողալով, շրթունքները Փրիրուն
և գլուխը խրսխօրէն ետե նետած:

Անցաւ Արմանին առջեւին և ըստւ անոր

— Դուն զարձեալ կը յազթանակես, եղբայր, բայց
իմ ժամանակս ալ պիտի գայ. Ես ալ վրէժո պիտի լու-
ծեմ,

Միւնոյն ատեն տիկին աը Պօրբէօ ամուսինին կը
նայէր, այն ծայրագոյն արհամարհներով, որով զոհերը
կը նային իրենց զահիճներուն:

— Պարո՞ն, ըսաւ, կը յուսամ թէ բնու ներկայ
չպիտի գանուխս ամուսնութեանը զաւսկիս և այս մար-
դուն, զոր անպատճել ուղեցիր. Խորհուրդ կուտամ որ
Բարիզ վերադառնաւ:

Եւ քսա՞ն երկար տարիներ այս ժարդուն բռնու-
թեանը տակ գլուխ ծոռզ կինը, այս սրամտած և զայ-
րացած կինը, երկնցուց ձեռքը, դո՞ւոք ցոյց տուաւ
այն մարդուն՝ որ իր զահիճը եղած էր:

— Դո՞ւրս ելէք, ըսաւ անոր:

Եւ պ. աը Պօրբէօ զլուխը խոնարհեցուցոծ դուրս
եցաւ այնպէս, ինչպէս զուրս ելած էր Արք Ուխլելմսը:

Եյն ատեն, Պաքարա՛ որ ծնրագրած կուլար, ոտքի
ելաւ և մրմիչեց.

— Մնաք բարով, օրիո՞րդ .. մնաք բարով, Ֆէր-
հան՛ .. երջանիկ եղէք:

Երերուն քալով մը դէպի գուռը ուղղուեցաւ, ա-
նոնց պէս, որոնք գէպի մահ կ'երթան:

Բայց Արման գէպի անոր վազեց և կեցուց զայն:

— Եկո՞ւր գաւակս, Էտու, և թեւիս կրթնէ: Ինչ
որ ալ ըլլայ յանցանքներուն թիւը, Սատուած կը ներէ
անոնց, որոնք սիրած են, վասն զի շատ բան քաշու
են,

• •

— Եկէ՞ք, աներ, կ'ըսէր Արք Ուխլելմս պ. աը
Պօրբէօի, մինչեւ Քէրկազի եկած կառքը տանելով և
ներս մացնելով զայն, յազթուած նեք, բայց վրէժնիս
պի ի լուծենք: Եկէ՞ք, դուք Արքիզը պիտի ունենաք,
իսկ Ժանն ալ իմ սիրուհիս պիտի ըլլայ:

• • • • • • • • • • • • • • • • •

Ժանն թողուցինք Արք Ուխլելմսի վերջին ամսաք
բարովջներուն տպաւորութեան ներքեւ, այն կեղծ Քէր-
կազ կոմսին, որ զայն ծայրագոյն կ'իրքով սիրել կը

կեղծէր, և որուն խօսուածքը... լեզուն... հրապուրիչ
և մոլորեցուցիչ էր փորձութեան ճիւղուին լեզուին պէտ

Ութը օրէ ի վեր է որ օրիորդ աը Պալտէր, ծայրագոյն և այլանդակ յուղնան մը ենթարկուած էր և իր հոգիին մէջ ամենէն անօրինակ կոխները կը մղուէին.

... Ուրեմն ա՞յդ էր որ կը սիրէր, ինքը՝ Այսինքն,
երկար ժամանակէ ի վեր ուրիշ մը կարծուած էակը,
որուն ամենաջերմ նամակները արովիեցուցած էին իր
սիրը, որուն փափկասուն խնամքները, անվերջանալի
ուշաղրութիւնները երազել տուած էին իրեն յաւիտե-
նական և անամպ երջանկութիւն մը... կամ թէ այն
մարզը որ թշուառական մը, իր տիրոջ հագուստներովը
ծպտուած մանկլաւիկ մը եղած էր. արդեօք միտին ե-
րախտագէտ բարեկամութիւն մը, միտին պաղ և ան-
պտուղ սէր մը կը զգար միթէ: Խոհուն ճակատով,
առնական և տխուր գեղեցկութիւնով, նուրբ և ազ-
նուութեամբ լեցուն նայուածքով այս մարզը չէր որ,
ազնուական կամ սպասաւոր, հրապուրած էր իր երե-
ւակայութիւնը և սիրտը, և որ տակաւին, այս ժամուս
տիրականօրէն կ'իշխէր իր սիրտին մէջ:

Եւ ժամն կը զգար որ ժամէ ժամ կը խենդենար,
և կը հարցնէր ինքնիրեն թէ այս երկու մարդոց ո՞ւը
կը սիրէր, սպասաւո՞ը թէ տէրը, զայն, որուն ճա-
կատը հանդարտ և միանդամոյն լուրջ էր ու մտացի;
թէ միւսը՝ որ փորձիչ ժպիտ մը ունէր, հրապուրանքով
լեցուն կապոյտ աչքեր: Թունաւոր բարբառով Տօն
ժուանը, գեւթիչ և կախարդիչ չարժուածքով Տօն ժուա-
նը, խորհրդաւոր հմայքներով համակուած նայուածք-
ներով Տօն ժուանը:

— Ո՛չ, ո՛չ, կ'ըսէր երբեմն Սըրիզի, անկարելի է
այս Անիկա ամենեւին չէր կրնար սպասաւոր մը ըլլալ-
ո՞հ, սարսափելի է:

Եւ Սըրիզ անխօս և մունջ կը մնար:
իրիկուն մը ձայն մը լսելի եղաւ բակին մէջէն, որ
նոր համեսդ կառքի մը զղրդիւնին կը նմանէր
երկու մոնւկամարդ աղջիկները իրարու քով նստուծ
էին, ժամնի ննջասենեակին մէջ:

Գիշեր կ'ըլլար, կրակը կը սկսէր մարիլ և ոչ մէկ
ճրագ վառուած էր տակաւին շըմինէին վրայ:
կէտ մթութիւն մը կը տիրէր սենեակին մէջ:
Գուռը բացուեցաւ, անցք մը թողլով լրամի ալիքի
մը համար, և այս լուսաւորութեան մէջ մարդու մը
առուերը շրջանակուեցաւ:

Սըր Ռիլեմմն էր անիկա:
— Պարոն կոմս աը Քէրկազ, ծանոյց սպասաւոր
մը:

Սարսուաց ժանն և ուժգնորէն ոտքի ելաւ:
Սըր ուիլեմմ զէպի անոր վազեց, ծունր իջաւ և
ձեռքը համբուրեց:
— Վերջապէս, մըմնջեց, վերջապէս, նորէն կը
առանեմ զծեզ, ամենասիրելիս:

Ժանն անոր հակեցաւ:
Դժոխքը զայն իր սատանաներէն ամենէն հրապու-
րուիչը դարձուցած էր:

Ուիլեմմ գեղեցիկ էր, գեղեցիկներէն ամենէն ինք-
նալսուահը նախանձեցնելու չափ, գեղեցիկ, տժգոյն և
ախուր, անսնց նման, որոնք սէրով միայն կ'ապրին:
Ժանն զզաց որ կը թաւկանար և աղաղակ մը սր-
ճակեց:

իր բազուկներուն մէջ առաւ զայն, և ըստու անոր.
— Ժանն, ամենասիրեցեալդ իմ ժանն, ո՞վ իմ
սէրս... ժանն, զուն իմ ըսվանդակ կեանքս եղած ես,
վերջապէս ահաւասիկ եկայ և յաւէտ չպիտի թողում
գեղի, դուն իմ կինս պիտի ըլլաս:

Ժանն աչքերը կէս մը գոցեց յուզումէն տարառուն Ասով հանդերձ, իրեն կը թուէր թէ այն վայրիալիչ, փաղաքշող և միանգամայն կախարջիչ ձայնին մէջ, հեղնութեան դրոշմ մը կար, բռնազբօսիկ, դժոխալին չեշտ մը:

Այն սիրալիր նայուռոծքին մէջ, մթին ուրախութեան կայծ մը, այս դրաւիչ ժպիտին մէջ խոր ասեւթեան դրոշմ մը:

Եւ ժանն Արմանը միտքը կը բերէր:

Սըր Աւիլելմս այն ատեն Սըրիգի նայեցաւ:

— Զաւակս, ըստ, դուք նորէն պիտի տեսնէք լէնք:

Սըրիգ ազաղակ մը արձակեց, և զնցուեցաւ:

— Դուք նորէն պիտի տեսնէք զայն, վաղը անոր կինը պիտի ըլլաք, շարունակեց Սըր Աւիլելմս:

Խեղճ աղջիկը նատարանին վրայ ինկաւ կէս մը մարտ:

Սըր Աւիլելմս վաղեց, զնաց անոր մօտ, քաշեց դրանչն սրուակ մը հանեց, և այդ սրուակին պարունակութեանի քանի մը կաթիլ խմցուց:

Յանկարծ Սըրիգ ինքնինքը վերակենդանոցած զեց և նորէն կայնեցաւ:

— Սիրելի աղջիկս, կրկնեց Աւիլելմս, պարտէզին բնակորանը վաղեցէք, գիտէք, հան, ուր այն սարաւինի պատաւը կը տանդէր ձեզ օրեր առաջ, և ուր չպիտի գտնէք զայն այնեւս, հանդարտ եղէք... իջէք այն սենեալը, ուր երկու օր անցաւցիք ու սպասեցիք, երկոյն ժամանակ չպատէք և էննը պիտի զայ:

Եւ Սըր Աւիլելմս, եղբայրական համբոյր մը զբոշմեց Սըրիգի ճակատին, որ չուրած ժաննի բազուկներուն մէջ նետուեցաւ, և կատղած այծեամի մը պէս դիւրաշոր խովիամքը մը փոխաւ, առանձին իօսակցուաւ:

թեան մէջ թողլով օրիորդ աը Պալտէը և կեղծ կոմս Արման աը Քէր՛տաղը, ազաւնին և արձիւը:

Սըր Աւիլելմս մինչև զուռը ընկերացաւ անոր և յետոյ նորէն ժաննի քով եկաւ: Իր աչքերը մութին մէջ կը փարփէին դժոխալին որախութեամբ մը, և անշուշտ կ'ըսէր ինքնիրեն.

— Աւրիմն, վերջապէս վրէժս պիտի լուծեմ:

Սըրիգի սիրաւ կուրծքը խորանիկւու չափ կը բարափէր:

Սըր Աւիլելմս ըստած էր իրեն:

— Դուք նորէն պիտի տեսնէք Լէօնը:

Եւ Սըրիգ կը փախչէր կ'երթար, սրահներուն և նրբանց քնիլուն մէջէն, առանց ուշազբութիւն ընելու թէ ոչ մէկ կոզմէն լոյս կը գտնէր և թէ այս տունը՝ որ ոչ մէկ կոզմէն լոյս կը գտնէր և թէ այս տունը՝ որ այնչափ ծառաներով ընակուած էր, ամայի կ'երեւէր:

Սըրարե, կարծես թէ վհուկի մը շունչը աներեւայթ ըրած էր մէկ ակնթարթի մէջ բոլոր այն կննդանի էակները, ործնք ժամ մը տառջ կը գտնաէին այս ընակարանին մէջ:

Զկար միշե իսկ այն կառքը սրուն անիւներուն քիչ մը տառջ պարտէզին սալարկին վրայ զզրդիլ իմացուած էր, և կարծես թէ հմայքով մը անմիջապէս աներեւութեացած էր:

Կ'երեէր թէ, Սըր Աւիլելմս ամէն բան հնացուցած էր իր բոլորամիքէն, սրալս զի անհանգիստ չըլլուն ամենեին իր սերպողործական նորանուկներուն և գաղափարներուն մէջ:

Բայց Սըրիգ բան մը չտեսաւ բոլոր ասանցմէ, ան վաղեց պարտէզին մէջէն մինչև ընակարանը սիրաւ խայտանքով, և ճակատը քրանամթոր, Տունին պէս, պարտէզն այ ամայի էր և խուարակուաւ:

Սըրիզ բնակարանին դուռը հասու։
Այս դուռը կիսով չտի բացուած էր, և լոյսի ճու-
առդայթ մը երեցած էր։

Հրաց գայն Սըրիզ և նախագաւիթին գետնին վրայ
դրուած լամբար մը տեսաւ։

Նախագաւիթն ալ նմանապէս ամույի էր։

Մանկամարդ աղջիկը յոսղումէն սորսուաց. տառաւ
լամբարը, ելաւ առաջին յարկը, կէտ առ կէտ հնազան-
գելով Սըր Ուփերմսի հրամաններուն, և մտաւ այն
սենեակին մէջ ուր Ֆիբոր գայն իբր բանտարկեալ ե-
րեք օր պահած էր։

Լամբարը շըմինէին վրայ գրաւ ու նստեցաւ, վըս-
տան պոտոնին խոստմանը վրայ, և համոզուած թէ՝
Լէօն Թօլան, իր նշանածը, այն միակ էակը զոր ճշմար-
տուպէս կը սիրէր աշխարիխո վրայ՝ պիտի զար ու
սեղմէր զինք իր կարուտակէղ սիրախն վրայ։

Եւ արդարե, հազիւ թէ նստած էր, ահա յանկարծ
ձայն մը լսելի եղաւ դուրսէն և մարդու քայլեր հնչե-
ցին սանդուխին աստիճաններուն վրայէն

Սըրիզ ձեռքը սիրախն կրթնցուց զսպելու հոմար
անոր բարախումները, ուզեց ոտքի ելլել, բոյց չկըր-
ցաւ։

Յուզումը զայն քամած, նստեցուցած էր իր սեղը,
քանզի Լէօնը չէր եկողը, պ. որ Պօրբէօն էր ան։

Եւ Սըրիզ չուտ մը ճանչցաւ զայն, այն կապոյտ
հագուստներով, ճերմակ բալթօյով, անոելի և ածեւ-
մարդը, կւճոտո ճակտոնվ, այծեմորթի պէս մանիշա-
կագոյն երեսով այն սորսափելի մարդը։

Պարօն տը Պօրբէօն ներս մտաւ և գոցեց դուռը։

— Ա՛հ, ահաւամիկ, ըստու, կէս մը վայելուչ, կէս
մը ծաղրածու դէմքով մը, սիրելի աղջիկ, ի՞նչ ուրա-
խութիւն է որ քեզ նորէն կը տեսնեմ։

Սըրիզ սորսափէն մզուած ոտքի ելուծ ու սենեա-
կին միւս ծայրը ապաստանած էր։

— Ինչպէս, ըստու քմծիծաղով պ. որ Պօրբէօ, կը
փախչի՞ք ձեր բարեկամէն... անկէ որ ձեզի աղէկու-
թիւն ընել կ'ուզէր ... Ա՛հ, ա՛հ, ա՛հ...։

Եւ վազեց անոր մօտ։ Սըրիզ ցատկեց էդի մը
դիւրաշարժութեամբը, և սեղան մը դրաւ իրեն և անոր
միջեւ։

— Օ՛ս անդք, ըստու պիգալի ծերունին հանդար-
տութեամբ, խենդութիւն չուզե՛ր սիրելիդ իմ հրեշ-
տակ, որ տանը յոգնիք ես գիտեմ ընելիքս...։ Յետոյ
շարունակեց։

— Լէօն, ըստու, հաւատացի՞ք, ա՛հ, խեղկատակդ
Սըր Ուփելեմս, Բայց ես կէս օր է որ կ'սպասէի ձեզի,
սիրեցեալդ իմ թռչնիկ, ա՛հ, հոգին ես, և ոչ ինչ
զատ ոչ լէօնը չպիտի գան։ Մենք հոս մինակ ենք...
դուռը գոցուած է։ Եւ անգամ Սըր Ուփերմս այլ ես
իրաւունք չունի պաշտպան կատակերգակի իր գերը
խազալու։

— Օքնութիւն, համէ՞ք, քովս, Լէօն, պառաց Սը-
րիզ ուժգին ձայնով մը, վասն զի հասկցաւ թէ կորսը-
ւած էր։

Եւ ուզեց դարձեալ փախչիչ։

Պօրբէօ հալածեց զայն։

Հինգ վայրկեան կատաղի և անօգուտ արշաւանք
մը եղաւ այս, ուր զոհը կը ջանար խուսափիլ իր դա-
հիծին ձեռքէն, և սեղանը, աթոռները ու մահիճը պատ-
ուար կը բռնէր իր և անոր միջեւ։

Բայց յանկարծ անօրինակ ծանրութիւն մը տիրա-
պետեց անոր վրայ, սրունքները կքեցան, իրեն թռե-
ցու թէ կարմիր ամպ մը կ'անցնի աչքերուն առջեւէն։

Սըր Ուփերմս քնարեր դեղ մը կլել տուած էր ի-
րեն, փոխանակ զովացուցիչ բմպելիք։

Քանի մը քայլ եւս տռաւ, ազազոկ մը արձակեց, յուսանատութեամբ և անձկութեամբ համակռւած տականասոկակ աղաղակ մը, այնպիսի աղաղակ մը՝ որ դուշէ ընկրկեցնէր տմնասասոկակի վաղրն իսկ:

Եւ ինքն իր վրայ կքեցաւ, յաղթուելով այն տարօրինակ թմրութենէն, ու նուածուելով գինովութենէն ափիօնին զոր կլլած էր:

Պ. աը Պօրքօ՝ արգէն իսկ ուրախութեան և յողթանակի բացազանչութիւն մը կ'արձակէր, բայց ահա յանկարծ աղաղակներ և քայլիր լսելի եղան սանդուխին վրայէն, և վայրին մը վերջը զոցուած զուռը բուռն խորտակումով ու շատ չումով բացուեցաւ ու լուսաւորուեցաւ:

Այն ատեն երկու մարդիկ երեւցան, սպանական կերպարանքով, բոցավառ աչքերով, արդարութեան սուրին պէս շանթահարիչ, և տառնցմէ մէկը իւրյացաւ, նետուեցաւ այս մարդուն վրայ, որ պատրաստ էր նախատելու ու անպատճելու անպաշտապան խեղճ աղջիկը. զլտորեց զայն թաւաւագլոր իր ներքեւը և ոտքին մէկը անոր կարծքին կրինցուց:

— Ա՛ն, թշուառակա՞ն, աղաղակեց, ժամանակին կը հասնիմ, եւ դուն անիրաւ եղար՝ ըսելով իրեն թէ չպիտի գայլ:

Այս մորդը Լէօն Ռուանն էր, միւսը՝ Սրման աը Քէրկազը:

— Լէօն, մրմիջեց Սէրիկ մարտծ ձայնով մը: Լէօն, կարծեմ թէ պիտի մեռնիմ:

Ան դոցեց աչքերը և իր գեղեցիկ գլուխը գէպի եւ տին ձգեց, որպէս թէ իրապէս, վերջին շունչը պիտի վչէր, այն վայրին իսկ, որ գործաւորը կ'առնէր զայն իր բաղուկներուն մէջ, և կը սեզմէր սիրտահնջ սեղմումներով:



Բայց այդ պահուն ուշիմութեան և մտային զօրութեան մեացորդ մը ունեցաւ ան, աչքերը նորէն բացուեցան ուժգնապէս, լոյս մը ծաղեցաւ իր երեակայութեանը մէջ, որ մինցուծ էր քնարեր զեղին չողիներէն, և իր մտրած ձայնը լոելի եղաւ ոտ խօսքերով.

— Ժանինը հո՞ն է... տանը մէջ... աղասեցէք Ժանիը:

Ինչպէս այս անյաւառլի օգնութիւնը կը հասնէր Սըրիկի:

Ինչպէս հօն կուգային Լէօն և Պ. աը Քէրկազ ու բանք այնքան երկարօրէն և անօդուա կերպով վնասած էին երկու մանկամարդ աղջիկները և չէին կրցած գտնել:

Ատիկա մէնք կրնա՞ք բացատրել քայլ մը ետ նրբալով և անզրագանալով քանի մը գլուխներէ ի վեր ներկայացած անցքերուն վրայ: Կ'ուզենք խօսիւ Քօքանապոլի և այրի Ֆիբարի վրայօք:

Մը Աւկիերմս ասպետը նշմարած էր այրիին որդեգիր աղուն, այդ անպատճառ սրիկային մէջ, հազուագիւտ յատկութիւններ, որինք անօրինակ ապիրատները, մարդասպան փիլիսոփան, գողը չարակամութեամբ ները, լեցնեն: Բօքանապոլ պաղարիւն և յանդուզն էր, և կը լեցնեն: Բօքանապոլ պաղարիւն մը նման եռանդ ան միաբի սասափի արթնութիւնն մը նման յամբը էր տարէն բանքը ունէր, և գերեզմանի մը նման յամբը էր տարէն բանքը եթէ Բօքանպոլ գաղանքիք մը ունենար, ներու մասին եթէ Բօքանպոլ գաղանքիք մը ունենար, կը յայտնէր զայն, հարկ եղած բոլոր կենսական մասերը հանելով անկէ, Ասպետը, այս յատկութիւնները գուշակած էր, և ինքն իրեն լսուծ էր.

— Ահաւասիկ Քօլարի փոխանորդը, եթէ դժբախ-

տութիւնը այսպէս ուղէ որ 12 միլիոններուն չտիրունամ, ինչ որ չեմ հաւատար, և եթէ նոյն իսկ Հէրմինի հետ ամուսնանալով տիրանամ անոնց, յա բորչն պիտի շարունակեմ մզել պատերազմը Արմաեի դէմ.

Իր միտքին մէջ ուրեմն, Թօք նպոլ տղէկ բնաւուրութեան տէր էր, և ան գրաւեց իր ուշադրութիւնը Պրըթանեց մեկնած ատեն, ճամբուն ամբողջ տեղաւթեանը ընթացքին.

— Կ'երթամ, ըստ անոր, շահաւէտ ճամբորդութիւն մը ընելու, միլիոն մը ոսկի տռնելու պէս բոն մը...

Թօքանպոլ զհայլումի ձև մը առաւ: Թէպէտե Սըր Ռէինեցմա տասներկուքի տեղ մէկ խմացուցած ըլլար:

— Հարուածը տեղի պիտի ունենայ հաւանօրէն տակէ տառն և հինգ օր վերջը, շարունակեց ասպետը:

— Մեծ շան մը, հարիւրապետ:

— Եթէ իր կարգին, պղտիկները լաւ պահուած են, դուք ալ կորկանդակի բաժինը առատօրէն պիտի ստանտք:

— Կարելի՞ է գիտնալ, հարցուց լրբորէն սրբկան:

— Ասիկա կախում ունի...

— Բայց որքա՞ն:

— Է՞ս ըստ Սըր Ռէինեցմա, թերես տասներկու հազար մը...

— Ա՞ն, հարիւրապետ, ըստ Թօքանպոլ, կլորիկ հաշիւ ընենք:

— Հրամմեցէք, ըստ ասպետը:

— Ես կը խոստանամ որ դուք լաւ հսկուած պիտի ըլլար և գեր-ոստիկանապետը ինքն իսկ այդ օրիորդները չպիտի գտնէ երբեք:

— Ե՞ս կը կոչէք կլորիկ հաշիւը:

— Քսան՝ տասներկուքի տեղ:

— Սուլ է:

— Լու գործը սուլ կ'արժէ:

— Շատ աղէկ, ըստ Սըր Ռէինեցմա:

Եւ մեկնեցաւ ան, մանրակրկիտ տեղեկութիւններ առլով Թօքանպոլին, և ափ մը ոսկի ձգելով անոր, որպէսզի կարմենայ գործածել անակնկալ ծախքերու համար, զորս երկու աղջիկներու վրայ հսկողութիւնը կրնար անհրաժեշտ դարձնել:

Երբ ասպետը մեկնեցաւ Թօքանպոլ պղտիկ բնաւեր ասպետը մեկնեցաւ Թօքանպոլ մէջ, ուր տիրոջ պէս կարսնը մտաւ Պօժօն փողոցին մէջ, ուր տիրոջ պէս հրամայեց:

Եւսոյ գնաց Պուժիվալ և հոն միացաւ այրի Ֆիքարի: Ալասափելի ծերուկը խիզճի խայթեր կ'ունենար. բարի: Ալասափելի ծերուկը խիզճի խայթեր կ'ունենար. մար, և Թօքանպոլ զայն բոլորովին յուզուած գտու:

— Մայր, ըստ սրիկան, մի՛ ցաւիր, եղածը եղած է:

— Ա՛ն, հառաչեց այրի ֆիքար. չար չէր այդ խեղճականութիւնը:

— Ո՛չ, միայն թէ ան քեզի չարաչար կը ծեծէր.

սիրելի մայրիկ:

— Ճիշդ է, բայց այդ չարգիլէր...

Եւ այրին իր ձեռքը աշքերուն վրայ դրաւ:

— Վատահաբար, անիկա պիտի կառափնատեն ըստ ան, լալով:

— Վա՞ն, այդ միայն մէկ վայրկեան կը տեւէ:

Այրին սալտասզ:

— Յաճախ տեսած եմ ես, շարունակեց սառնօրէն Թօքանպոլ. Այն ժաքի անցքին մէջ: Պէտք է ամէն ըստ անել աշխարհի մէջ և յետոյ ամէն բանի վարդան տեսնել աշխարհի մէջ և յետոյ ամէն բանի վարդան տեսնել... կարելի չէ գիտնալ... թերեւս ես ալ կախուիմ:

և ուզեցի անզեկա թխններ առնել գործովութեան մասին:

Այսի Ֆիբար հեծեծոնք մը տրծակեց:

Իրապէս կ'աւլար: Այս չոր կինը իր մէջ կ'զգար առաջ դաշը յարումի մը իր նախոկին սիրահարին հանդէպ, յարում մը զօր չպիտի և մործակէնք սիրացն կոչել, առանց այս բառը պղծելու, բայց պիտի կրնամնք առնմանել այդ անասնական կիրքի բառով: Նիւքոր կը ծնծեր զայն, ինչպէս բառն էր Թօքանպու, և զծուն կինը կը սիրէ ծնծուիլ:

Թօքանպու հասկցաւ թէ, գրգռման վայրի եանի մը մէջ այրին շուտափ պիտի երթար դատաւորին տունը և նոր երգումներ ընրէ, սրանք բոլորովին կրնային իրերու կերպարանքը փախել:

— Մայր, բառ, այս բորբը տիմարութիւն է: Ինչ ոք ըստած է, բառած է, և դուն բառ աղեկ մը պիտի դանես որ ուելի կ'արժէ քոն թէ նիքոլոն, առ մէկ կերպով երթեք նիքոլո չէ արևանացու այն չորս հազար ֆրանքին զոր հարի բառիար ձեզի առած է զայն ջախջոխելու համար:

«Չորս հազար ֆրանք» բառերը քիչ մը այրին ցւուածառութիւնը հանգարանցուցին:

— Մտիկ լրճք մայր, շաբունուկց Թօքանպու, այս չորս հազար ֆրանքը, աւելի կամ առուպ, չէ որ պիտի նեղէ հարիւրապեար, քեզի պիտի խոսանամ ուիթը հազար եթէ բանեմ զանուիր:

Այսի Ֆիբար վլուխը վերցուց:

— Դո՞ւն, բառ ան, զո՞ւն ինձ կը խոսանամ:

— Կը խոսանամ և կը կոսարեմ խօսքաւ:

— Դո՞ւն:

Եւ այրին Թօքանպու դիտաց զոր նոցումամ:

— Հանգարա եղիր, բառ սրիկան, գործ ծելով Բարիզի արուարձաններու մէջ շտա ծանօթ ոճ մը, պիտի մի թէ ինչ կ'ըսեմ, հարիւրապեալ ինչ որ ուզեմ բուրը պիտի ընէ:

— Այս ատեն, բառ այրի Ֆիբար իր արցունքները ուրեմն, ամբը հազարի աել տառը հազար պահանջէ:

— Լաւ, տասոր հազար՝ պատասխանց Թօքանպու, այրին զդացումներուն վոխութիւն հիացումալ աեսնելով: Բայց զան խոնեմ պիտի գտնուիր:

— Մենք Պիբախի մէջ գետին մը պիտի զնենք: Վերսկաւ այրին, զադափարներու դասաւորութիւն մը ընկերով: Գինելվաճաններուն հրապարակն է Պիբախ, առ անք հան կը հարսանանաւ:

— Այս, բառ Թօքանպու, բայց զան պէտք է հըսամարիս ոճքազամ տաւոնին վրայ մասնելէ:

Այրին վերջին հասաչանք մը արձակեց:

— Այսէս պիտի ըլլար, բառ ան:

— Եւ բացէ ի բացէ, այնպէս չէ, առանց յօնքերը պկոսելու .. ի առանց ճշմորտութիւնն ըստ բանելու:

— Այս, այս, կը խոստուամ:

— Սասր հետ մէկտեղ, բառ Թօքանպու, հարիւրապեալ մէկնեցաւ, ան միայն առանքինով օրէն պիտի գույն նիքոլո, հոս, այսաւեզ պիտի զառաւի, թերեւս, և գոյն նիքոլո, հոս, այսաւեզ պիտի զառաւի, թերեւս, և գոյն պկոսապայի մէջ, զուք պիտի առանուք զբանց գլուխը կարուելէն վերջը:

Եւ Թօքանպու սկսաւ այս սասկալի բառաւ խոզրան վրայ:

Այսի Ֆիբար վերջին սարսուռ մը ունեցաւ, և յիշաց Պիբախի մէջ հող մը ունենալու հետանիալը գայն հանգարաեցաւ:

— Վերջապէս, մըմասց ան վերջին անդամ եւս ե-

= 88 =

բազելով Նիքօլօն, ծերանալու վրայ էր, խեղճ մարդը, և բոլորովին ճաղատ էր ...:

— Եւ բնաւ ակռայ չունէր, աւելցուց անպիտանք:

Այն օրէն սկսեալ, այրի Ֆիքար այլիւս Նիքօլօնի վրայ չի մտածեց, և շատ հանգարաօրէն պահութած մնաց. երբեմն Պուժիվալի կրպակին մէջ, երբեմն Բօլ Մարլի, իր հին մեղսակից ծերուկ ձկնորսին քով.

Բօքանպոլ Բարիկիցն Պուժիվալ և Պուժիվալին Բարիկ կ'երթար կուտար, հսկելով հարիւրապեախն հրամաններուն գործադրութեանը վրայ, և առանց երբեք շրջագայելու օրուն մէջ՝ գինեառունին շրջակաները ուր Քոլար գտած էր մահը. որովհետեւ կը վախնար որ չըրւլայ թէ Քէրկազ կոմսը այս տեղուանքը վերհակելու գայ.

Տասը օր անցաւ :

Իրիկուն մը — Բօքանպոլ կը գանուէր Պօմօն փողոցը, — Սըր Ուկիլերմսի ճամբորդի ձին պղտիկ պանդոկին վանդակապատէն անցաւ, և Բօքանպոլ Սըր Ուկիլերմսը և Պօրբէօն նշմարեց, որոնք Պրթանելէն կուգային: Դիտենք թէ ինչ անցած էր, և կոմս Քէրկազիյանկարծակի վրայ հասնիը ինչպէս յաւիտեան կործանած էր ասպետին յոյսերը. Սըր Ուկիլերմս ուրեմն կը վազէր Բարիկ՝ ֆաննը յափշտակելու և Սըրիզը Պօրբէօի լքելու մտադրութիւնով:

Սըր Ուկիլերմս մտազբաղ էր: Եթէ ան չէր կրնար աւելի դմնդակ հարուածով մը պայքարելու մէկու մը հետ, գոնէ պիտի կրնար յագուրդ տալ իր սիրախն մէջ կեղրոնացած կարդ մը վայրագութիւններու, որոնք կը տոլանային վայրկեան մը իր գէմքին վրայ: Ան այլիւս բնաւ բրիտանացի պաղարիւն մարդը չէր, որուն անըզգայ գէմքը չէր մատներ ներքին յուզմունքները: Իր

շուրթներուն վրայէն հանդարտ և հեղնական ժպիտը անհետացած էր:

Ան փոխակերպուած էր: Իր նայուածքին մէջ մթին կրոկ մը կը փայլէր. ջղոյնոտ գունտութիւն մը կը ծածկէր իր ծակատրի:

— Ո՞չ, ո՞չ, մտածեց Բօքանպոլ, որուն աչքէն բան մը խոյս չէր տար, արդեօք հարուածը կը վրիպէր, և միւիսոնը ջո՞ւրը կ'իխար:

Բայց տապետր ըստու տնօր խստօրէն.

— Միշտ հո՞ն են:

— Միշտ, հարիւրապետ:

Միշտարանքի հասաչ մը թուալ պարոն որ Պօրբէօի կուրժքէն:

— Ահ աներ, ըստու տապետր, մենք բոլորովին կորառուած չենք:

Այն առեն Սըր Ուկիլերմս Բօքանպալին նոր տեղեւկութիւններ տառաւ, և գանիկա Պուժիվալ զրկեց պատկանած համար գաւադրութիւնը որուն զան պիտի գաւնային Փանն ու Սըրիզը:

Բօքանպոլ, ասպետը և Պօրբէօն Պօմօն փողոցի բաղուց հանգչելու և հոն անցնելու զինակարանը թողուց կուացած հրամանները շերը, յետոյ Պուժիվալ վազեց իր ստացած հրամանները կատարելու, Աւթը տասը օրէ ի վեր, անպիտանը գիշեկադրելու, Աւթը տասը օրէ ի վեր, անպիտանը գիշեկադրելու, Ավագ ծամբէն կ'երթար, և երբեք հանդիպած թէ միշտ այս ծամբէն կ'երթար, Պուժիվալին քաղաք երկաչէր կատկածելի մարդու մը, Պուժիվալին քաղաք երկաչէր կատկածելի մարդու մը, Ան երբոք այդ ծամբէն վեր երաւ, բող նըրբուղին վրոյ, Ան երբոք այդ ծամբէն վեր երաւ, ահեն օրուան պէս ամայի էր ան, բայց միւս կոզմէ վոր իջնալու առեն, ղիշերը հստած էր և բաւական մաքե, իջնալու առեն, ղիշերը հստած էր և բաւական մաքե:

— Այս զիշեր, կ'ըսէր Բօքանպոլ ինքնիքն, կը կարծեմ թէ բաւական ասարօինակ բաներ պիտի անցգալում լին բաւական ասարօինակ բաներ: Հարիւրապետը կունասնին, բայց միւսնայն բանն է... Հարիւրապետը կունասնին, բայց միւսնայն բանն է... Հարիւրապետը կունասնին, բայց միւսնայն բանն է...

Ա՛հ, ընդմիջեց ինքնիրենը յանկարծ, եթէ ո՞ն ինձի խարէ... եթէ քասն հաղոր ֆրանքը... կորսուի՛... Ես կոմաէն պիտի կրնայի ստոնալ այլքանը իրեն ըսելով թէ ուր են պզտիկները:

Բօքանպոլ այս մենախօսութեան մէջն էր, երբոր անձայն ստուեր մը յա՛կարծ իր տաշեւը կանգնեցաւ... Դանդաղ ստուեր մը որ կը քալէր յամրօրէն և անցբը կը գոցէր.

— Ո՞վ է ան, հարցուփորձեց որիկան, որ իր զրբանին մէջ դանակ մը փնտռեց:

Բայց ստուերը չպատասխանեց, ան իրեն ոչ ժամանակ տուաւ խորհրդածելու, և ոչ աչ իր դանակը հանելու։ Ոստումով մը անոր վրայ յարձակեցաւ, և Բօքանպոլ երկու ուժեղ բազուկներու տակ սեղմուիլը զգաց և խուլ ձայն մը մրմռաց իր ակտնջին։

— Ա՛հ, կը բռնեմ քեզ, պզտիկ աւազա՛կ, վերջուպէս կը բռնեմ քեզ, և այս անգամ դռն պիտի խօսի՛ս...,

Եւ Բօքանպոլ, որ միշտ իր գանակը հանելու միջոց կը փնտռէր, զգաց թէ վիղին վրայ պաղ և սրուծայր բան մը կը խօթուէր. դաշոյնի մը չեղբն էր ան։

• •

Շատ հեռու երթուէ առաջ, այս անախորժ հանդիպումը բացատրենք։

Կոմս Սրման տը Քէրկազ Լէօն Ռոլանը Բարիզ թողուցած էր իր փնտռուուքները շարունակելու պաշտօնով և ջանալ գանելու թէ ինչ ըրած էր Սըր Ռւիլըմս երկու աղջիկները։

Լէօն շատ գիշերներ շարունակաբար թափառած էր գինետառնին շրջակաները, յուսալով միշտ որ այրի ֆիբարին կը հանդիպի, կամ նոյն ինքն Բօքանպոլին։

Բայց յուսախոր եղած էր։ Բօքանպոլ աներեայթ եղած էր։

Արդ, այդ գիշեր, ճիշդ այն պահուն ուր Սըր Ռւիլըմս Բարիզ կը համաէր, Սրման տը Քէրկազ աղէտալի կանխազգացում մը ունեցաւ, ասպետին յանկարծակի մեկնումը տեղեկանալով։ Սրման Քիւլթըր Սէնթ Քաթէրին փողոցի բնակարանը կը վերագտանար։

Կոմսը տասը ձի «մեսցուգած» էր ճամբան, թէպէտեկ Սըր Ռւիլերմս հինգ ժամ առաջ ճամբայ ելած էր. և շարունակաբար հետեած էր անոր, ունենալով իր լուրերը իւրաքանչիւր ձի փոխած ատենը, և ան միայն Անգլիի վանդակապսալին մէջ կորմնցուցած էր անոր հետքերը։ Բայց ասոր հետ մեկտեղ ան համազուած էր որ Սըր Ռւիլերմս Պօտօն փողոցը պիտի երթար։ Լէօն իրեն կ'սպասէր։

Կոմսէն հրամանի մը վրայ գործաւորը Շանզ Էլիզէ վլազեց և պահուըտեցաւ ասպետին բնակարանին շրջանկաներուն մէջ։

Լէօն ն մարեց անոր հեծած ճամբորդութեան ձին, բոլորովին փոշիու։ Եւ յետոյ Բօքանպոլին դուրս ելլելը տեսաւ և զայն հետապնդեց։ Սրիկան Շանզ Էլիզէի ճամբան բանեց, յազթական կամարէն անցաւ, կառք մը բռնեց և ըստ կառապանին։

— Պուժիվալ տար զիս!

Լէօն միշտ կը հետապնդէր զայն։ ան շատ որոշապէս լսեց այս բառերը, և պզտիկ տետրակ մը համելով եր գրպանէն, թէրթ մը փրցուց և աճապարանքով իր ծունկին վրայ մատիտով բաներ մը զրեց և յաձնակատարի մը տուաւ որ Քէրկազի բնակարանը տանի կատարի մը տուաւ Այս տոմոին մէջ ան կ'լսէր. «Բօքանպոլ Պուժիվալ զայն, այս տոմոին մէջ ան կ'երթայ, աչքէս չեմ կորմնցնէր զայն, որքան որ կանուխ կարելի է ծառուղիին վրայ, Մէրլիի մեքենային

դիմացը գտնուիք: Զէնքերը թերես անօդոււտ չպիտի
ըւլսն:

Եւ մինչդեռ յաճախառարը կ'աճապարէր ուղի
նամակը տանիլ, Հէօն Ռօլան շարունակեց հետերի Բօ-
քանագովն, նմանապէս կառք մը բանելով և կառապա-
նին հրամացելով որ նախորդը աչքէ չկունցնէ:

Միտյն Թիւէլի մէջ, կառքն իջու և շարունակեց
նետապնկումը սրարշաւ վաղելով:

Գիշերը բառական մութ էր երբոր Բօքանապովն
կառքը Պուժիվալ հասաւ:

Հօն, Հէօն աւսուս սրիկան որ սոքը գետինը զրու-
ե փոխանակ իր կառապանը ճամբելու, պատաւիրեց
սպասել: Հէօն միշտ կը հետապնդէր զայն:

Բօքանապով ճամբայ մը բանեց որ ծառուղին զէպի
եկեղեցի կը բարձրանար, զարտաւղի մութ ճամբայ մը
որուն մէջ միրձուեցու և պարտէզին պղափէ զաւանէն
մասս խորհուզաւոր ապարանքը ուր մանի բանարիկուած
էր:

Առաջին շարժումին հնադանդելով, Հէօն պի-
տի շարտանակէր հետեի և անոր հետ հոն մանել:

Նախազգացում մը կ'իմացնէր իրեն թէ Սըրիզ հօն
էր: Տայց բարձրախառաքար խորհրդանութիւնը օդիւս-
թեան հասաւ և սկսու մտածել թէ ապարանք մանելու
առեն թերես անձանօթ թշնամիներու ձեռք իշխար որոնք
կաշկոնդէին զինքը, և Աքմանի հետ ամէն հազարդակ-
ցութենէ զոհէին:

Ան կեցու և ըստու ինքնիրէն թէ, անտարա կոյս,
Բօքանապով գորոս պիտի ելլէր, այն տանին աւելի լու-
պիտի ըլլար եւ Հէօն Ռօլան պատիկաց ճամբուն անց-
քին մէջ օրուայր մեծ զանակ մը բանալէ վերջ, որ
դաշնյնի կը փփուէր երկար պղինձէ պղափի ծայ-

րօղակը դարձուէր որ ոնկէ վերջ կ'արգիւէր անոր գոց
ուիլը:

Ան սպասեց, ականջը լարած, աչքերը մութին մէջ
բանալով, մտմ մը անցաւ, աղմուկ մը լսելի եզաւ.
ապարանքին պղափի զուուն էր որ կը բացուէր: Հէօն
նիւուն երբնք Հարժեցաւ: Բօքանապով զուրս ելու և
նրբուղին բռնից վար իշնելու, ուրիէ քիչ մը առաջ
մաղլցած էր: Այն տանին Հէօն յանկարծ ելսու, անոր
վրայ յարձակեցաւ, իր ջլապինդ բազուկներուն մէջ
ուղմեց և անոր վիզին կրթնցուց իր զանակը: Բօ-
քանապով ուղեց կուտիլ, և օգութիւն կանչել: Բայց ան
զգաց գանակին ծայրին իր վիզին վրայ զայէիլը: Հէօն
ցրտօրէն ըստ իրեն:

— Եթէ բառ մը ըստս, եթէ աղաղուկ մը հանես,
քեզ կը սպակեցնեմ:

Եւ գործուորը, որ հազորապիւտ կերպով զօրուուր
էր իր տակը տուս, իր ծանկերովը անոր կուրծքին
վրայ կոխեց, և զոյն անշարժ բռնելով հանեց իր օձիքը
և անոր բերնին կատեց:

— Հիմա, ըստս, բնաւ չպիտի սուսաս:

Բերանր գոցելէ վերջը ուժգնօրէն կապեց անոր
ձեռքերը իր թաշկինակով, իր ուսին վրայ զետեղեց
զայն և ճամբան բռնեց, զէպի ծառուղին այն տեղը
ուր ժամադրութիւն տուստ էր պ. աը Քէրկազին: Հէօն
կը հաշուէր որ կոմսը, որ սքանչելի ծիեր ունէր և որ
անմիջապէս պիտի մեկնէր, քանի մը վայրկեանէն ար-
դէն հոն հաստ պէտք էր ըլլար: Ան բնաւ չէր սիսա-
լեր: Գոց կառք մը կը կենար մեքենայէն քիչ մը հե-
ռու, որուն աղմուկը միւս բոլոր ՀՀուկները կը խո-
փանէր: և Հէօն տեմնելով այս լապտերները մարտ
կառքը չտարակուակցաւ անոր կոմսինը Ըլլալուն վրայ

Արմանն էր, արդարեւ։ Կոմսը անհամբեր է էօն Ռօ-
յանին հետապնդումին արդիւնքին կը սպասէր։ Կոռքէն
իջած էր և երկու քայլ հեռուն էր։ Մութին մէջ քայ-
լերու ձայնը լսելով, հարցուց։

— Էէօն, զուք էք։

— Ես եմ, պատաժանեց Էէօն։

Գործաւորը վազելով կուգար, հակառակ իր բերին։
Եւ Թօքանպոլը անոր ոտքերուն առջեւը նեսեց բսելով։

— Ահաւասիկ պղտիկ տւաղակը, այս անդամ մնաք
զայն բռնեցինք։

Եւ կրկին իր ծունկը անոր կուրծքին վրայ դնելով
և իր զանակը զգին, ըստ։

— Հիմա պիտի խօսի՞ս։

Այս տասը վայրէեանի ընթացքին մէջ, Թօքանպոլ
պահ մը տպշանար էօն Ռօլանի յանկործակիի յարձու-
կումէն, ժամանակ ունեցաւ կրկին ստանալու իր արթ-
նամտութիւնը և այն պաղարիւնութիւնը որ շատ քիչ
անդամ կը լքէր։

— Յոյանի է, ըստ ինքնիրեն, ես պատճալիքի
տակ եմ, և ասոնք զիս չպիտի թողուն այս անդամ։
Եթէ բան մը չըսեմ, զիս պիտի սպաննեն։ Եթէ խօսիմ,
հարիւրապեաը զիս պիտի սպաննէ, կամ քսան հազար
ֆրանքը չպիտի տայ։ Ոմէն կերպով, ես կորսուած եմ։

Այս փոփոխակի արդիւնքները յայսնի ըլլալով,
Թօքանպոլ ջանաց կոցութիւնը ի նորաստ իրեն զար-
ձնել։

Յանկործ լոյս մը ցայտեց իր երեւակայութեանը
մէջ և լուսաւորեց իր ուզեղը, և մինչդեռ էօն զայն
ուժգնորէն պր առ Քէրկազին ոտքերուն տակ կը նե-
տէր, սրիկան կ'ըսէր ինքնիրեն։ «Հարիւրապեաը այսօր
մտահոգ զէմք մը ունէր. ան հաւանորէն միլիոնը կոր-
սընցուցած է։ Եթէ այզպէս է, ես խարուած եմ...» Ան

պիտի յաիշառնէ պլատիլը և պիտի վախչի անոր հետ-
եւ ով զիտէ թէ պիտի գայ։ Իմ կեանքս վասնզի տակ
դնեմ քիչ մը բանի համար։ Եւ շարունակելով իր ար-
քամարանութիւնը, Թօքանպոլ միտքովը տւելցուց։

— Կոմսը կը սիրէ պղափկը, եթէ ես իրեն ճշմար-
տութիւնը ըսեմ, ան աւելի բարձր կարող է ինձ վճո-
րել քան թէ հարիւրապեաը։ Տեսնե՞նք։

— Պիտի խօսի՞ս, կրկնեց էօն Ռօլան, սպառնակւն
ձայնով մը, և կարձ։

Անտարակոյս, մտածեց Թօքանպոլ, պիտի խօ-
սիմ, բայց պէտք չէ աճապարել։ Այս մալդիկը ոիս
անմիջապէս սպաննելէ պիտի զգուշանան, անոնք կ'ու-
են զիսնալ։

Եւ Թօքանպոլ բարձր ձայնով ըստ։ ուստասիս մե-
ռով կործաւորին հարցուամին։

— Ի՞նչ կ'ուզէք որ ըսեմ։
— Կ'ուզեմ որ գուն մեզի ըսես թէ ուր է ՍԵ-
ՐԻՎԸ։

— Զեմ զիսներ, կրկնեց։
էօն կոմսին զուշաւ։
— Պէտք է սպաննել, հարցուց։
— Վայրիկան մը, պատաժախունեց պ. առ Քէրկազ։
Վայ, մտածեց Թօքանպոլ քիչ մը զգածուած,
կ'երեւի գուն շատ մարդառէն ես, իմ բարի ծերուկա։

— Ուրկէ կուգայիր երբոր ես բանեցի քեզ, շա-
րանակեց էօն Ռօլան։

— Շն, օ՛հ, մասմեց Բօքանպոլ, գործը կը փոխ-
ուի, Կարձեմ թէ լաւ խորհցայ, հարիւրապետը կը
խարէ զիս:

Եւ Բօքանպոլ բարձր ձայնով շարունակեց.

— Պարսն կոմս, զիտեմ թէ ուր է օրիորդ Ժաննը,
գիտեմ թէ ուր է Ալբիզու Եսեմ որ կը պահեմ զանոնք
Միայն ևս եմ որ ձեզ կրնամ ըսել թէ ուր են անոնք
Հարիւրապետը ինձ խոստացաւ քան հաղար զբանք
լոելու համար:

— Դուն պիտի ունենաս զանոնք խօսելու համար,
բայտ Յ. Յ. Յ.:

— Ասիկա բաւական չէ, պարսն կոմս, և երկու
որատճառով, նախ, այն է թէ զուք առաջինի մարդ
մին էք, և առաջինովինը պարտի միշտ աւելի սուզ
վծարել քան մոլութիւնը,

— Ուրեմն կրկնը, բայտ Պ. աշ Քէրկազ տհաճու-
թեամբ:

— Ոչ տոկաբն, պարսն կոմս, որովհետեւ մէկ
ժամուան մէջ ձեր հարսաւթեան կէուը պիտի տայիք,
որպէսզի տեղի չունենայ այն՝ ինչ որ պիտի ըլլայ:

Արման արսաց, և Լէօն իր քունքերուն քրտին-
քով թրջուիլը զգաց:

— Ի՞նչ պիտի ըլլայ ուրեմն, մրմաց Արման խուլ
ձայնով մը:

— Օրիորդ Ժաննը, որուն պատճեց հաւատացուցած
է թէ Քէրկազ կոմսն է ինք և զուք ալ իր ծառան...

Կամը կատաղութեան աղապետ մը արձակեց:

— Օրիորդ ար Պալուէր հարիւրապետին մօտ, ան-

գին խննէշ ծերուէ մըն ալ, աշ Պօրէօն, կարձեմ
անուշ խօսքեր պիտի ըսէ Ալբիզին, որ թմբեցուցիչ
ըմպելի մը խմած պիտի ըլլայ:

Լուս խեզդուէ աղապետ մը արձակեց:

— Պատելէ, պատասխանեց Բօքանպոլ իր հոնչ
դարսութիւնը պահելով, հակառակ մտհուան սպառնա-
միքին որ իր վրայ կը ձնչէր:

— Կը ստես...

— Կարկի է, պատասխանեց Բօքանպոլ լրբօրէն:

— Բան մը չպիտի ըսէ, ըսաւ կոմսը ուրիմն պէտք
է սպաննել զայն:

Լէօնին դանակը աւելի ուժով սկսաւ ձնչել:

— Ներկցէք, պարսն կոմս, ըսաւ Բօքանպոլ, յայտ-
նի է որ եթէ զիս սպաննէք, բայտ մը չպիտի ըսեմ,
բայց նաև յայտնի է որ չմեռնելու համար ալ լինաւ չը
պիտի խօսիմ:

— Ուրիմն ինչո՞ւ համար պիտի խօսիս:

— Դրամին համար Այսքերը ոսկի կ'արժեն:

— Ո՞չչափ պէտք է:

Արման Լէօնին նշան մը ըրաւ, որ դանակը վեր-
ցուց, շարունակելով բռնել Բօքանպոլը անշարժ իր ձեռ-
քերուն տակ:

— Պարո՞ն կոմս, պատասխանեց Բօքանպոլ, որեւէ
սպանքի մը գինը պահանջելէ առաջ ասլրանքները կը
ցուցալիքին: Երբոր զուք գիտնաք թէ ի՞նչ կ'ուզեմ
ծախել ձեզ, մենք կը խօսինք գինին մասին:

— Տեսնենք թէ ի՞նչ կ'ուզեմ ծախել:

— Նախ և առաջ պէտք կոմս, պատասխանեց Բօքան-
պոլ, պէտք է որ զուք ինձ ծանօթութիւն մը տաք:

— Խօսէ...

— Դուք ասպետ Սըր Աւիլերմսի Պըլթանիսյի մէջ
ճամբորդութիւն ընելուն մասին ծանօթութիւն ունէք:

— Ալո՞ւ, ըսաւ պէտք Պէրկազ:

— Եւ միլիոնի մը ...

— Գործը վիժած է, պատասխանեց Արման որ
Բօքանպոլի թաքուն գաղափարը զուշակեց, ես ժամա-
նակին հասայ:

— Կը ահսնէք պ. կոմս, ըստւ Թօքանպոլ, իմ պղտիկ ապրանքս իր արժէքը ունի, և պիտի ըսեմ իմ գինս: Ասենէ մը ի վեր գողափարներ կ'ունենամ, Առաքինի ըլլալու բաղձանքը ունիմ, հաստատուելով գաւառակի մը մէջ, և ամուսնալու, եթէ միայն հարիւր հազար ֆրանք ունենայի.

— Այդպէս թող ըլլայ, ըստւ Արման, Դուն պիտի ունենաս այդ գումարը: Բայց զգուշացիր մեղի խսրելէ:

Եւ Թօքանպոլ Լէօն Ռոլանը և պ. աը Քէրկազը ժամանակին առաջնորդեց մինչեւ ապարանքը և մինչեւ այն սրահը ուր պ. տը Պօրբէօ կը ապանար Սըրեբին: Կը միշենք որ խեղճ աղջիկը կը զգար տիրապետուիլ և ընկճուիլը թմրագեղի գինովութեամբ և միայն ձեռքերը երկարելու և գոչելու ժամանակ ունեցաւ.

— Ազատեցէք ժաննը, ազատեցէք զայն . . .

Մինչդեռ Լէօն իրեն տակը կը տապալէր պ. աը Պօրբէօն, Արման դուրս նետուեցաւ: Թօքանպոլ կը սպասէր անոր:

— Ծուտ եկէք, պարոն կոմս, ըստւ, եկէք, դուք ժամանակ ունիք... և ձեր ատրճանակները պատրաստեցէք:

Եւ Արման ուղղուեցաւ վաղելով դէպի ապարանքը, ուր թերեւս ժանն, անգութ Անտրէային բռնութեանը տակն էր... Ժանն և խարդախ կոմս տը Քէրկազ մինակ մնացած էին: Սենեկապանը ասպետին գալուստը ծանուցած և քաշուած էր:

Մանկամարդ աղջիկը թիկնաթոռի մը վրայ նստած անզօր և անձայն էր, անբացատրելի յուղմունքի մը մատնուած, Սըր Ռւիլերմս իր ծունկերուն քով էր, համբուրելով անոր ձեռքերը և անոր մըմուլով ամենէն քաղցր խօսքերը որ երբեք սիրով վառուած մարդ մը

իր չըթունքներէն սիրած կնոջ մը ականջներուն յաելի ընել կարող է:

Եւ ժանն ձնչուած, բարախուած, ապշահար, ժանն կէս մը իսկնդեցած, ժափիկ կ'ընէր այս դեւք և գլուխը կը զտոնար անոր նոյուուածքին մագնիսականութենէն, ձայնին հնչումէն, համբոյրներուն տաքութենէն, զոր իր ձեռքերը կը ծածկէին:

— Ժանն, ժանն, իմ սիրելիս, կ'ուսէր Սըր Ռւիլերմս, ժանն կը սիրեմ քեզ. և զուն պիտի սիրես զիս...

Եւ ան կը համարձակէր երջանկութեան, ապագայի, երկուքին համար երկոր կեանքի մը Վրայոք խօսելու, ձեռքերին իրարու մէջ անցուցած, երանութեան մէջ, իր ձայնին մէջ խօրհրդաւոր և զողղոջուն ներդրացնակութիւն՝ մը կար:

Ժանն, ցնորած, կը ջանար զոցել ականջները այս ջզայնացնող ճաւին դէմ, ան կը ջանար փոթթուիլ այն պատկերին, կէս անհետացած Արմանին, և որ իր արթին մէջն էր հակառակ այս բոլորին:

Բայց հրապուրման գործը կը շարունակէր, և պիտի գար այն վայրկեանը, ուր, վշրուած, յաղթուած, չփոթած, ան պիտի նուազէր փորձիչի բազուկներուն չփոթած, երբ տարօրինակ բան մը պատահեցաւ.... Ան մոռմէջն, երբ տարօրինակ բան մը իր գերը և ինքինքը, մոռցաւ հընացաւ վայրկեան մը իր գերը և ինքինքը, մոռցաւ հընացանդիլ խսհեմութեան, և հաւատաց իր կանխահաս յաղթութեանը: Սըր Ռւիլերմս համարձակեցաւ խանդավագործները մանկամարդ աղջկան շըթունքներուն:

Այն ատեն, հրավառ այս շփումէն, ժանն զողաց, յնդաշրջութիւն մը զգաց իր մէջ, ինքինքին եկաւ, զայն ետ մղեց, և բաժնուեցաւ անոր գրկախառնութենէն:



ՀԱՅՈՎԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

— Աչ, ո՛չ, դոչեց, երբեք, երբեք չեմ սիրել
ձեզի,

Յետոյ իր միաքին մէջ յանկարծ լոյս մը ծագեցաւ,
ճշմարտութեան յոյանութեան մը պէս. ան կարծեց
կարդալ այս մարդուն աչքերուն մէջ թէ կը ստէր...
և ըստ իրեն.

— Աչ, դուք չեք, և դուք չեք կրնար կոմս առ
Քէրկազը ըլլա՛լ. աղնուական մը այսպէս չի վարուիր
ժանն, այս բառերուն վրայ ետ քաշուեցաւ և ու-
զեց փախչիլ.

Սըր Ուկիկըմս անոր նայուածքին մէջ նշմարեց
ընդիրութեան մը ստոն որոշումը, ան բմբանեց թէ
որհամարհանքը քիչ մը տուած կախարդուած այս կոնջ
սրտին մէջը կը մանէր, թէ այս արհամարհանքը ար-
դէն մինչև շրթունքները կը բարձրանար և շրթունք-
ներէն մինչեւ նայուածքը. թէ ժանն. վերջապէս եր-
քեք չէր սիրեր զինքը:

Բայց Սըր Ուկիկըմս կ'ուզէր վրէմը լուծել, և Ճօն
Ժուանը նետեց իր դիմակը յանկարծ

— Այս, ըստ ան, իրաւունք ունիք, ևս կոմս
առ Քէրկազը չեմ, ո՛չ, ես Անտրէս կը կոչուիմ: Ան-
տրէս, թշուառական և անիծեալն Անտրէս, եղբայրը
անոր որ քեզ կը սիրէ և զոր ես կ'ատեմ, ե՛ս, ինչպէս
դեկր կ'ատեն երկինքը:

Գեհենուկան և հեղնական ծիծաղ մը թուաւ իր կո-
կորդէն և բոցեղէն նայուածք մը ցայտեց իր աչքերէն:

— Եւ դուն զիս պիտի սիրես նակառակ քու կամ-
քիդ, դոչեց ան,

Ան բնեց ժաննը իր ուժեղ բազուկներով, զրկեց
զայն ինչպէս դայլը իր որաը և անոր շրթունքին վրայ
երկրորդ համբոյր մը զրոշմեց:

— Մինակ ենք, ըստ, մինո՞կ և Ալմանը քեզ
չպիտի կընայ արտաել:

Բայց մինչդեռ ան կ'արտասանէր այս անբարիչառ
ինուքը, սորտազին ձայն ու թ. նման այն հրեշտակին որ
երկնային դրախտը գոցեց, լսուեցաւ սեմին վրայ ուժ-
գնապէս բացուած դռան:

— Կը միալիս Անտրէս, ըստ ձայնը, քեզ համը թ
վրէմինդրութեան ժամը չէ, այլ մահուան:

Այն ատէն հրավառ նայուածքով մարդ մը որ զայ-
րոյթէն կը թուէր փոխակերպուած ըլլա՛լ, ուզուցու-
ցէսի Սըր Ուկիկըմսը, և ատրճանակի ծայրը անոր
ճակտին վրայ գրտու ըսելով.

— Ծնրոտքէ՛, ծնրագրէ՛, քանզի դուն պիտի մեռ-
նիս:

Սըր Ուկիկըմս քաջ էր, բայց մահուան մօտենալը,
սարսուս մը պատցուց իր ամբողջ մարմեոյն մէջ:

Ատհճանակը իր ճակտին վրան էր:

Արման այն տաեն ժամնի զարձաւ, և ըստ անոր
յամբորէն:

— Օրիորդ, այս մարդը ձեզ անարդեց, ան արժանի
է մահուան, բայց այս մարդը և ես միեւնոյն մայրը ու-
նեցած ենք... կ'ուզէ՞ք ներկել անոր:

— Ո՞հ, չո՞րհ, Արման, իմ սիրելիս..., մրմռաց
ժամն, որուն ամբողջ հոգին, այս խօսքերուն մէջէն
անցաւ:

Արման վերցուց իր զէնքը և ցբառէն ըստ Սըր
Ուկիկըմսի որ անշարժ և համբ էր:

— Մեր մօրը անուան, զոր ծպաննեցիր, այս մա-
քուր և աղնիւ աղջկան անուան որ քու աղտոտ
շրթներովդ պղծեցիր, կը ներեմ քեզ գնա՛, անիծեալ.
Աստուած ողործի քեզի որ ոչ մէկ անձի զթացած ես,
Աստուած ողործի քեզի:

. .

Աւթը օր վերջ, առաւօտ մը ժամը առանցմէկին, երեք ամսւանութիւն միասին կը կատարուեին Սէն Լուի Եկեղեցին մէջ:

Կուս Արհան ար Ֆէրդազ կ'ամսւանանոր օրիորդ Ժաման տը Պալտէրին հետո:

Ֆէրման Ռոչէ կը միանաբ օրիորդ Հէրմին աը Պօրիօի:

Սրբից՝ Էէօն Ռօլանի ամսւանութեան մստանին իր մասը կ'անցնէր:

Եկեղեցին ասլաքարին վրայ, դուռին մօս, ուր Միջն Դարաւն կը կհնացին աղքամ և պղչացած պոտիկները, օրհնածուրի ամանին ձախ կոզմը. կին մը ծնրագրած կուլար ու կ'աղօմէր Այս կինը նորընծայ Քօյրերու զգեատը հագած էր և Քոյր Լուիդ կը կոշուէր:

Երիտասարդ Հոճոցաւակրներու և վայելչազեղ կիներու աշխարհին մէջ երբիմն ան Պաքարս անուց անեցնած էր:

180) Թռւականի աշխան, այսինքն Հոկտեմբերի վերջերը, իրիկուան ժամը 4ի պահերուն, ճամբարգի կոսք մը. վերջին ծայր սրագութեամբ կը սուրսր Եփէրնէի խճուզին Այժ Եղանակին մէջ. Թրանացի կողընակն մառը, նախօնաւանդ Խօն նահանգին Ենթակայ Եփէրնէի յրջանը, խիստ զեղեցիկ անսարդն մը կ'առանց Ամրան ատքութենին զեղնած խոռոքը կ'ակսին կանանչալ և երբ Եղեռնիները կը անզան, առանք անմիջապէս կը զալիահարին, ծուերու տերեւնինքը կը թափին և Խօնի զետափը Եղերով խոչը մայրի ծառերու ճիւղերը կ'ակսին օրորուիլ փչող ուժգին հազերն:

Սակայն, օդը տակաւին առք և երկինքն ալ ո՞ն-ամպ ըլլաւուն, առաւօտները միայն մառախուզ կ'ըլ-լար, որ արեւը ծագելուն պէս կ'անհետանոր շուտով լա-խուի իրիկունները, երբ արեւուն ճառագայթները լեռ-ներուն զազամին մեղմօրէն հովի տը կ'իջնեն, այդ կոսի իրը կ'սաւանար տարբեր զեղեցկութիւն մը:

Մեր յիշոծ կառքը, կ'անցնէր այս երկրին ամենէն անկուցիչ և ամայի մէկ մասէն, այսինքն այն-պիսի ծորի մը մէջէն, որուն մէջտեղը քովէ քովէ կ'ը-պիսի ծորի մը մէջէն, որուն մէջտեղը քովէ քովէ կ'ը-պիսի թանացին գեան ու ջրանցքը, մին ասաւածային, իսկ միւսը մարգկացին կառացուածք մը:

Գեամին երկու կոզմերը, Եևներով շրջապատուած Ինկարնակ անսաւաններուն ու ժայռերուն մէջտեղ կը սկսուածին անուստեածուն մը կամ Եկեղեցի անուստեածին անուստեածուն մը կամ Եկեղեցի մը, հո՛ս ծխնելուզ մը, իր ուրիշ անուստեածուն մը 1700 ական մը, հո՛ս ծխնելուզ մը, իր ուրիշ անուստեածուն մը 1700 ական մը:

Աւզեւորի կառքին մէջ նստած էին այր մը և կին մը, սրոնց մէջակը սկզբուած էր զեղին մազերով, արմոց մէջակը սկզբուած էր զալիւ չորս ատրիկան երկխայ կապտազոյն աչքերով և հազիւ չորս ատրիկան երկխայ կապտազոյն աչքերով և հազիւ չորս ատրիկան երկխայ կ'ուզզէր իր հօրը մը: Այս աղան չորս մը հարցումներ կ'ուզզէր իր հօրը մը: Այս աղան չորս մը հարցումներ կ'ուզզէր իր հօրը մը: Տզուն հայրը 37-38 տարեկան, երկայնահա-և մօրը, Տզուն հայրը 37-38 տարեկան, երկայնահա-և մօրը, Տզուն հայրը 37-38 տարեկան, երկայնահա-և մօրը, Տզուն հայրը 37-38 տարեկան, Եփէրն Խառապէմ եր ուն, Մայրը, զրեթէ 25 տարեկան, Եփէրն Խառապէմ եր ուն, Մայրը, զրեթէ 25 տարեկան, Եփէրն Խառապէմ եր ուն, Առաջին Եփէրն Խառապէմ եր ուն:

նոր կո՞ ակին կողմէն դիրար կը սեղմէին անհուն հրճ-
ռւանքով մը:

Ամուսնութեան առաջին ամիսներու այր և կնոջ
մեղրալուսնի հաճոյքները կարծես թէ անսպառ էր այս
երկու ամուսներուն համար:

Իրենց կառքին մէջ կային նաև երկու ծտաներ:

Կոմս և կոմսուհի Քէրկազն էին աղնուական ասհ-
մէ սերած այս երկու ամուսները, որոնք կը վերադառ-
նային իտալիայէն, աշնուն եղանակը Մաշնի սիրե իօն
անուն ագարտկին մէջ անցնելով, Դեկտեմբերի կիսուն
Բարիդ վերադառնալու համար, և յիշեալ ճանապարհին
կը սուրային կառքով մեւ արտգութեամբ մը:

Անոնք, նախագէս Թրանսուի ցուրտ և վերջին
ծայր սառն կլիմային մէջ ապրելէ և գարնան տաք հո-
վերէն անհետացող ձմբան եղանակէն յետոյ, վեց տմիս
յիշեալ ամարանոցին մէջ կեանք վարելէ վերջ, կը վե-
րադառնային Բարիդի Գիւլթիւր Սէվթ Գաթէրին փո-
ղոցի ընդարձակ բնակարաններէն մին, Սակայն, հոն,
թէ օդը և քիչ մըն ալ արտմազդեցիկ յիշատակները
չափազանց գէշ ներգործելով կնոջ Փիզիքականին վրայ,
այնքան տկարացաւ ան որ զայն խնամող բժիշկները
մտահոգուելով, յանձնաբարեցին կրկին մեկնիլ Սիկիլիա:

Հոն, Սիկիլիոյ մէջ, շտա կարճ ժամանակի մը ըն-
թացքին նկատելի եղաւ օդին առողջարար ազդեցու-
թիւնը Տիկին Արման ոը Քէրկազի Փիզիքականին վրայ,
որ եօթը -ութը ամսուան յղի, կը հարկադրուէր ամու-
սինին հետ կրկին օդափոխութիւն մը ընելու: Ան, այն
աստիճան լաւացաւ որ, առաջուան վիճակէն աւելի գե-
ղեցկացաւ և երիտասարդական թարմութիւնը վերըս-
տացաւ, Հոն ծննդաբերութիւնն ալ կատարելով, երե-
խան Բլէրմօի մէջ ծառերուն կանաչ ճիշդերը իրեւ օ-
րորոց գործածեց: Անոր այտերը, բաց օդին, արեւուն

ճառադայթները կը գգուէին և ծովուն ալիքներուն
մրմանջները իրեւ օօրի երդեր, անոր լասծ ձայներուն
երգերուն առաջինները եղան, Անո՞ ք Բալէրմօ մը-
նացին երեք տարիի չափ:

Իտալիոյ մէջ, նոձիի և կաղնիի հովանիներուն տակ,
ծովանայեաց իրենց առն պատշգամէն դիտելով շուրջի
գեղեցկութիւնները, շտա երջանիկ կ'ապրէին անոնք
զակառակ որ վազուց մոսցած էին իրենց սիրելի Թրան-
նային իտալիայէն, աշնուն անոնք իրենց փոխաղարձ սիրոյն մէջ ան-
ուն, սակայն անոնք իրենց փոխաղարձ սիրոյն մէջ ան-
կեզծ և անձնուրաց, միասնել տառապած ու միասնեղ
կեզծ և անձնուրաց, միասնել տառապած ու միասնեղ
կը կարօնացին իրենց հայրենիքը, Բայց, առք կլի-
մային իրենց ունեցած պահանջը կը հարկադրէր դա-
նոնք նախ քան իտալիոյ մէջ իրենց բնակութիւնը ո-
ւ Երվէի կողմերը, որ այնքան սիրելի էր և
բոշելը, Երվէի կողմերը, որ այնքան սիրելի էր և
նիւթ եղած բանսահեղձներու գովեստներուն, զղեակ
մը ծախու առնելի Անոնք որքա՛ն յիշէին այդ շրջանի
որսորդներուն սուլիչներուն ձայնները, կանաչութիւննե-
րըն ու գեղեցկութիւնները, ծառասաններն ու թռչնոց
բալայները, այնոք ն կ'աւելինար ու կը բոզմապատ-
կուէր իրենց երջանկութիւնը:

Անոնք, Տէր և Տիկին Քիրկոզ Նտիոլի մնկնելու
համար շոգնաւ նստած և ամբողջ իտալիոյ շրջանը
ընելով Հոռվմ, Վենետիկ և Ֆիորէնցա քաղաքները
ժամանակ մը անցնելէ վերջ, Գոլնիլի գծով, Վարի
Նտիոնդէն անցնելով վերադառն Ֆրանսաւ:

Տամնընդ օր վերջ մենք արդէն զանոնք կը գըտ-
նենք Նիվէրնէի կողմերը, երեկոյեան ժամը 4ին, երբ
անոնք կառցով կ'անցնէին, երթալու համար իրենց ա-
մառանոցը, որ կը գտնուէր համար իտալաց վլայան վլայան մէջ:

Արման, իր աղուն իօթրանի մազերուն հետ խա-
ղալով, ժաղտալիր նոյուածք մը ուղղեց իր կնոջ:

— Ժա՞նն, սիրելի Ժաննու ըստու ան. չե՞ս ցաւիր միթէ, երբ կը լքենք Բալերմօի մեր այնքան գեղեցիկ ամարտնոցը, ու կ'երթանք հիմու սա լուռ ու տմայի դղեակը։

— Ո՛չ, Արման, սիրելիս, սրատասխանեց Ժանն, միթէ ինձ համար արքայութիւն չէ երբ միտտեղ կը գտնուինք հոս, և միշտ կրնամ ձեռքդ ձեռքերուս մէջ սեղմել։

— Սիրելի՛ս, դուն զիս այնքան եւ ջանկացուցիր որ, Աստուծոյ արքայութեան մէջ ինձ յատկացուցած քամնին իսկ կարու չգեցիր։ Այս՝ Էլլայ Ֆրանսայի կամ Իտալիոյ մէջ, քեզի հետ և քու քավդ ապրիւը ինձ համար տւելի նախընտերելի է արքայութիւնը։ Ինձ համար երկնքի մէջ ապրելու հաւասար է այս կեանքը։

Երբ կու՞սը այս խօսքերը կ'արտասանէր, Ժաննի ձերմակ և փափուկ ձեռքերը իր ձեռքերուն մէջ կը սեղմէր. այս ժաման անոնք երկուքն ալ միեւնայն գգացումներով և միեւնոյն յուղումներով առգործած, ծռելով համբուրեցին իրենց հոգեհատորը։

Պ. աը Քէրկազ շարունակելով իր խօսքը ըստաւ.

— Սիրելի՛ս, եթէ կ'ուզես, ամրող աշունը անցընենք Մանեիի մէջ և Յունուտրին մեկնինք Բարիդ։

— Լաւ... ա՞ն, քանի Բարիզի խօսքը կ'ըլլայ, անկարելի է որ միտքս չպաշարուի կորդ մը դառն յիշտամկներով։

Արման ցնցուելով յարեց.

— Սիրելի Ժաննու, կը աեսնեմ որ ճակտիդ վրայ կնծիոներ և աչքերուդ մէջ ալ տիուր արտայացառւթիւններ տուած կուզան։

— Ո՛չ, սիրելի Արման, կարելի բան է որ երջանիկ եղող մը տանջուի։

Կինը այս խօսքերը ըստ ժամանակ հաճելի ձևով մը խնդաց։

Իսկ Արման շարունակեց իր խօսքերը ըսելով.

— Երբ Բալերմօ կը գտնուէինք, կը յիշեմ որ շատ անգամ կարդ մը ակնարկութիւններ ընելով անցեալին մասին և Անարէայի վրայ, կ'ըսէիր թէ հարուած մը պիտի տոր մեր երջանկութեանը, եթէ ան գիտնար թէ մենք հոս ենք... .

— Արման, թէե այդ խօսքերը ըսի, սակայն այն պարագային խելքու գլուխ չէր։ Ես երբեմն կը մոռնաւ յինքայութիւնդ, քու ուժդ, քու ազնուականութիւնդ՝ որոնց շուքին տակ այնքան երջանիկ կ'ապրիմ։

Պ. աը Քէրկազ ազդուելով այս խօսքերէն, ըստաւ.

— Իրաւունք ունիս սիրելի՛ս, Աստուծոյ օգնութեամբ ես իմ մէջ կը կրեմ այն անխորտակելի ուժը, քրով կրնամ քեզ պաշտպանել։ Ես քեզի հետ վիճաբառով, քեզի սիրելուս համար է որ այդ խօսքերը ըսի։

— Այս՝ այդ մարդուն սատանայամիտ զաղախարներէն կը զախնամ։ Անոր գոյութիւնը ամենամեծ վը-ներն կը զախնամ։ Ենոր երջանկութեանը համար։ Հատանգ մը կը նկատեմ մեր երջանկութեանը համար։ Հապա՞ եթէ գիտնար ան մեր հոս ըլլալը... կ'ըսէի թէե բայց այն ժամ անակ իմ միտքս պաշարուած էր գէշ բախունուրդներով, և ես երբեմն կ'ունենայի այնպիսի պահորնուրդներով, և ես երբեմն կրողդ և չէի խորհեր թէ քու քովդ միայն կրնայի առանց վշտի ապրիլ։

Պ. աը Քէրկազ մեծապէս տպաւորուած յարեց.

— Սիրելի՛ս, շատ ճիշդ կը խօսիս։ Ամենակալին չնորհիւ, ևս իմ մէջա կ'զգամ այն ուժը, որով կրնամ պաշտպանել ու սիրել քեզ, կրնամ հոգալ ու խնամել քեզի։ Անոր նմանները ստորնութիւնը և քառութիւնը քեզի։ Անոր նմանները ստորնութիւնը և քառութիւնը պաղմաղաշտ մը համարելով, հո՞ն կը ճօճեն իրենց սուաղմաղաշտ



Մառան կառքէն վար իջնելով մօտեցաւ ճամբուն
մէջսեղը փռուած մարդուն։ Ոտքերը բոպիկ, պատըու-
տած հագուստներով այս մարդը, այնքան խղճալի երե-
ւոյթ մը ունէր որուն ի տես երիտասարդ կոմսին աշ-
քերը արցունքով լեցուեցան։

— Խե՞զմ մարդ... ըստ, գուցէ անօթութենէն մա-
րած ու ինկած է, և դառնալով միւս ծառային հրամա-
յեց.

— Ֆրանսուա՛, շուտով մնալուկը նայէ՛, մէջը
շիշ մը Մալակայի գինի և կարդ մը ուտելիքներ կան։

Յետոյ Արման ինքն ալ կառքէն վար իջնելով մա-
րած կարծուած և նօթութենէ նուազած մարդուն քովը
փութաց։ Որքան որ տառապանքներէն նիհարցած ու
արդահատելի երեւոյթ մը ունէր ան, սակայն կը հաս-
կըցուէր որ ժամանակին շատ գեղեցիկ մէկն էր, մազերն
ու մօրուքը դեղնագոյն, մերկ ոտքերը քարերուն վրայ
կոխստելէն ճեղքրատուած և ճեռքերը արեւուն տա-
քութենէն այրած թէն, սակայն դեռ կը պահէին իրենց
փափկութիւնն ու նրբութիւնը։

Կոմսը ուշադրութեամբ զննելով այս անծանօթ
մարդը գոչեց։

— Աստուած իմ, այս որ աստիճան նմանութիւն,
նոյնինքն Անտրէան է։

Տիկին աը Քէրկազ ալ հետեւելով կոմսին, վար ի-
շաւ կառքէն, ե. մօտենալով թշուառ մուրացիկին, ա-
մուսինին նման կատարեալ զարմացումով և արզահա-
տանքով հաստատեց թէ հարազատօքն Անտրէտի կը
նմանէր։

Ամէն պարագայի մէջ, եթէ նոյն ինքն Անտրէան
ալ ըլլար, անոր քաշած տառապանքներն ու զրկանք-
ները, իր նիհարութիւնն ու դիմադրութիւնը շատ քիչ
համեմատական էին Անտրէայի դիմագծութեան և անոր

ֆիզիքսկան կազմին։ Միայն անոր գեղին մազերն ու
հասակը ցոյց կուտային որ ան Անտրէան էր։

Եւ մինչդեռ հարկ եղած ինամքը տալով երկու
ծտուաները կ'օգնէին անոր վեր ելլելուն, մուրացիկանը
քիչ առ քիչ աչքերը բանալով, ա՛ն մը արձակեց սըր-
տէն և հազիւ հասկնալի բառերով կրցաւ ըսել։

— Օդը տա՞ք էր... փորս անօթիօ... ինչ ըլլալո
չեմ գիտեր... միայն... գետին ինկայ։

Մուրացիկը մինչզեռ այս խօսքերը կ'ըսէր Տէր և
Տիկին կոմս աը Քէրկազ, կտրեկցութեամբ կը դիմէին
անոր աչքերը, մինչ ան շուարած ու մտամոլոր կը զե-
տէր իր շուրջը։ Յանկարծ անոր աչքերը հսնգիպեցան
Արմանին և ընդուած շարժումավ մը զինք բանողներուն
ձեռքէն աղասիլ խոյս տալ փորձեց, սակայն ոտքերը
ուսած ըլլալուն քայլ մը իսկ չկրցաւ առնել։

Արման իր սրտին մէջ գութ և կարեկցութիւն
զգալով ըսաւ։

— Անտրէա՛, Անտրէա՛, գո՞ւն ես։

Մուրացիկը խեղզուկ ձայնով մը ըսաւ։

— Ո՛չ Անտրէան չեմ ես, անիծեալ մուրացիկ մըն
եմ...

Բայց ուժաթափ ըլլալուն, կրկին մարելիք եկա-
վրան ու զգայակերկ փռուեցաւ գետին։

Կոմսը, տեսնելով անոր այս խղճալի և արդահա-
տան կոմսը, տեսնելով անոր այս խղճալի ոճիրները և յի-
ւելի վիճակը, մոռցաւ անոր ամբողջ ոճիրները և յի-
ւեց որ իրենք ծնունդն էին միենայն մօր և միենայն
արդանդին։

— Եղբայրն է... հառաջեց ան։

Տիկին աը Քէրկազ ալ միենայնը կը խորհէր, և իր
մէջ զգալով միենայն կարեկցութիւնը, դառնալով իր
ամուսինին ըսաւ։

— Արման, իրագէս եղբայրն է։

Այն ատեն զգայազիրկ մուրացկանը կառքը փոխադրել առաջ Արման գործառ կառապահին ու բառ.

— Մանեղնին երեք փարսախ հեռու կը դանուինք... ձիերը սրազօրէն մտրակէ. մինչև երեք քառորդ ժամէն պէտք է հան համնինք:

Ու կտոքը կրկն արազօրէն մուրալով, կարճ ժամանակէն հասան ամարանոցը:

Քանի մը վայրկեան վերջը երբ մուրացիկը բացաւ իր աչքերը տեսաւ որ փոխանակ փողոցի, կտկուզ անշկողինի մը մէջ կը դանուէր. իր մօտ կը դանուէն երկու կիսեր, որոնք անմիջապէս կը գործադրէին բժիշկին հրամանները և կ'սպասարկէին անոր, ամէն խնամք շռայլելով:

Բժիշկը սպասարկողներուն դառնալով ըստ.

— Այս նուտղումը առաջ եկած է շատ ժամանակ անօթի մնալէն և երկար ճամբայ քալելէն: Նայելով անոր այս տկար վիճակին, ան պէտք է անընդհատ քայլաց երէկուընէ ի վեր քսան մղոնի չափ երկար ճամբայ մը:

Պ, աը Քէրկազ այդ պահուն մուրացիկին ականջին ծոելով ըստ.

— Անտրէա, իմ տունս է աս, դուն կը դանուիս տանս մէջը, Համարէ թէ քու տունդ է այս:

Անտրէա զեռ ուշ կորոյս իր շուրջը կը դիտէր: Ան կը կարծէր որ տարօրինակ երազ մը կը տեսնէր, և կամ զարմանալի պատկերներու և տեսարաններու տուշ կը դանուէր:

Պ. աը Քէրկազ զգացուած ձայնով մը կրկնեց.

— Եղբա՛յր, դուն եղբայրս ես:

— Ո՞չ, ո՞չ ես Անտրէան չեմ, ես մուրացիկ մըն եմ, տուն տեղ չունեցող դատարկապորտ մը: Արդարութիւնը Աստուծմէ փնտրող և ամէն ժամանակ թըլ-

ուստութեան մէջ ապրոզ մէկն եմ: Իր յանցանքներուն հւանանքով, աւանց կանգ առնելու, աշխարհ թափառելու պատիքին ինքզինքը ենթարկող ամենամեծ մեղաւոր մըն եմ ես:

Պ, աը Քէրկազ ուրախութեան բացազանչութիւնով մը յարեց.

— Ո՞չ, եղբա՛յր իմ, եղբա՛յր իմ, վերջապէս զըզչացի՞ր:

Եւ կնոջը նշան մը ընելով գուրս հանեց զանոնք բժիշկին հետ:

Արման առանձին մնալով Անտրէայի հետ, ուրախութեամբ մը մօտեցու անոր անկողինին և անոր ձեռքերը բանեց:

Աշարէա ճնշուած ձայնով մը ըստ.

— Մայրենի՞ս... ես անոր զահիճը եղայ...

Եւ ամենամեծ ամօթահարութեամբ մը հետեւալ խօսքերը աւելցուց.

— Եղբա՛յր, եթէ քիչ մը հանդսաւանամ և ուսած ստքերս ի վիճակի ըլլան ճամբայ քալելու, թոյլ պիտի տաք որ մեկնիմ ասկէ, այնպէս չէ. միայն կը խնդրեմ որ ինծի քիչ մը չուր և պատառ մը հաց առաջ, մուրացկան Ժէրօմը ուրիշ բանի պէտքութիւն չունի:

Կոմս աը Քէրկազ անհուն կարեկցութիւն մը զգալով իր սրտին մէջ, յարեց.

— Թշուաւու եղբայրս, ինչ սոսկալի և որքան մեծ տառապանքի ենթարկուեր ես:

— Ո՞չ, պատասխանեց Անտրէա: Անցեալ կեանք, և իմ գործած չափազանց ծանը ու անքաւելի յանցանքներուն իշխողութիւնը սրտիս մէջ զղումի զգացումը ներուս գործուցին և ուզեցի որ գործած ոճիրներուս համար զարթուցին և ուզեցի որ գործած ոճիրներուս համար մեղայի զամ և ներուզաւթեան արթանամամ: Եղբա՛յր,

քենէ ստոցած 200,000 ֆրանքը ամբողջութեամբ ծախսած չեմ, Այդ գումարը իր աւանդ ձգոծ եմ Նիւ Եօրքի դրամատունը: Այդ գումարին եկամուտը յատկացուցած եմ բարենպատակ հաստատութիւններու: Աս բանի մը պէտքը չունիմ, Աշխարհի ամէն կողմները թափառելով, գոմերուն կամ գարիի մթերանոցներուն և շատ անդամ ալ փողոցներուն մէջ գիշերեյու զատապարտած եմ ինքզինքս: Կը յուսամ որ գիշեր ցորեկ աղօթելով, աղաչելով, Աստուած կը ներէ ինձի:

— Ներուած ես գուն, ըստ Արման անոր, յանուն Աստուծոյ կը ներեմ քեզի, եղբայր, բաւ է ալ քաշած տառապանքներդ:

Յետոյ պ. աը Քէրկաղ գիրկընդխառնուելով Սնտրէայի հետ, շարունակեց:

— Սիրելի եղբայրս, կ'ուզե՞ս տանս մէջ ապրիլ ոչ թէ իրրև դատակազորտ մը կամ իրրև յանցաւոր մը այլ իրրև բարեկամ մը, եղբայր մը, որ իր յանցանքներամ վրայ զղջացած, առարկայ կը դառնայ ամէնուս ոիրոյն ու յարգանքին: Կեցիր հոս եղբայրս, կեանքդ անցուր կնոջս և զաւկիս միջև և երջանիկ եղիր, որպինետե ներուած է քեզի:

Զ.

ԱՆՏՐԷԱ Կ'ԱՊԱՇԽԱՐԷ

Ոյս դէպքէն գրեթէ երկու ամիս վերջ, Բարիւի Քիւլթիւր Սէնթ Քաթէրին փողոցին մէջ, կոմս աը Քէրկաղ և իր կինը առանձինն կը աեսակցէին գործի մը շուրջ:

Այդ տեղի կ'ունենար Յունուար 2ին, առաւտօնեան ժամը 10ի ատենները:

Պարտէզին ծառերը ձիւնով ծածկուած էին, արեւին ջերմութենէն ու լոյսէն հաղիւ լուսաւորուող օդը չափազանց ցուրտ ըլլալուն, այդ օրը սովորականէն ուելի վառած էին վառարանը:

Է ոմը գիշերազգեստ մը հագած և նստած էր լայն թիկնաթոռի մը վրայ: Մունկերը իրարու վրայ զրած, ձեռքի ունելիովը երբեմն երբեմն կը խառնէր կրակը: Ինկ տիկին աը Քէրկաղ, ցայգազգեստ մը հագած և նստած ամուսինին քովը, լուռ նայուած քով մը կը գիտէր զայն: Պահ մը վերջ, Արման խզելով այս լուս-թիւնը և խօսքը կնոջը ուղղելով ըստ:

— Սիրելի՛ս, արդէն շատ երջանիկ եմ քու սի-րոյդ և գորովանքներուդ չնորհիւ, սակայն սիրելի եղ-բայր զղջումէն և մեր մօտը վերսդառնալէն ի վեր, ևս աւելի բաղմապատկուեցաւ մեր երջանկութիւնը:

— Բարեկամու, ըստ ժաման, Աստուած բարեգութէ, այն վայրենի և անհաւատ հոգին այն աստիճան կատարեալ շնորհքով մը օժտած է որ, ան այսօր իրական սուրբ մը դարձած է:

— Խեղճ Անտրէա, որ աստիճան օրինակելի կետնք մը կ'անցնէ. • սիրելի ժամանա, հասկնալու համար թէ Անտրէան ինչքան փոխուած է, այդ մտախն հարկ կը տեսնեմ քեզի արտաքոյ կարգի յայտնութիւններ ընել:

— Փա՛ռք Աստուծու, ի՞նչ յայտնութիւններ պիտի ընեա:

— Գիտես որ Անտրէա իբրև օգնական մտած է մեր գործին մէջ, թէ և ան սենեակին մէջ մեզի հետ կը նստի, ասկայն, իր մասնաբաժինին մէջ, կրակ իսկ չի վառեր, Գալով կերածին, պատրուակելով բժիշկի խորհուրդներուն համաձայն վարուիլը, կարգ մը պարզ բաներ միայն կ'ուտէ, և գաւաթ մը իսկ գինի չի զներ բերանը:

Ժաման — Արմանին խօսքը ընդմիջելով — : Կարծեմ մինչեւ կէս օր անօթի կը կենայ,

— Դեռ ասոնք ոչինչ են սիրելիս, դեռ ամէն ինչ չես դիտեր դուն :

— Գիտեմ որ անոր Թրաք աը լա Մէյելը ըսուած վանքը երթալը արգիլելու համար մեր թափած ջանքերը ապարդիւն անցան, Գիտեմ որ ամէն առաւօտ հանուխ, պարզ երեւոյթով մը տունէն ելլելով, Անտրէ Թիսօ կեղծանունով, երկու հարիւր ֆրանքի չնչին թաշակով մը, վաճառատան մը մէջ առաւօտեան ժամը 8չն մինչեւ երեկոյեան ժամը 6ը գրելով կ'զբաղի, Եւ հակառակ որ մեր տուած դրամովը կրնայ ան շատ լաւ ապրիլ, այս թշուառ կեանքը նախընտրած է: Շիտակը ըսելով, այսպիսի զղջում մը ո՞չ միայն օրինակելի է,

այլ և վազուց Աստուծոյ կողմէ ներուած պիտի ըլլայ անոր բոլոր մեղքերը :

— Սիրելիս, եթէ ամէն բան գիտցած ըլլայիր, այս բաներուն ալ այնքան կարիւրութիւն չպիտի տայիր:

Ժաման տղղուած երեւոյթով մը խնդրեց Արմանէն որ ամէն բան ըսէ իրեն:

— Անտրէային ամբողջ մարմինը բազմաթիւ վէրքերով ծածկուած է, ըստ կոմսը :

— Սակայն, այդ զարհուրելի բան է, ըսէ՛, ըսէ՛, ինչպէս ենթարկուած է ան այս վիճակին, հարցուց տիկին աը Քէրկազ գորովալիր ձայնով մը:

— Կուզեն հասկնալ թէ ինչպէս կարողացեր եմ ատուգել անոր այս վիճակը:

— Այո՛:

— Այդ պարագային, կը յայտաբարեմ որ այս իրվկուն մինչև ուշ ա են մէրնան նոօչէի և լէօն նոօւնի հետ միատեղ աշխատեցայ, Ժամը երկուքն էր երբ անոնք մեկնեցան: Երեկոյեան ճաշի ժամանակ Անտրէա շատ գունութափ էր, և ինքն ալ արդէն յայտնեց թէ անհանգստութիւն մը կ'զգայ: Իրեկունը մտատանջ էի, որոշեցի անոր սենեակը երթալ և հասկնալ առողջական վիճակը, Սենեակը ինք կ'աւելէ և իր ձեռքովը կը յարգարէ անկողինը: Շիտակը ան է որ, անկողինը յարդարէ կերպու համար աւելորդ բաներու պէտք չզգար, խեղճը դեաինները պառկած ըլլալով, բացի իր շապիկէն ուրիշ վերմակ չի վնատաեր:

— Ո՞վ տէր, բայց Յունուարին ալ ճիշդ մէջտեղը կը գտնուինք: ...

— Այո՛, այսպէսով ինքոյինքը պիտի փճացնէ... ինչեւիցէ, ոտքերուս ծայրին կոխելով վեր ելայ, և երբ ըսան մօտեցայ, ծակէ մը դիտեցի ներսը, քանզի դուռը

բարդին պատասխան մը չստացալ: Այդ պարագային տեսնելով որ դուռը միմիայն պարզունակով դոցուած է, բանալով ներս մտայ: Ահա, ինչ սոսկալի տեսարան էր ան: Անտրէա բոլորովին մերկ վիճակի մէջ գետինը պառկած էր Քովը տկար մոմ մը կը վառէր աղտոտ աշտանակի մը վրայ, որուն մօտ էջերը բաց Ս. Օգստիանոսի մէկ գիրքը անխնամօրէն ձգուած էր: Իեղծը ուժաթափ, կարդացած ժամանակ խոր քունի մէջ ընկըլմած էր յոգնութենէն:

Այդ ատենն էր որ տեսայ անոր մէջքին վրայ գըտնուող մազէ գօտին և մարմնին վրայի արիւնով վէրքերը: Այս բանը առաջուց պէտք էի հասկնալ, երբ ան ամէն անդամ շարժելուն կամ քալելուն, ցաւադին արտայայտութիւններ ցոյց կուտար իր գունատ զէմքին վրայ:

Տիկին ուր Քէրկազ Արմանին խօսքերը ընդմիջելով և չափազանց զգացուած անոր ըրած այս յայտնութիւններէն, արտասուաթոր աչքերով ըսաւ անոր.

— Սիրելի՛ս, պէտք է աշխատիլ որ եղբայրդ հրաժարի ինքզինքը պատելէ: Ինքը Սէնտօ Լօրանի երէցը խոստովանահայր նշանակած է իրեն. ինդրին էութիւնը պէտք է հասկցնել անոր և մանրտմանօրէն պատմել ամէն ինչ այդ յարգելի հոգեւորականին.

Կոմոք գլուխը շարժելով ըսաւ.

— Անտրէան իր որոշումին մէջ անդրդուելի է: Ես կը վախնամ որ իր մարմինը այս սատիճան խարազանելով ու տանջելով, վերջապէս վերջ տայ իր կեանքին: Մինչեւ որ քնատութեան ծայր աստիճանին չհասնի, չի քնանար ան: Ամէն օր առանց ընդմիջումի 12 ժամ աշխատանքն ալ վնասակար է անոր: Անտրէան կը կարօտի ազտոտ և առատ օղի: Ան պէտք է վտրէ անդորր ու հանդիստ կեանք մը, Կ'ուզէի որ ան փոքրիկ ճամբոր-

դութեան մը ձեռնարկէր, բայց կը ցաւիմ որ պիտի մերժէ այս առաջարկս և ով գիտէ գուցէ ցաւելով մեղմէ բաժնուի ու չվերազանայ անգամ մըն ալ:

— Ո՛չ, ո՛չ, ան պէտք չէ բաժնուի մեղմէ: Ան մեզ հետ պէտք է ապրի, ան՝ որ զզջացած էր իր մեղքերուն վրայ: Արման կ'ուզես որ ես զայն մէկ կողմէ կանչելով անոր խօսիմ երկնային արդարութեան մասին, խօսիմ թէ բարին Սատուած շատ գոհ մնացած է իր այս ընթացքէն, և ջանամ զայն համոզել թէ՝ /ը գործած բոլոր մեղքերը ներուած են և արժանացած է երկնապարգև չնորհներու: Այն ատեն, զուն ալ պիտի տեսնես որ, ճարտասանական ու համոզկեր լիզու մը գործածելով, ինչպէս պիտի յաջողիմ զայն ես կեցնել իր որոշումէն և կապել մեզի, մեր տան հետ:

— Արդէն, ես ալ նկատելով որ այս վիճակը պիտի փեացնէ իր կեանքը, այդ ընթացքէն հեռացնելու հաւմար զայն միջոց մը խորհեցայ:

— Ճի՞շտ կ'ըսէք:

— Այս՛, հիմա պիտի ըսեմ որ զուն ալ հասկնուազայն: Գիտես որ բացակայութեանս ժամանակ ֆէրնան Ռօչէ և Լէօն Ռուան, Սէն Լուիզի մէջ ինծի փախանորդաբար կ'օգնեն, Ֆէրնան, Սէն Վենսան ալ Բոլ եկեղեցին սպասարկութեան մէջ գտնուող պաշտօնեալյին այնքան օգնութիւններ ըրած է ար, ան անկէ յետոյ երբեք պարզութիւն չէ յայտնած իր սատացած թոշակին նուազութեանը համար:

Բարիզի ամենէն աւելի բազմանդամ, ստկայն ամենէն աւելի աղքատ թաղին, Սէնթ Անթուանի մէջ հիմնած կահագործութեան գործարանիս մէջ կարելի եղաւ զետեղել մէկ ատրուան մէջ երկու հարիւր գործաւորներ: Սըրիզ ալ յատուկ վաճառատուն մը բացած է՝ ուր կ'աշխատին այնչափ կիներ ու աղջիկներ, որոնք եւ-

թէ անգործ ձգուէին, ո՞վ գիտէ որքան տխուր անկում-ներ պիտի ունենային: Ի վերջոյ ափկին Շարմէ, կ'աշ-խատի ուղղութեան բերելու բոլոր այն կիները ու աղ-ջիները, որոնք գլխէ ելած գէշ ընթացք մը և վատ անունին մը ունին:

— Բարեկամս, գիտեմ բոլոր այս բաները,

— Այժմ, թէե ժամանակի մը համար Բարիդէն հե-ռացած եմ, թշուառները և աղքատները սակայն, զըր-կանքի ենթարկուած չեն, Բոլոր այս ըստներս նպա-կիս մէկ մասը ըլլալով միայն, թէե գործադրուած են, գութ ու կարեկցութիւն արուած է թշուառներուն հանդէպ, բայց բան մըն ալ կատարուած չէ արդարու-թեան ճամբուն վրայ,

— Ի՞նչ ըսել կ'ուզես, սիրելիս:

— Ժանն ինձի մաիկ ըրէ: Ասկէ զրեթէ տասը տորի առաջ, իրիկուն մը, կամ տեւլի շիտակը դիշեր մը, երկու հոդի, Բարիդի վրայ նայող բարձր դիրքի մը վրայ հանդիպեցան իրարու: Ասոնք երկուքն ալ, ոտքի վրայ կանգնելու անկարող: բարեկենդանի դիշերուան դիմովներուն նման քնատ և յօդնաբեկ, իրենց աչքե-րուն առջև տարածուղ այդ մեծ քաղաքը, իրենց մատ-ներուն ծայրովը ցայց տալով իրարու, այսպէս կը խօ-սէին իրարու հետ բարձր ձայնով մը.

«Ահա ընդարձակ կրկէս մը: Հօն ամենէն շատ ոսկի ունեցողը կրնայ ամէն տեսակ չարիք գործել, կը տես-նե՞ս այդ ընդարձակ քաղաքը, հո՞ն ով որ ժամանակ և դրամ ունի կրնայ նաև մեծագործութիւններ ըսել, Որքա՞ն գլխէ ելած աղջիկներ կան, որքա՞ն ծախու առ-նուելիք ու վաճառուելիք մարդեր, տակաւին առմարը չարձանագրուած գրպանախոյզներ և զրամաշորթներ, վերջապէս չարիք գործելու համար տրամադրելի այն-քան միջոցներ և պայմաններ: Ո՞հ, եթէ կարելի ըլլալով իսկ այս բարձր առջականութեան մէջ, ի զուր ապաւէն մը վնասուելով անոնց ճանկերէն աղասական համար:

գիտնալ թէ այս պաշտօնը որքա՞ն մեծ ու նշանաւոր է»:

Ասոնք երբ այս խօսքերը կը խօսէին իրարու հետ, նշանակալից կերպով ալ կը խնդային: Տօն ժուանէ մը կամ սաւանայէ մը աւելի ուրախ էին անոնք: Գոհ ի-րենց անցեալին՝ կ'առաջադրէին վերադառնալու կրկին այդ անցեալ կեանքին, որմէ հեռացած էին ժամանակէ մը ի վեր:

Ահա այս մտքով խօսողներէն մին Անտրէսն էր, իսկ միւսը ես...»

Այժմ, չարին ու բարին ծանօթ է մնզ և շատ լաւ գիտենք այս երկուքին միջև գոյութիւն ունեցող տար-բերութիւնը: Մենք շատ լաւ գիտենք թէ ինչպէս կըր-նայ պարտուիլ չարիքը: Սակայն, գործը միայն Անտ-րէայով չէր վերջանար, որովհետեւ Բարիդը, իրեն նոր Բարելոն մը, հոն ամէն տեղէ աւելի առատօրէն կը սեր-մանուէր վատութեան և չարութեան սերմերը: Ա՛հ, որ-քան յանցաւորներ անպատիթ կը գեղերին հոն, և որ-քան անմեղներ, որոնք օգնութեան և պաշտպանութեան կարօտ են, կը գալարուին դահիճներու ճիրաններուն մէջ, ի զուր ապաւէն մը վնասուելով անոնց ճանկերէն աղասական համար:

Տիկին ար Քէրկաղ մտածկոտ վիճակ մը ստանա-լով, ըստու:

— Կը հասկնամ ինչ որ ըսել կ'ուզես, Ի՞նչ, միթէ նոււզուրդի կը դնեա այն շրջանակը՝ ուր պատիժի ար-ժանի եզաղները միայն կը մանեն, և կ'ուզես Անտրէսն ալ, որ իր մեղքերուն վրայ զղջացած է, հոն զրկել, հակառակ որ ան հիմա ձեւք առած է խմաստութեան և առաքինութեան ուղին:

— Շատ լաւ գուշակեցիր, սիրելիս, գուշէ Անտ-րէսն գործածէ այժմ իր խելքը և աղջեցութիւնը ա-րէան գործածէ այժմ իր խելքը և աղջեցութիւնը ա-

ռաքինութեան և իմաստութեան ճամբուն մէջ, ինչպէս
ժամանակին զայն գործածած էր չարութեան մէջ,

Այս միջոցին, պանդոկին զրոն զանգակը հնչելով,
այր և կնոջ միջև տեղի ունեցող այս խօսակցութեան
ընդհատման պատճառ եղաւ:

— Պաշտօնեաներու օրական տեղեկագիրը բերին,
ըստ Արման, այս գործին մէջ գործածած մարդիկներս
թէև հաւատարիմ և ուղղամիտ են, սակայն անհրաժեշտ
է նորէն հսկել անոնց վրայ:

Քանի մը վայրկեան գերջ անոնց գանուած սենետ-
կին դուռը բացուելով, ձեռքը թղթածրար մը բռնած
ծառայ մը ներս մտաւ:

Անոր մէջ կար չափազանց մանր գիրերով գրուած
և առանց ստորագրութեան եօթ-ութ թերթ թուղթ: Պ.
առ Քէրկազ, ցած ձայնով մը հետեւեալ տողերը սկսաւ
կարդալ այդ թերթերուն վրայ:

«Պ. կոմսին գաղտնի պաշտօնեաները, դրեթէ ամի-
սէ մը ի վեր նկատած են որ, Բարիզի մէջ դազանապէս
գործի սկսած է զարմանալի ընկերութիւն մը: Առայժմ
մեզի անձանոթ է այս ընկերութեան կեդրոնը, անօրէնը
և գործունէութեան միջոցները: Հետեւանքը թէև յայտ-
նուիլ սկսած է մեզ, սակայն ցարդ անկատար է: Այդ
գատարկապորտերուն ընկերութեան նպատակն է,
պատուաւոր ընտանիքներու կեանքը խանգարելու բը-
նոյթ ունեցող գրութիւններով սպառնալիքներ ընել, և
անոնցմէ դրամ չորթել. զոր օրինակ, սիրահար կնոջ մը
գաղտնիքները իր ամուսինին տեղեկացնելու մասին
գրուած սպառնագրեր և կամ շոայլ ու վեղիս երիտա-
սարդներու կողմէ ստորագրուած կեղծ սահագրեր, ո-
րոնք այս ընկերութեան գործողութեան առանցքը կը
կազմեն: «Դլիւագ տէ վալքէ Քէօր» կոչուող այս ընկե-
րութիւնը թէև ամէն տեղ մտնելու, ամէն ձեւ ու գոյն

ստունալու հնարաւոր միջոցներու տիրացած է, սակայն
ցարդ չէ կրցած յաջողիլ ձեր պաշտօնեաներուն մէջ
մուտ գործել: Միայն թէ կրցած է աւիթ աալ կարգ մը
ցաւալի երեւոյթներու:

Արման մասած կուտ ու վարանուտ եղանակով մը հե-
տեւեալ խօսքերը խօսեցաւ իր կնոջ:*

— Կարծես թէ Աստուծոյ մատը կայ այս գործին
մէջ: Քիչ մը առաջ կը խորհինք կարելի եզածին չափ
օգտուիլ Անտրէային ունեցած հազուագիւտ կարողու-
թիւններէն և գաղափարներէն: Տն' առ տեղեկագիրը,
ինչ գրուած է հոն:

Կինը տեղեկագիրը ձեռքը առնելով, մինչ վերեւ
յիշած տեղեկութիւնները կը կարգար, զանգակը հնչե-
ցընելով ամուսինը, ձայնեց ծառային:

— Ժէրմէնը ինծի զրկեցէք:
Ժէրմէն Արմանի ամենահաւասարիմ սպասաւորնե-
րէն մին ըլլալով, միայն անոր ծանօթ էր Անտրէայի
անցուցած կանքին բոլոր գաղանիքները:
Ժէրմէն եկաւ, կոմսը հրամայեց անոր ըսե-
լով.

— Շուտով գնա Վիեօ Գօլօմպէէ փողոցը և եղ-
բայրս միատեղ առնելով վերադարձիր հոս:
Ժէրմէն մեկնեցաւ և մէկ ժամէն վերադարձաւ
Անտրէայի հետ:

Այն փայլուն դերկոմս Անտրէան, որուն մասին ար-
դէն հարկ եղած տեղեկութիւնները տուած ենք նախա-
պէս, այն հրապուրիչ Տօն Փուլանը, կամ անգլիական
պէս, այն հրապուրիչ Տօն Փուլանը պառնը և վեր-
յացտնի ճէնթլըմէններէն Սըր Ուփերմս պառնը և վեր-
յացտնի ճէնթլըմէններէն Պառնը պառնը անգամ ստացած
էր անձանաչելի դէմք մը:

Գունաթափ ու նիհարցած, հագուստը կարգ մը
կուսակրօն՝ երու տարագին նման լոյն և երկար, նո-



րածե, ութեան բոլորովին հակառակ ու տձե էին: Անտրէա քալած ժամանակ այնպիսի երեւոյթ մը ունէր որ, գլուխը գետին հակած, կարծես մեծ տառապանքի մը ենթարկուած կը չարչարուէր կսկծազին,

Անտրէա երբ ներս մտաւ, վերջիշելով անցեւոլի իր բոլոր վատութիւններն ու չարութիւնները, չկրցաւ համարձակիլ իր եղբօրը երեսը նայելու: Միեւնոյն զգացումներով և վարանումներով, Պ. տը Քէրկազ երկարեց ձեռքը անոր և ուժեղ կերպով սեղմեց զայն:

Երկու եղբայրներուն միջև հետեւեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ:

— Սիրելի եղբայրս, ըսաւ Արման:

— Արման զիս ուզած էիր և գործս ձգելով եկայ անմիջապէս, ըսաւ Անտրէա դողդոջուն ձայնով մը:

— Սիրելի Անտրէա, քեզի պէտք ունենալուս համար էր որ կանչեցի:

Անտրէայի աչքերը ուրախութեան փայլատակում մը ունեցան այդ պահուն:

— Ո՞չ, եթէ նոյն իսկ քեզի համար կեանքո զոհել հարկաւոր է, պատրաստ եմ...:

Արման շրթունքներովը սկսաւ խնդալ և ըսաւ.

— Ո՞չ, ո՞չ, ամէն բանէ առաջ ապրիլ պէտք է,

Տիկին տը Քէրկազ ալ Անտրէայի ձեռքը սեղմելով աւելցուց.

— Նոյնիսկ խելացիօրէն ապրիլ պէտք է:

Անտրէա շիկնելով՝ ուզեց ձեռքերը ետ քաշել, և ըսաւ.

— Ո՞չ, ո՞չ, տիկին, ես արժանի չեմ զգար ինքնքս այն յարգանքին, զոր գուք ցոյց կուտաք անձիս հանդէպ:

— Եղբայրս...

Անտրէա կատարեալ հեղութեամբ հետեւեալ կերպով շարունակեց իր խօսքերը.

— Տիկին, թոյլ տուէք ինձ որ Աստուծոյ իմ անձիս նկատմամբ ունեցած բարկութիւնը մեղմացնելու համար, շարունակեմ այն ճամբան զոր ձեռք առած եմ այսօր:

Փանն աչքերը դէպի երկինք բարձրացնելով.

— Իսկապէս սուրբ մըն է ան, ըսաւ, կատարեալ լրջութեամբ և համոզուած հաւատքով:

Այն ատեն Պ. տը Քէրկազ ըսդմիջելով հարցուց Անտրէային:

— Եղբայր, գիտե՞ս որ պաշտօն մը ստանձնած եմ ես,

— Այո՛, գիտեմ. շատ նուիրական պաշտօն մըն է ան:

— Բայց գիտե՞ս նաև որ իրականացնելու համար զանոնք և շարունակելու համար այդ նուիրական պաշտօնս կը կարօտիմ օգնութեան:

— Արմա՞ն, եթէ արժանի չեմ բարիք մը գործելու երբեք չեմ տատամսիր իմ աշակեցութիւնս ի սպաս գըն նելու այդ բանին համար: Սակայն, աւա՞զ, ինչպէս նելում բարիք գործել այս աղտոտած ձեռքերովս:

— Եղբայր, հարցը բարիք գործելուն վրայ չէ, այլ չարիքը արմատախիլ ընելու, և կամ աշխատելու որ ան չտարածուի, ապականելով մարդկային ընկերութիւնը:

Արման իր պաշտօնեաներէն ստացած տեղեկագիրը Անտրէային երկարեց, որ Պայն առնելով սկսաւ ուշադիրութեամբ կարգալ, մերժ ընդ մերթ զարմացական արտայայտութիւններ ցոյց տալով.

Պ. տը Քէրկազ շարունակեց իր խօսքերը ըսելով.

— Եղբայր, զղջումներու շրջանը վաղուց անցած է: Ինչ պայմաններու մէջ որ գտնուեցար չարիք գործէ իսկացի և արթնամիտ գտնուելով, ածելու համար, խելացի և արթնամիտ գտնուելով.

ւելին պարտաւոր ես ընել նուիրական դատի մը համար Վերջապէս, չարփի ընկերութեան մէջ, զոր և ոչնչացնել կ'ուզեմ, պէտք է գուն ներկայ ըլլաս ու դործես արժանաւոր հակառակորդի մը պէս։

Անարէտ մինչ մտիկ կ'ընէր այդ խօսքերը, աչքերուն մէջ փայլատակումներ կ'ունենար, Պահ մը լուս թենէ վերջ գլուխը վեր վերցնելով վճռական կերպով ըստ եղբօրը։

— Լա՛ւ, քու պահանջած մարդդ պիտի ըլլամ։

Պ. աը Քէրկաղ ուրախութենէն դոհ տպաւորութիւն մը ստացեաւ։

Իսկ Անտրէտ սկսաւ շարունակել իր խօսքերը միևնոյն հաստատակամութեամբ։

— Սլո՛, վրիժառու մէկն եմ և պիտի ոչնչացնեմ մարդկային ընկերութեան բալոր զաղտնի թշնամիները, ես պիտի կը անում երեւան հանել ձեր պաշտօնէութեան կողմէ ձեզի տեղեկագրուած ընկերութեան կեդրոնատեղին, անոր հաւաքոյթի վայրը, անոր պաշտօնեաները և գործակատարները։

Անարէտ երբ այս խօսքերը կ'ըսէր, իր մէջ կ'ըգդար զարմանալի փոփոխութիւն մը, Որքան որ այս մարդը զզջումի և ապաշաւի ենթարկած էր ինքզինքը, այս խնդրին առթիւ իր մէջ մուտ գործող զգացումները, գրգռեցին իր հին բնազդները և անոր մէջ տրթնցուցին այնպիսի մտածումներ որոնք աչքերուն մէջ կը փայլէին։ Տիկին առ Քէրկաղ անոր այս երեւոյթին առջե աարսափի տպաւորութիւն մը զգաց թէե, սովորյն, մտաքերելով որ նախկին վատ ու սրիկայ Անտրէտան, իր եղբօր բարփի մը, ծառայութիւն մը պիտի մատուցանէ, սթափեցաւ իր այդ ահռելի մտածութերէն։

Այդ միջոցին գուռը բացուելով կին մը ներս մըտաւ։

Այս կինը սև հազուստ հագած և իր գլուխը ծածկած էր մալրապեաներու յասուկ սև շղարշով մը, Կատարեալ ստուերի մը վերածուած էր ան, Անտրէտայի նման, իր չափազանց նիհարութեանը պատճառաւ։ Պաքարա, այլ անուամբ Աէոռ կուիզ, հակառակ որ ժամանակին իր ցոփակեաց կեանքին մէջ այնքան երիտուարդներ գլխէ հանած և շատերու թշուառութեան և անկումին պոտճառ դորձած էր, ներկայիս զզջումի ու ապաշխարանքի ճամբան բանած և ինքինքը ենթարկած էր զրկանքներու և չորչարանքներու, բայց տակային կը պահէր իր գեղեցկութեան զգլիվիչ թարմութիւնը։

Աէոռ կուիզ, որուն գեղեցկութեան ամենակարկառուն մսուը կը կազմէր, մինչեւ իր մէջքը երկարող մետաքսանման զեղին մազերը, զանոնք հաւաքած և ամառի մազերը կը կազմէր, մազերը հաւաքած և ամառի մազերը ու շարժուած քը այնքան խեղճ ու արգահատելի երեւոյթ մը ունէր որ, ոչ ոք կը անուշակել անոր մազերուն կը առատութիւնը, և նոյն իսկ զանոնք կտրած ըլլաւ կը կարծէին շատերը։

Ժաման տեսնելով Աէոռ կուիզը զէպի անոր վաղելով ձեռքերը համբուրեց և ըստ։

— Բարի լոյս քեզ, սրբուհիս։

Զզջումի ուզին բանող Պաքարա ալ Անտրէտայի նման ձեռքերը ետ քաշելով ըստ։

— Ա՛հ, տիկին, ես արժանի չեմ համբուրելու նոյն իսկ ձեր հագուստին քզանցքները։

Այդ միջոցին, պ. աը Քէրկաղ բանելով Պաքարայի և Անտրէտայի ձեռքերը, ըստ անոնց։

— Դուք կը նմանիք այն կրծտակներուն որոնք մը վանտուեցան զրախտէն, Սակայն, ձեր ապահանքը մը վանտուեցան զրախտէն, Անտրէտայի ձեռքերը, ըստ անոնց։

նախորդ դիրքին։ Հիմա, միեւնոյն դրօշակին և ակ հոր-
կագրուած ըլլալով կռուիլ, համաձայնեցէք իրարու
հետ ընկերաբար վարելու այս դատը։

Պաքարա այդ միջոցին աչքերը նախկին Սըր Ռոփլ-
երմսին վրայ յառելով, պաղութիւն մը զգած սրտին
մէջ։ Կարծես թէ գաղտնի ձայն մը կ'ըսէր իրեն։

— Միթէ՞ կարելի է որ ազգուին ու զղան այս
տեսակ հրէշները իրենց յանցանքներէն և իրենց գործած
այնքան ոճիրներէն։ Ո՛չ, ո՛չ, այսպիսիները նոյնն են
ամէն տեղ, նոյն ոճրագործ և յանցաւոր հրէշները...»



Ե.

ՄՈՒԹԻՆ ՄԷՋ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԵՐ

Մինչգեռ Քէրկազի բնակարանին մէջ տեղի կ'ու-
նենալին այս խօսակցութիւնները, Բարիզի Սէնթ Օնօրէ
փողոցին մէջ կը պարզուէր տարբեր տեսարան մը։

Այդ գիշեր թէ չափազանց մութ էր և թէ թանձր
մասսիուղը պատած ըլլալով Բարիզի վրայ։ Գաղրած
էին աշխատելէ օմնիւպիւմները և պալատական ինքնու-
շարժներու երթեւեկութիւնները։ Լապտերները հազիւ
կրնային աղօտ կերպով լուսաւորել փողոցները, և մարդ-
ամայի տեղերը չի խարիսափելու ու չմոլորելու համար,
պէտք էր լաւ ծանօթ ըլլար փողոցներուն։

Սակայն, այն միջոցին, երբ Սէն Ֆիլիփ եկեղեցին
կոչնակը տասն և մէկ կը զարնէր, զանազան անկիւն-
ներէ կարգ մը անձեր գուրս ելլելով Պէրրի փողոցը կը
մտնէին, կանգ առնելով կասկածելի տան մը զրան առ-
ջեւ, որուն պատուհաններէն հազիւ աղօտ լոյս մը կ'ե-
րեւէր։

Յետով, անոնք իրարու հետեւելով այդ տան դըռ-
նէն ներս կը մտնէին, ու կ'անհետանային մութ ստուեր-
ներու մէջ։

Հակառակ որ այդ ճամբան բաւական երկար էր,
նաոր ծայրը չուսնէ շինուած սանդուխ մը կը գտնուէր,

որուն մէկ ծայրը կ'իջնէր մինչեւ հողին մէջը . Այս ան-
ձանօթ հիւրերէն մին . երբ սաքը շուանին վրայ դրու
յիսուն սաքի չափ մութ փոսին մէջ մտաւ : Մտած վայ-
րը այն աստիճան մութ էր որ, իր ճամբան շարունա-
կելու համար, ստիպուած եղու ձեռքով չօշափել պա-
տերը, չկորսնցնելու համար իր ուղղութիւնը .

Իջած տեղը ձեռք մը զայն բռնելով կեցուց, իւրո-
պոտ ձայնով մը բսելով անոր .

— Ի՞նչ կ'ուզէք, գինիս գողնալո՞ւ համար եկաք
հոս:

Գիշերուան հիւրը պատասխանեց.

— Շատ օգտակար բան մըն է այդ սիրոյ և ուրիշ
գործերու համար :

— Շատ բաւ, կրկնեց այդ խռպոտ ձայնը և ան-
միջապէս դուռ մը բանալով լուսաւորեց սանդուխը :
Նոր եկող այս անձը, գեանին տակը այնպիսի սենեակի
մը սեմին վրայ կը գտնուէր, որուն նկարագրութիւնը
ընել անհրաժեշտ կը տեսնեմ անոր գարմանալի հանգո-
մանքին համոր:

Եթէ նայինք այդ տեղին կամարածե վիճակին և
պատերուն քով շարուած երկվեցեակ մը տակառներուն,
գինիի մթերանոց մըն է պիտի բանքք, Մթերանոցին
ճիշդ մէջտեղը սեղան մը կը գտնուի, որուն վրայ լամ-
բար մը կայ: Սեղանին շուրջը կար թիկնաթոռ մը,
թերեւս այս աթոռը, գտղանի խորհրդակցութիւններու
ժամանակ կը յատկացուէր նախագահին: Սեղանին վրայ
և լամբարին շուրջը կարգ մը թուղթերը քննող ուեէ մէկը
չէր կրնար հասկնալ թէ ի՞նչ գրերով և ո՞ր լիզուով
գրուած էին անոնք: Թէ կարգ մը արաբական և հոռ-
մէական թուանշաններ և տպագրական նշաններ ալ
կային անոնց վրայ, բայց անոնց բանալին նախագէս
ծանօթ չըլլալուն, ոչ ոք կրնար մեկնութիւն մը տալ
և հանել իմաստ մը:

Գեանափոր սենեակին դրսն առջև սպասող անձը,
լայն վերարկուի մը մէջ փաթթուած մինենոյն . հար-
ցումները ուղղելով հետզհետէ եկողներուն, նմանօրինակ
պատասխաններ կ'սահանար անոնց իւրաքանչիւրէն . Երբ
բոլորը ներս մատն, պահապանը դուռը զգուշութիւնով
մը գոցելով, գնաց նստաւ նախագահական աթոռին
վրայ:

Այս մարդը երիտասարդ էր թէն . սակայն ոչ ոք
կրնար հասկնալ թէ՝ ան 18—20 տարեկանէն աւելի էր .
սա ճիշդ էր որ, ան 22 տարեկանէն աւելի չկար: Բայց
հակառակ իր երիտասարդութիւննը, կարելի էր գուշա-
կել անոր զիմազծութիւններէն որ ան վերջին աստիճան
հաւատարիմ, ուշիմ և յանդուգն մէկն էր:

Ան կը նմաններ արու առիւծի մը . որ լոկ իր նայ-
ուածքովը, կրնար ներս ընդունած այդ վեց անձերուն
վրայ ազգել և զանոնք ենթարկել իր բարոյական հե-
զինակութիւննը:

Կարգ մը համառօտ տեղեկութիւններ տանք այդ
վեց հոգիններուն մասին:

Երբ անոնք հանեն իրենց հագուծ վերարկունները,
կարելի է հասկնալ անոնց իրարմէ ունեցած այն տար-
բերութիւննը, որ աչքի կը զարնէ արտաքնապէս, կազ-
մով, տեսքով, հագուստով և տարիքով .

Ամենէն առաջ ներս մտնող և սեղանին մօտը նըս-
տող անձը, զրեթէ յիսուն տարեկան, նիհար և երկայ-
նահասակ, իր վրայ կը կրէր կարգ մը նշաններ, թան-
ցըր պեխերը ներկուած ըլլալով, հերաթափ գլխուն
վրայ զրած գլխարկին գոյնին կը համապատասխանէին:

Անոր արտաքինէն այնպէս կը հասկցուէր որ, պատ-
ռաւուոր անձ մը և ժամանակին զինուորական մըն էր,
որ այժմ քաղաքային տարագով կը չըջէր: Նախագահը
խօսքը ուղղելով այս մարդուն ըսաւ:



— Բարի լոյս, հազարսապետ, ձեր խօսքին վրայ գտնուեցաք:

Վեց հոգիէն երկրորդը երեսուն տարեկան, երկար և անխնամ մօրութօվ, արթիսթներու դաստկարգին պատկանողի երեւոյթ մը ունէր:

Նախագահը դառնալով և ձախ կողմը տեղ մը ցոյց տալով անոր ըստ:

— Բարի լոյս, Ֆիրիս:

Երրորդը՝ նախագահին տարեկից ըլլալով, մէկ աչքին ակնոց մը անցուցած, պեխերը ոլորած, ձեռքերը ձեռնոց դրած, կը նմանէր այն երիտասարդներուն, ուրոնք կը տեսնուին սովորաբար թատրոններու բեմերուն վրայ, երեկոյթներու և կարգ մը սալօններու մէջ: Նախագահը առոր դառնալով.

— Բարի լոյս պարոն, ըստ:

Չորրորդը՝ կազմով և արտաքինով կը և արքերէր միւսներէն: Թէև ծառայի երեսոյթով մը, սակայն պարզ սպասաւորներէն շըլլալով, իր մեծերուն վատահութեան արժանացած, և երբեմն իր պետերու խորհուրդ առող, միջին տարիքով մէկն էր, սակայն, ի պահանջել հարկին կրնար կատարել գիւղի նօտարութեան, գըրագրութեան և նմանօրինակ պաշտօններ:

Երիտասարդ նախագահին անոր տուած նշանակալի քարեւէն այնպէս կը հասկցուէր որ, ան վերջին ծայր յարգանքի ու ուշոգրութեան առարկայ դարձած մէկն էր . . .:

Հինգերորդ անձը, զտմանալի արտաքինով, վերջին աստիճան ուժեղ ծերունի մըն էր: Եթէ աչքի առջեւնենամք անոր ճակատը ծածկաղ մազերը, կրտկնացայտ աչքերը, լայն ուսերը, կարծ և դիրուկ մարմինը և ուժեղ բազուկները, պիտի նմանեցնենք կրթուած և մարզուած մէկու մը:

Անոր գէմքին վրայ արտաքոյ կարգի սպիներ կը գտնուէին, և կարելի չէր հասկնալ թէ՝ այդ վէրքերը ծաղիկէ առաջ եկած էին թէ վառողի այրուցքէն, թէ չէ արդիւնք էին ծանր հիւանդութեան մը: Հակառակ որ հագած գգեսաները զուրկ չէին վայելչութենէ, ինքը սակայն, շատ հեռի էր համակրութիւն ներշնչելէ:

Սյս անձերէն վերջինը և վեցերորդը երկայնաւասկ, ցորենագոյն, կամ զրիթէ ձիթագոյն հնգիկ բաճափի մը տեսքը ունէր: Անգլեհնգիկ ամոլէ մը ծնած թէե, սակայն շատեր զայն սերած կը կարծէին սպանիական ցեղէ մը: Անոր գէմքը այնքան գրաւիչ ու գեղեցիկ էր որ զայն զանազաններու և անոր գեղեցկութիւնը առանձնապէս շնչարելու համար, անոր տուած էին Շէրիւպէն ըլՇամէօր մակդիրը:

Ասոնք վեցերնին երբ իրենց տեղերը գրաւեցին, նախագահը զանոնք առանձին առանձին բարեւելէ վերջ և յետոյ հաւաքաբար ողջունելէ յետոյ ըստ անոնց.

— Պարո՞ններ, Գլիւպ տը Հալէ տը Քէօր անունին տուկ մեր հիմնած այս ընկերութեան գործը աւելի ապահով հիմներու վրայ գնելու համար, թէև զայն կազմող անդամները անձնապէս իրարու անձանօթ են, ապահոյն, անսնք կը բաղկանան ընդամենը քան և չորս անդամներէ:

Զիրար երբեք չտեսնող այս վեց ընկերները զարմանքով մը նայեցան իրարու:

Նախագահը շարունակեց իր խօսքը ըսելով:

— Ձնէ իւրաքանչիւրը դեռ մեր ակումբին չանցամակցած, ծանօթ է արդէն մեր կանոնագրին: Հետեւաբար մեր պայմաններուն առաջինը, ի բաց առեալ ձեր ամէնուն անձանօթ եղող և իմ միջոցաւ ձեզ հետ յարաբերութեան մանող մեր մեծաւորէն, պէտք է հաւատարօմ գանուիք կատարեալ ուղղամտութեամբ:

Վեց անդամներն ալ համամտութիւն յայտնեցին:
Նախագոհը շարունակեց.

— Այս երեկոյ, մեր հռո գումարուելուն նպատակն
է իրարու հետ ծանօթանալը համաձայն մեր մեծաւորին
հրամանին, որովհետեւ դուք հարկադրուած էք աշխա-
տիլ ընկերակցաբար Մենք այնպիսի ձեռնարկներու պի-
տի ակսինք որ, անոր արդիւնքը ոչ մէկ մարդ պէտք է
իմանայ:

Այս խօսքերուն վրայ, ներկաները զարմացական
նշաններ ցոյց տուին, իսկ նախագոհը իր խօսքը շարու-
նակեց ըսելով.

— Գուրով մեր զեկավարին և անոր պատրաստած
ծրագիրներուն և յատակագիծներուն, անոնց ամբողջու-
թեանը ես ալ ծանօթ չեմ, և արդէն ինձ ալ արգիլ-
ուած է անոնց մասին խօսիլ ձեզի հետ; Իմ պարտակա-
նութիւնս է այսօր հաղորդել ձեզի մեր ընկերութեան
կանոնագիրը և մեր զեկավարին հրամանները:

Եթոյ նախագոհը գառնալով հազարապետ կոչուող
անձին, ըստ.

— Հազարապետ, դուք շատ մարդ կը ճանչնաք,
«Մարգիային ընկերութեան» պատկանող անդամներէն,
այնպէս չ»:

— Այս'.

Նախագոհը աչքէ անցունելով սեղանին վրայ գըտ-
նուած թղթածրաբները, լու մը քննեց անոնց վրայ
որուած ծածկագիրները և յետոյ գառնալով անոնց ը-
ստ.

— Կոմս վահ Հօրի տունը կ'երթա՞ք:

— Այս' պատասխաննեցին անոնք միաբերան:

— Ուրեմն յառաջիկայ չորեքշտրթի հրաւիրուած
էք անոր երեկոյթին:

— Սնաւարակոյն:

— Կոմս վահ Հօր երեսուն ապրեկան, Ամերիկայի
սպահնիսկոն գաղութներուն մէջ ծնած է թէւ, բայց
ամուսնացած է հալանսացիի մը հետ, այնպէս չ»:

— Այս', այս':

— Կ'ըսեն թէ չափազանց ալ հարուստ է ան:

— Վեց եօթը հարիւր հազար ֆրանք եկամուտի
տէր է:

— Կ'ըսեն թէ ան կը սիրէ արհեստն ու արհես-
տաւորները: Խոյնիսկ զրոյց կը շրջի թէ՛ քանի մը տա-
րիներէ ի վեր արձանագործութեան կը հետեւի, այդ
արհեստը սորմելու համար:

Ֆիրիտս կոչուող անդամներէն մին պատասխանելով
նախագոհին ըստ:

— Ես անոր ուսուցիչն եմ:

— Աւելի լաւ, արդէն ես ալ այդպէս կը կաբ-
ծէի:

— Մ' րքիզ Վահ Հօր, լռակեաց մէկն է: Կ'ըսեն
նաեւ թէ չափազանց նախանձու է ան:

— Այս', ըստ հազարապետը, վերջին ծայր նա-
խանձու է, հակառակ որ կինը անթերի է, ան անհո-
մեմատօրէն նախանձի կրակով մը բռնկած է, թէւ նա-
խանձելու իրաւունք և պատճառ չունի:

— Հազարապետ, յառաջիկայ չորեքշտրթի պէտք
է ցոյց տաք Պ. Շէրիւլէնի, անոր բնակած տունը:

Նախագոհը այդ պատճառ ամենագեղեցիկն Շէրիւ-
լէնը ցոյց տալով ըստ:

— Կոմսը՝ երկաւ տարիէ ի վեր այրիսւթեան
դրատապարտաւած տիկին Մալասի անուն, հազիւ ՅՅ
տարեկան կնոջ մը հետ կը յարաբերուի, այնպէս
չ»:

— Այնպէս կը կարծենք, նոյն իսկ երբեմն, մաս-
նաւոր ընդունելութիւններու ժամանակ, կամսին առնը
մէջ շատ անդամ հանգիպած եմ անոր:

Նախագահը, սեղանին վրայի թուղթերը քննելով, հետևեալ յայտարարութիւնները ըրաւաւ:

— Կ'ըսեն թէ, տիկին Մալասի արդէն հաճոյամոլ կին մըն էր, երբ դեռ ողջ էր իր ամուսինը: Սակայն անոր ամուսինը, ինչպէս կը հասկցուի այս սեղեկագրէն, բանէ մը տեղեկութիւն չունէր և իր կինը կը նըկատէր կիներնւն ամենէն լուրջն ու պատուաւորը:

Ծերունի զուքս աը Շաթօ Մայի հետապնդած է այս կինը, և փափաք յայտնած է ամուսնանալու անոր հետ, մինչդեռ կոմսին թուր կը պնդէր հրաժարիլ այդ ձեռնարկէն, աչքի առջև բերելով անոր հարասութեան հետզհետէ սպառումը: Կոմսը առանց մէկուն տկանջ կամելու իրեն օրինական ժառանգորդ նշանակած է այդ կինը:

Նախագահը այս խօսքերը արտասանելէ վերջ, ահուելի զիմագծութիւն ուն եցող հինգերորդ անձին դառնալով ըստ անոր:

Տիկին Մալասի կը փնտոէ վստահելի մէկը, որ իրեն ծառայէ թէ՛ իրբե գործակատար, թէ սեղանապետ և թէ միանգամայն խուզարկու ու կազմակերպիչ. կարգ մը գաղտնի գործերու համար: Ուստի, վաղը թէրինէր փողոցը անոր բնակարանը երթարով կ'ըսէք թէ եկած էք ձեր թեկնածութիւնը գնելու այս ծառայութեան մասին, որուն համար յայտարարութիւններ ըրած է ինք:

Լայն և թիկնեղ այդ անձը գլուխը խոնարհեցուց: Նախագահը սեւազգեստ ծառային դառնալով ըստ:

— Գալով ձեզի, դուք պաշտօնանկ եղած էք դուքս աը Շաթօ Մայիի տան ծառայութեանէն:

— Այսինքն, ես ձեր կոնոնագրին համաձայն գործելու համար է որ ինքզինքս պաշտօնանկ նկատեցի, ըստ ծառան:

— Ես այդ ըսել չեմ ուզեր, դուք մոռցած էք վե-

րադարձնել դուքսին այն բանովին, զոր ան ձեզի արւած էր առաջուց:

— Բէքնէր փողոցի թիւ և տան պարտէզին բանալին, այնպէս չէ:

— Այս:

— Բաց աստի, պ. աը Շաթօ Մայիի ծառայութեան մէջ, հակառակ որ երեք ամիս մնացիք, պէտք է գիտցած ըլլաք անոր սովորութիւնները թէ ան ինչպէս կ'անցնէ ժամանակը, ի՞նչ ձգտումներ և փափաքներ կը հետապնդէ:

— Երբ ես մէկու մը ծառայութեան մէջ մտնեմ, ամէն բանէ առաջ այդ բանին ուշազրութիւն կ'ընեմ:

— Բաել է ուշազրութիւն ըրած էք այդ մասին:

— Գոց գիտեմ:

— Շաա լու, այդ մասին ատենը եկած ժամանակ աեղն ու աեղը ձենէ տեղեկութիւն պիտի ուղուի: Առ աեղն մտնելով Ֆօպուր Սէնթ Անթուան փողոցի անկիւնը, կ'երթաք փականագործի մը խանութը և կ'ըսէք անոր. «Կը յիշէ՞ք Նիքոլոն»: Ան ալ պիտի պատախանէ ձեզի, «Անոր գլխատուիլը տեսայ»:

— Ա՞ս է ամէնը:

— Անոր կը յանձնէք ձեր պահած բանալին:

— Համ կը հասկնամ:

— Եւ կը խնդրէք անկէ որ, ճիշդ տառը յար և նըման հատ մըն ալ շինէ ձեզի համար: Հետեւեալ օրը, երբ որոշեալ ժամանագործին խանութը երթաք, ձեզի պիտի յանձնէ հին թէ նոր երկու բանալիններ: Հին բանալին պէտք է զբէք պ. աը Շաթօ Մայիի:

— Իսկ ի՞նչ պիտի ընեմ միւսը:

— Ժամը աւթին, խալական պուլվարին շընակայքը դանուող Զինական բաղնիքին կողմերը կ'սպասէք: Հոն պիտի հանդիպիք պարոնին:

Նախագահը երբ այս վերջին բառերը կ'արտասունէր, ցոյց կուտար մատովը միականի և սիրուն այն մարդը, որ այս բոլոր բաներուն մասին զարմանք կը յայտնէր:

Նախագահը վայրկեանին վայել լրջութեամբ մը շարունակելով իր խօսքերը աւելցուց.

— Սիրելի ընկերներո՛, Տիկին Մալասի, չափազանց որիրուն և հաճելի կին մըն է. ո՞ի ատամամի՞ք ձեղի յանձնուելիք պարտականութեան մէջ:

Անոնք առանց պատասխանելու նախագահին, ուշադրութեամբ կը հետեւէին անոր խօսքերուն:

— Պարոններ, շարունակեց նախագահը, ձեր վեցնալ պարտաւորուած են աշխատիլ և գործակցիլ իրարուհետ ընկերաբար: Ահա՛, այս բանին համար է որ հարկ տեսայ ձեզի ծանօթացնել իրարու հեա . Քանի որ այժմ ծանօթ էք իրարու, կրնաք բաժնուիլ Զենէ իրաբանչիւրին տանը մէջ, ձեզի առանձնապէս պիտի յանձնուի կանոնագրին տրամադրած պայմաններուն մէկ պատճէնք:

Նախագահը երբ փակեց ժողովը, այս վեց ընկեր անդամները, իրարու ետեւէ կարգաւ դուրս ելլելով ժողովարան-ւկուղէն, անյայտացան Բարիզի մշուշապատ մթնոլորտին մէջ,

Ժողովին երիտասարդ նախագահը, գետնայտրկին սենեակին դուռը գոցելէ վերջ. լաւ մը փականքեց զայն, և երբ ապահովուեցաւ թէ այլէս ինք առանձին է, գետնայտրկին ոենեակները իրարմէ բաժնող տախտակորմերէն միոյն ձեռքով նշաններ տուաւ, որուն ձած ձայնով հետեւետլ պատասխանը արուեցաւ:

— Պարոն, կրնաք մտնել:

Տախտակորմը այս խօսքին վրայ ինքն իր վրոյ ըշելով դուռ մը ձևացաւ, ուրկէ տեսնուեցաւ մէկը,

հագած վալէ տր քէօրի անդամներուն յատուկ տարազը եղող վերաբերուն որ քաղաքավարի ու նուրբ ձայնով մը կ'ըսէր:

— Պատւոյս վրայ կ'երդնում որ գուք, Բօքանպոլ, կատարեալ գաատաւորի մը պէս կը նախագահէք ու կը կառավարէք ժողովը:

— Ձի՞չդ կ'ըսէք մեծաւոր:

Եյս պատասխանը տուողը, նոյնինքն Բօքանպոլն իր, որ ծպտուած էր յաջող և անձանաչելի կերպով: Խոկ այն անձը զոր կը գիմաւորէր Սըր Ուիլեմման էր. Արման առ Քէրկազի ամենէն վատահնլի եղբայրը Անտրէսն:

Անտրէսն պատասխանելով Բօքանպոլին ըաւ:

— Այո՛, կատարեալ գաատաւորի մը պէս կը նախագահէք: Վայրկեան միսկ աչքս չի հեռացուցի ձեր վրայէն, գիտելով դրան ծակէն ձեր բոլոր շարժումները: Ձեր այն վիճակը տեսնող մէկը, երբեք մտքէն չպիտի անցնէր որ գուք էիք խեղճ Նիքոլօին գոււխը թացնողը:

— Ո՛հ, մեծաւորս, գուք շատ լաւ գիտէք որ... Դեր կոմս Սըր Ուիլեմմս իր խօսքերը շարունակեց ըսելով:

— Գիտեմ որ Ֆիբար կնոջ խորթ զաւակը, քանի մը հազարնոց արժէթուղթեր ձեռք անցնելու համար ամենավերջին վայրկեանին մատնեց իր մեծաւորը:

Բօքանպոլ պաղարինութեամբ պատասխանեց.

— Սակայն, գուք այն ատեն ունէիք այն կարողութիւնը, որով կրնայիք հասկնալ նպատակս և ձեր ազդեցութիւնովը կրնայիք առ նաև անոր համեմտագիռ մը: Ես այն ատեն զեռ երկրորդական տասիճանի պաշտօնեայ մըն էիք, Դուք զիս այտորուսն պէս ոչ կրթած էիք, և ո՛չ առ մարզած, ես այն ատեն ձեր տղան չէիք:

= 140 =

- Շատ ճիշդ է, սիրելի դատարկապոլսուս:
- Մէկդի ձգելով այս կէտը, այն ատեն փոխադաբար չէինք ճանչնար զիրաբ: Դուք այն ժամանակ գրեթէ փճացած էիք, և ձեզ ծախելուս մէջ կը գտնէի իմ հաշիւս, ու ծախեցի, եթէ դուք ալ ըլլայիք իմ տեղս, այդպէս պիտի վարուեիք:
- Քեզի առանայ...
- Անկէ յետոյ հաշտուեցանք իրարու հետ, մարդու պէս զիրաբ սիրելով և յարդելով: Դուք զիս դասեցիք պատուաւոր մարդոց դասակարգին: Եթի միաւող կ'աշխատէինք նիւ եօրքի մէջ, այս արհեստին բոլոր գաղանիքները ինձի սորվեցուցիք, զիս նկատելով ձեր մէկ զաւակը: Այսօր ձեր գերին եմ և եթէ հարկը պահանջէ պատրաստ եմ քսան անգամ զլուխս կտրել տալու:
- Դուք ի՞նչ կ'ըսէք, պատասխանեց պառոնը արհամարհանքով: միթէ մեզի պէս մարդոց գլուխները կը կտրուի...: Բայց, հիմա ժամանակը չէ չնորհակալութիւններու սիրելի գեր կոմա աը Գանապոհ... ինչպէս, այս անունը լաւ վայելեց ձեզի:
- Արդարն, ըստ Թօքանակով զարմանքով, աս անայի մը նման ինելացի էք դուք:
- Պ. գեր կոմա աը Գանապոհ: — Վերջի չ զիրը ցոյց կուտայ որ դուք պատմական և աշնուական ընտանիքի մը կը պատկանիք: Դուք ի սկզբան Շուէտէն սերած էք, կը հասկնաք:
- Հայր, ըստ աղնուասոնմ այս գտարկապոլտը, հայր մեծաւոր, դուքս աը Գանապոհ: Պէրնատօթին առարեղարձին ժամանակ լքեց Շուէտը: Ան այնքան հըստարած պարա, երբեք չմտաւ օտարականի մը ծառայութեան մէջ:
- Ուռոգանութիւնն, վարք ու բարքերինդ կատարեալ

Է: Սակայն ձգենք հիմտ այս բոլորը փորս անօթի է: անոր ճարը նայինք:

— Լա՛ւ ուրիմի, սենեակս երթանք, սեղանը պատրաստ է և ես կրնամ ձեր փորը կշտացնել:

Յետոյ թօքանակով խնդարով աւելցուց:

— Ո՛վ սուրբ մարդ, սիրելի հայր, լուրիայով կ'սպարիս ու կը չարչարես անձգ:

— Այս զիմակը հետեւանքն է. յարեց Սըր Ուիլերմս, հոգիիս մէջ արծարծուող վրէժինդրական կրակին: Գեռ չկարգադրեցինք Սըրման աը Քէրկազի հետ մեր ունեցած հաշիւը:

Ան այս խօսքերը արտասանած պահուն, կրակ կը ցայտէր աչքերէն:

Թօքանպոլ՝ որուն հետեւեցաւ նաև Անտրէան, երբ
մտան այս սենեակէն ներս, սենեակին դուռը ինքնա-
բերաբար փակուեցաւ իրենց վրայէն։ Այդ գաղանի
դուռը կ'արգիլէր ուրէ մէկուն տեսնել հոն դժուուղ-
ները և կատարուած գործողութիւնները։ Թօքանպոլ և
Անտրէան հոն առանձինն և ապահով էին։

Թօքանպոլ այն տանի գառնալով Անտրէային ըստաւ.

— Ինչպէս կը տեսնէք հօրեղբայր, պ. զերկամս աը
Գամապօլն, շատ կը տարբերի ժամանակին ձեր ճանչցած
գոտարկապորտէն Հիմակուան գերկոմս աը Գամապօլնը,
կը նախագահէ Վալէ աը Քէօր ակումքի ժողովներուն,
և կրնայ իջնել գաղտնի սանդուխներէն գեանացարկի
սենեակները։

Թօքանպոլ մինչ կը խօսէր խնդալով, երկրորդ դուռ
մըն ալ բացաւ։ Այն ատեն, Սըր Ռելեըմս ինքզինքը
գտուու այնպիսի սենեակի մը մէջ, որ զարդարուած էր
սկարուներով, զերասաններու և վատահամ բաւ կիներու
յարկաբաժիններու յատուկ լպիրց պատկերներով և որ-
ձաններով։

Կարմիր և ձերմակ ծաղիկներով բանուած հստա
կերպասէ ծածկոց մը, կը ծածկէր սենեակին յատակը։
Պատուհանին և դրան վարագոյններն ալ նոյն կերպա-
սէն էին Երկու պատուհաններուն մէջտեղը զետեղուած
փայտէ մահճակալ մը, նկարուն, և պատկերներով քան-
դակուած, որուն խոշոր արժէք մը կը տրուէր, սենեա-
կին ամենէն փառուար և աչքառու կարսասին կը հա-
մարուէր։ Մահճակալին վրայ կը կանգնէր վիճնական
խոշոր հայելի մը, տեղ տեղ կանգնած էին փոքրիկ ար-
ձանիկներ, իսկ մահճակալին ետեւը խառնիխուած թափ-
թըփած էին զանազան տեսակ հին աւ նոր զէնքեր։

Այդ օրը, սովորականէն աւելի վատուած էր վա-
սարանը։

Ը.

ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ԱՇԿԵՐՏԸ

Թօքանպոլ բացաւ դուռը և Սըր Ռելեըմսի ձեռ-
քէն քաշելով ըստաւ անոր.

— Եկէք ու ինձ հետեւեցէք։

Հակառակ որ լոյս չկար, մութ սանդուխներէն վեր
ելան անոնք Յետոյ փոխանակ այդ ժամբայէն քալելու,
հետեւեցան ուրիշ սանդուխնի մը աստիճաններուն։

Այս սանդուխը կ'առաջնորդէր զանոնք առաջին
յարկը, ուր կը թուէր թէ՛ ոչ ոք կը բնակիւ

Թօքանպոլ երբ նկուղէն դուրս ելաւ, լամբարը
մարած էր բոլորովին, այնպէս որ անոնք հարկադրուած
էին Անտրէան հետ քալել կատարեալ մթութեան մը
մէջէն։

Առաջին յարկին մէջ կը բնակէր Վալէ Քէօր ըն-
կերութեան նախագահը։ Անոնք սկսան իրենց ձեռքե-
րովը որոնել ու դանել կղպանքը, դուռը բանալու հա-
մար, բանալի մը յարմարցնելով բացին դուռը, ուրկէ
ներս, սենեակին մէջ, վրան կտաւով ծածկուած սեղանի
մը վրայ նշմարեցին կարգ մը արդուզարդի վերաբեր-
եալ առարկաներ, և գետինը անկիւն մը դրուած պայու-
սակներ ու հոս հոն ցրցքնուած զանազան իրեղէն։

Ակրի

Թօքանպոլ իր մեծաւորին խոշոր թիկնոթոռ մը երկարելով ըստ անոր.

— Մեծաւո՞ր, կերտկուրնիդ կը պատրաստեմ վասարտնին մօտ Հոս կրնաք նոխատնեակէն աւելի հանգիստ ըլլալ: Երբեք վատահոթիւն չունիմ ծառայխո վըրայ: Անոր ազգարարած եմ որ պիտի վճռտեմ զինքը այն ատեն, երբ տեսնեմ իրեն մէկ անդաղտնապահութիւնը և կամ իր մէկ ըմբոստ ու կասկածելի ընթացք:

— Տղա՛ս, ուզածիդ պէս ըրէ, ըստ Անտրէան:

Յետոյ, ճաշարտնի յատկացուած բաժանմունքը մտաւ Թօքանպոլ, ուր աթոռի մը վրայ ընկողմանած կը քնանար փոքրիկ ծառան:

Թօքանպոլ աղան արթնցուց և ցոյց տալով ճաշաւեղանը ըստ անոր.

— Ժա՛գ, ճաշասեղանը սենեակս տար, կրակին մօտ պիտի ճաշեմ մեծաւորիս հետ:

Տղան հրամանը ստանալուն պէս, անմիջապէս նընջասենեակը փոխազրեց ճաշասեղանը:

Ճաշերնին կը բաղկանար խորոված հաւէ, քսնի մը ոստրէներէ, խմորեզէնէ և երկու շիշ սե ու ընտիր գինիէ:

Պառոնը տռաջին անդամ չէր որ կը գանուէր իր աշակերտին մօտ:

Ան կարծես թէ Ս.րման աը Քէրկազին տունը ըլլար, մտախոն և ամօթահար երեւոյթով մը նստած էր թիկնաթոռին վրայ: Պ. Սըր Ռւելերմս, իր նիստ ու կացով կը բարձրացնէր Թօքանպոլը իր ծառային մօտ Թօքանպոլ ալ որ զայն մեծաւոր կը կոչէր, կատարեալ յարգանքով մը նստած էր անոր դիմացը:

Թօքանպոլ գանանալով ծառային ըստ:

— Ժա՛գ, աղատ ես, կրնաս երթալ ու պառկիլ Ծառան հնագանդելով տրուած հրամանին, մեկնեցաւ:

Թօքանպոլ ոտքի ելաւ և դուռը լաւ մը գոցելէ վերջ, եկաւ ու նստաւ կրակին մօտ, ճաշասեղանին միւս կողմը:

Պառանը մինչ այդ կերած էր խորոված հաւը, պարպելով նաև շիշ մը գինի:

— Երբ առանձին մնացին երկուքը, Թօքանպոլ պառանին դաւնալով ըստ:

— Հօրեղբա՛յր, հիմա կրնանք առանձինն տեսնուիլու:

— Այս՝ աղաս, պիտի տեսակցինք, որովհետեւ կարդ մը յանձնաբարակիցիներ պիտի ընեմ ձեղի, բայց կարդ մը յանձնաբարակիցիներ պիտի ընեմ ձեղի, բայց նախ քան այդ, պէտք է նայի հաշխաները:

— Ի՞մ թէ ակումբին հաշխւելը:

— Ո՞չ, ձեր հաշխւելը:

— Հօրեղբայր, անկարեւոր տեսակէն են, իմ հաշխւերս, Երէկ, հարիւր լուի կարմացի, թէ և այդ մասին զգուշացացած էք զիս:

— Շատ լու, կորունցներն ալ արհեստ մըն է, մինչեւ որ չցանես, չես ալ հնձեր

— Ախուսն մէջ ունիմ երեւք ձի, ունիմ ծառայ մը անեւակիս համար ալ առանձին սպասաւոր մը, Թիւն ալ չմասնանք...

Սըր Ռւելերմա ընզմինելով զայն, ըստ:

— Պիտի լըէ թիւնը, որովհետեւ ան ստոր ականի էին մըն է: Ես սնիկ աւելի լաւը կը զանեմ ձեղի:

— Բոլոր առանք եթէ հաշուի առնենք, տարեկան առնաւողն 40 հազար ֆր. եկամաւ կը պահանջէ:

Պառանը առանց պահանդութիւն ցոյց տալու ըստ:

— Զարմանալի ըստ, ձեր բաժինեն աւելի դրամ կը պահանջէք:

— Թէն առ այժմ չեմ պահանջեր, բայց պիտի ինպրեւ ար մաս մը գումար աւելցնէիք բաժինիս վրայ:

— Եթէ առնեմ որ ուզածիս պէս կ'աշխատիք,

ձեզի գոհացնելու չափ բան մը կ'աւելցնեմ արդէն ու-
նեցած բաժիններնուդ վրայ:

— Այնպէս կը կարծեմ թէ՝ ցարդ գոհ թողուցած
պէտք է ըլլամ ձեզի. հազար ֆրանք աւելի կուտաք,
այնպէս չէ:

— Տարեկան թէ ամսական:

— Ամսական, սիրելի հօրեղբայրս:

— Տղաս, Աստուած ալ կը վկայէ թէ՝ բնութեանս
մէջ ժլատ չեմ:

— Դիտեմ:

— Սակայն, կ'ուզեմ որ վաճառականի մը պէս կա-
տարեմ գործառնութիւններս, և արդար եղանակով մը
վճարեմ իւրաքանչիւրին յատկացուած բաժինը:

— Ո՞չ, Աւետարանէն պէտք է ներշնչաւած ըլլայ
ձեր այդ դաղափարը:

Տէր և Տիկին կոմո տը Քէրկազի տոջե, Սըր Ռւիլ-
երմսի վարած կեանքը, զայն դասած էր սուրբերու
կարդը: Յիշելով այս բոլորը, Սըր Ռւիլերմս, պատա-
ռաքաղը մխրճելով խմորեղէնի կառրի մը մէջ. հետեւ-
եալ կերպով շարունակեց իր խօսքերը.

— Այո՛, ես այդ սկզբունքէն եմ, հիմա, եթէ դուք
կարողացաք ամսական այդ հաղար ֆրանքը շահիլ, այդ
գումարը ձեզի վճարելուն մէջ ուեէ անպատճութիւն
մը չեմ տեսներ ես:

— Հօրեղբա՛յր, լաւ գիտէք որ գործի մէջ ես
դանդաղ և վարանոտ չեմ:

— Սակայն, աւելցուց Սըր Ռւիլերմս, պայման չէ
որ այսօրուան պէս հոսկէ հոնկէ, ասկէ անկէ թուղթի
կտորներ հաւաքէք: Ատոնք գործ չեն: Մենք ատկէ ա-
ւելի կարեւոր գործեր ունիք կատարելիք:

— Նկատի առնելով ձեր ձեռնարկներուն նպաստա-
ւոր հանգամանքը, կ'զգամ որ ունիք շատ մը կարեւոր
գործեր:

— Զեռնարկնն՞ս, անոնք շա՞տ, շա՞տ խօսոր են:
— Կրնամ հասկնող ձեռնարկներնուդ բնոյթն ու
անոնց սահմանը:

— Զեր վրայ, վերջին աստիճան վստահութիւն ու-
նենալու համար, կրնամ զանոնք յայտնել ձեզի:

— Ինձ նկատմամբ ունեցած վստահութիւններնուդ
մասին ապահով եղէք, ձեզի ձեռք տալու չափ ապուշ
չեմ: Միթէ խելացի՞ բան է սատանայ մարգու մը հետ
հակառակիլը:

— Ճիշդ է որ անիմաստ բան է մեզ նման անձերու
միջև վնասուել փառք, յարգանք, սէր և զեռ ուրիշ վը-
սեմութիւններ: Իմ և ձեր միջև կարդ մը շահեր գոյու-
թիւն ունեցած ըլլալով է որ բարեկամ ենք այսօր ի-
րարու հետ: Այլապէս չեմ կրնար երեւակայել որ մեր
բարեկամութիւնը հաստատաւած ըլլայ ուրիշ բանի մը
վրայ:

— Հօրեղբա՛յր, իրապէս հշմարտութիւնը կը խօսիք:

— Այո՛, ձեզի համար յիմարութիւն պիտի ըլլար
հաւատարիմ մնալ ինձի այնպիսի պարագայի մը մէջ,
երբ ուրիշ անձէ մը աւելի շահ կ'ստանաք, աւելի լու-
պաշտպանութիւն կը գտնէք և աւելի խելացի կերպով
կը կառավարուիք:

Բօքանպոլ, պառուին գաւաթը գինի լեցնելով ըստ-

— Ես երեք յիմար գտնուած չեմ:

— Որովհետեւ վստահ էք որ ինձմէ աւելի լաւը
չպիտի կրնաք գտնել, և ահա ասոր համար է ուր ձեզի
կը ծանօթացներմ ծրագրիս կարգ մը կարեւոր կէտերը:

— Էսէք տեսնենք, ի՞նչ են անոնք:

— Նախ կարգով սկսինք: Ինչպէս զատք եղբօրս
տունը ընդունուելու համար կտարած կատակերգու-
թիւնս:

— Կատարեալ և անթերի: Շիտակը ճամբուն վրայ



ձեր կատարած նուազումի գերը այն սաստիճան հիանաւի էր որ, եթէ կառապանը ես եղած չըլլայի, պիտի ճզմուէիք հաւանաբար Սյո՛, ճանաչողութիւննիդ, զղջումնիդ, առասպանքի ու տանջանքի մէջ ձեր բոնած ընթացքը և հիմա ոլ տպաշաւի համար ձեր վարած կեանքը զմայլելի և հիանալի են պարզապէս:

Սըր Ուիլելմո շատ զոհ մնաց այս գովիստէն ու հաճելի արտայայտութիւններէն:

Թօքանպոլ շարունակեց.

— Սակայն, չեմ կրնար հասկնալ թէ՝ երկար ատեն պիտի շարունակէք ձեր այս ընթացքը: Որովհետեւ մըշտընջենապէս առաքինութեան մէջ ապրիլը կը ճանձրացընէ մարդու:

— Մարդ ամէն բանի կրնայ վարժուիլ: Պէտք է համբերն մինչեւ որ կարենամ վրէժու լուծել և կէտ առ կէտ գործադրել ծրագրիս արտամադրած բոլոր պայմանները:

Յետոյ, Անտրէան մատներովը համբելով ըստաւ.

— Ձեռնարկիս ամենէն գլուխը արձանազրած եմ Արմանը:

— Մէկ դասակով կրնամ ես անոր գործը լմնցնել, ըստաւ Թօքանպոլ:

— Ո՞չ, գեռ ժամանակ կայ, շատ կ'աճապարես, երախան որ պիտի ծնի, տէր պիտի դառնայ ոնոր ժառնգութեանը... ահա այս բանին համար է որ ժամն ինձ չի սիրել... ան պէտք է սիրէ զիս:

Այս միջոցին պառոնին դէմքը այնպիսի նողկալի երեւոյթ մը ստացաւ որ, եթէ Արման աը Քէրկազ տեսնէր անոր այս վիճակը, սարսափէն արիւնը պիտի սառէր իր երակներուն մէջ:

Սըր Ուիլելմո իր հայրանքը շարունակելով ըստաւ,

— Անկէ վերջ գործ պիտի ունենանք տիկին Պաքարայի հետ: Ո՞հ, զայն ձեռք ձգած օրս ան որքա՞ն պիտի արտասուէ, այնչափ որ յիմարանոցէն փախած մէկը պիտի կարծեն զայն:

— Իրա՞ւ, որքան որ գեղեցիկ աղջիկ մըն է, սակայն շատ տգեղ վարմունքի մը մէջ գանուեցաւ ան եթէ խելացի շարժեր, շատ լաւ և բախտաւոր ապագայի մը պիտի տիրանար: Իրաւ կ'ըսեմ, հօրեղբայր, եթէ ձեր հրամանին տուկ այդպիսի կին մը գտնուի, շատ կը յառաջդիմէ:

— Այդպիսի կին մը ունիմ ձեռքիս տուկ:

— Ո՞հ, պիտի կրնա՞մ տեսնել արդեօք:

— Եթէ խելացի կերպով շարժիք, զայն ձեղի պիտի տամ:

Պառոնը այս խօսքերը ըստաւ այն ձեւով, ինչպէս որ հայր մը կ'ըսէ իր տղուն, անոր խաղալիքներ բերելու խոստումներ տալու պարագային. իսկ Թօքանպոլ զգացուելով անոր այս արտայայտութիւններէն ըստաւ.

— Պատւոյ վրայ կ'ըսեմ որ, եթէ արգիլուած չըլլար մնջի նման անձերուն զգացումներէ տարուիլ, ձեռքերնիդ պիտի համբուրէի, ձիզը կ'ըսեմ, դուք անըստիւտ մէկն էք, սիրելի հօրեղբայր:

— Այս՛, ըստաւ Սըր Ուիլելմո ժպտելով, բրիտանական ձեւով հօրեղբայր մըն եմ, Սակայն մենք նայինք մեր համբանքներուն:

— Պաքարայէն յետոյ պէտք չէ մոռնալ մեր բարեկամ Ֆէրնան Ռոշէն, որ չուզեց բանա երթալ, իսկ հիմա իրու յանցապարտ, ես զայն բանտ պիտի զրկեմ. իր հարատութեանը պատճառաւ թէւ զոլ չի կրնար ըլլալ, սակայն, կրնայ ոճրագործ մը ըլլալ, Գիտէք որ աէրը արգէն այսպիսի բաներու մէջ խիստ կարեւոր աղդամկ մըն է:

— Եւ ի՞նչ պիտի ընենք Օր. Հերմինը:

— Սիրելիս, խնդիրը հոն չէ թէ ես կին մը կը սիրեմ: Երբ ես կ'որոշեմ որ կին մը ձգելով իր ամուսինը ինձ հետեւից ու ան այդ բանին կը հակառակի, կ'ուղեմ որ այդ կինը իր ստքերովը ճզմէ իր պատիւն ու արժանապատութիւնը, իր ձեռքովը ոչնչացնէ իր ունեցած կարեկցութիւնը, և վերջապէս կ'ուղեմ որ այդ կինը խորտակելով իր ապագայ կեանքը դլորի անել անդունդի մը մէջ: Ասոնցմէ զատ, ազուոր խաղ մը պիտի խաղամ այն պատուաւոր էօն Ռոլանին որ պատճառ եղաւ խեղճ Քօլարիս մահուանը:

— Ի՞նչ պիտի ընեն Սըրիզը:

— Խօսքը մեր մէջ, ես ունէ չարութիւն չեմ ցանկար Սըրիզին, Մեր Պօրքէօն՝ որուն համար ունեցած համակրութիւնս ցարդ պահած եմ, սիրահարուած ըլլալով Սըրիզին, պիտի աշխատիմ որ անոր տամ այդ ազջիկը:

— Այս է ձեր ընելիք բաներուն ամբողջութիւնը:

— Այնպէս կը կարծեմ:

— Սակայն Ժաննը ի՞նչ պիտի ընենք:

— Անոր նկատմամբ ոչ մէկ ոխ և հակառակութիւն ունիմ, կը սիրեմ զայն:

Վալէ աէ Քէօրի կազմակերպութեան ահաւոր նախագահին բերնէն ելած այս բառերը, արդէն ազդարարութիւն մըն էին կոմս աը Քէրկազի մահուան:

Սյդ պահուն Բօքանպոլ յարեց.

— Կարելի՞ է հասկնալ թէ ի՞նչ պիտի ընենք և ի՞նչ միջոցներ ձեռք պիտի առնենք այս անձերուն նըկատմամբ:

— Ո՛չ, նոյնկակ ապուշութիւն է այս ուղղութեամբ ուեւէ հարցում ուղղենիդ: Տղա՛ս, չէ՞ք գիտեր թէ՝ այն որ կ'ուզէ վրէժ լուծել, վրէժի այդ գաղափարը նոյնիսկ

իր անձին պէտք է դաղանի պահէ: Կարելի է այս կամ ոյն ձեռնարկը ընկերի մը ըսել, սակայն անկարելի որ ըսուի սեւէ վրէժինդրութիւն:

— Այսպէս ուրեմն, պիտի չարունակէ՞ք մէջքերնիդ կապէլ գիշերները ձեր գործածած տպաշխարանքի դօտին:

— Տարակոյս չկայ:

— Պիտի չարունակէ՞ք տակաւին կրել լայն վերարկուն և պառկիլ ամբողջ ձմեռը ցուրա սենեակին մէջ:

— Այս՛:

— Զպիտի՞ հրաւարիք տան և երկու ժամ չարունակ աշխատելէ այդ վաճառատան մէջ:

— Պիտի հրաւարիմ, որովհետեւ Սրման, իմ սիրելի եղբայրս, տարբեր պաշտօն մը յանձնած է ինծի:

— Ավ գիտէ, թերեւս ձեղ իր մատակարարը նըշանակած է:

— Ալ աւելի բարձր պաշտօն մը յանձնած է ինծի: Ես պիտի նախազահեմ ու զեկավարեմ այն պաշտօնը, որ պարտականութիւն պիտի սնենայ լրաեսելու և հետապնդվու եղբօրս պաշտօնեաներան վարած կեանքը:

Բօքանպոլ այն ատեն շրթներուն մօտեցուցած գինին գաւաթիք պարպելով, սեղանին վրայ դնելէ վերջ բորձբաձայն խնդարով ըստ:

— Ո՛չ, այդ անկարելի բան է:

— Այս՛, աղաս, յարեց պառուը աչքերը զզուելի կերպով փայլեցնելով, տես թէ այդ մարդը ի՞նչ տատիճան կարողութեան տէր մէկն է: Արքան որ ան իր աըրամադրութեանը տակ սստիկանի պարտականութիւնը կատարող պաշտօնեաները ունի, սակայն զանոնք սստիկանի պաշտօնեանիդ: Չական կոչելու համար պէտք կայ հաղար վկաներու: Չական վկանեցած չեմ ըլլար եթէ ըսեմ թէ՝ անոնք կը բաղ-

կանան խուլ ու կոյր կարդ մը հաշմանդամ անձերէ : Ահա, այս ոստիկանական պաշտօնեաները անդամակցիլ տալով նուև Վալէ տէ Քէօր ընկերութեան, անոնց միջոցու կարողացայ ձեռք անցնել ինծի անհրաժեշտ եւ դող կարդ մը գուերաթուղթեր :

— Ի՞նչ ըսիք, վաւերաթուղթեր... գոչեց Բօքանպու նստած տեղէն վեր ցատկելով :

— Լաւ կարգազրութիւն մը ըրած եմ: Շանիւարդելի նման գործիք մը հնարեցի, որովհետեւ, այս կէան ալ պէտք է ուշադրութեան առնել թէ բարերարութիւն ընող անձի մը ոստիկանական պաշտօնեաները որ աստիճան ալ յիմար գանութին, կրնան անոնք օրին մէկը, ապագային՝ ամենասաննշան հակառակութեան մը պարագային, ոստիկանապետին յանձնել գործը, անոնք կրնան վերջապէս միջոցով մը գաղտնիքը տարածել ու հրապարակել :

— Շիտակ է:

— Ուստի, այս պաշտօնեաներուն բոլոր հաւանական ձեռնարկները անարժէք դարձնելու համար, որոշեցի նախապէս գործիք ընել զանոնք: Սյս մարդոց ձեռքը այնպիսի վաւերաթուղթ մը անցնել տուի որ, կը խօսէր Վալէր տէ Քէօր ընկերութեան անդամներուն մասին: Արժան վերջին ծայր խորամանկ մէկը ըլլալուն, ինծի պաշտօն յանձնեց որ ես գանեմ այդ ընկերութեան նախագահը, անոնց միջոցները, կանոններն ու օրէնքները, վերջապէս բոլոր գաղտնիքները:

— Շատ լաւ, ի՞նչ պիտի ընէք:

— Մէջանել պիտի հանեմ այդ սրիկաները:

— Ի՞նչ կ'ըսէք, յարեց Բօքանպու երկիւզով ու զարմացումով:

— Էսէլ կ'ուզեմ որ, դուք հիմա չորս հինգ սրիկաներ կը գտնէք: Մենք անոնց մաս մը դրամ կու-

տանը յանձնելով անոնց կարգ մը աննշան պաշտօններ: Յետոյ այնպիսի ուղղութիւն մը պիտի բանեմ որ սիրելի եղբօրս վատահելի ոստիկանապետին և կոմ գատարանին կողմէ զատավարութիւն մը տեղի ունենայ, և այսպէս Վալէ տէ Քէօրը կը ջնջուի, ինզիքը կը կայնայ սասոր զասակարգէ քանի մը սրիկաներ ճարելուն մէջ: Ասով, բարենպատակ հաստատութիւններն ալ կ'աղտատին կարգ մը լսիր սրիկաներուն ձեռքէն :

— Ճշմարիտը կ'ըսեմ, հօրեղբայր, չափազանց խելացի մէկն էք գուք:

— Այս աշխարհի մէջ մարդ բան մը ըլլալու է վերջապէս:

— Ձեր խօսքերուն և կազմած ծրագիրներուն մասին առարկութիւն մը չունիմ: Բայց ձեր վրէժիսնդրութիւնը՝ հակառակ որ մէկուն յայտնած չէք, գոնէ այն ժողովին՝ ուր իմ միջոցաւ հաւաքուեցան այդ վեց հոգիները, կարդ մը տեղեկութիւններ և մանրամասնութիւններ յայտնելու էիք այդ մասին:

— Ամէն պարագայի տակ, անհրաժեշտ նկատուած բանը ըսելուն մէջ չեմ վարանիր:

— Ուրիմնի, այսչափ է ամէնը:

— Այո՛, ազատ, Անոնք որ կրթուած են և կանխազգոյց իրենց ձեռնարկներուն մէջ, պէտք է միշտ գաղտնի պահեն խնդրին հետեւանքները:

Պառոնը վերջացուցած ըլլալով ճաշը, մէկ կողմ հրեց սեղանը և սիկառ մը վառելով կրթնեցաւ թիկնաթոռին, հետեւեալ կերպով շարունակելով իր խօսքերը:

— Փիտէք որ Հորտնատոցի Վան Հօր մեծահարուսագրամատէրը Բարիզի մէջ կ'անցնէ ձմբան եղանակը: Արքան որ յայտնի է, այս մարդուն հ-6 հարիւր հազար ֆրանքի եկամուտ մը ունենալը, սակայն, այդ գումարը

բան մը չէ այն հարստութեան քով, որ պիտի ժառանդէ մօտերս:

— Ահա այս զարմանալի է:

— Կեցիր որ բացատրեմ: Մարքիղ Վան Հօր հօրեղբայր մը ունի, որ հակառակ Յօրի նման աղքատ ըլլալուն, և Հէքէն Հնդկաստան կը մեկնի և հոն ընկերութեան մը մէջ աշխատելով, ահազին հարստութիւն ձեռք կը բերէ, այսպէս որ հնդիկ կնոջմէ մը ունեցած մէկ աղջկանը միայն 20 միլիոն ֆրանք կը նուրիէ: Այս կինը՝ ինչպէս ամէն վայրենեներու յատուկ է, կոնտան կ'երթայ և հոն իր աղջիկը կրթելու համար հընդիկ գատաւորներու այրիացած կիներուն նման, անդիմական կառավարութենէն ալ թոշակ կ'ստանայ:

Թօքանպոլ ընդմիջելով Սըր Ռեփերմանի խօսքերը ըստու.

— Կատարեալ վէպ մըն է որ կը պատմէք,

— Տղաս, արդէն նոյն ինքն մարդկային կհանքը վէպ մըն է: Սակայն, թոյլ առուէք որ շարունակեմ, Տասը տարի առաջ Մարքիղը Հնդկաստան իր հօրեղբօրը քով կ'երթայ ուր կը սիրահարուի իր հօրեղբօրը աղջկան: Աղջիկն ալ փոխադարձ սիրով կապուած էր անոր հետ, և կ'ոռզեն ամուսնանալ իրարու հետ: Սակայն, Հոլանտոյի մէջ եղած սովորութեան համոձայն, աշխարհի շրջանը կատարելէ վերջ միայն կրնար ամուսնանալ: Ան առաջ գնաց Սնթիւեան կղզիները և Հավանա քաղաքը մնալով, հոն կը սիրահարի Բէքա Ալվարէզ անուն աղջկան մը հետ: Մարքիղը երիտասարդ, և հարստութեան պէտքութիւն չունենալով, փոխանակ հօրեղբօրը աղջկան հետ ամուսնանալու, Հավանայի մէջ հանդիպոծ աղջկան հետ կ'ամուսնանայ:

— Ապուշ արտրած, կարելի՞ է միթէ այսպէս զըրկուի քսան միլիոն գումարէ մը:

— Ինք որդէն վեց միլիոնի հարստութիւն մը ունելու:

— Բայ իր խելքի մօտ բա՞ն է միթէ վեց միլիոն ունենալով հանդերձ մերժել ուրիշ միլիոնները:

— Ինչ որ է, շարունակեմ պատմութիւնն:

«Մարքիղը հնդիկ աղջկան սրտին բէջ այն ասոր ձան սիրոյ հետքեր ձգոծ էր որ, աղջիկը ատք կլիմաներէ հեռու, ծեփեղերեայ տեղ մը կը փոխադրուի, զովանալու և հոն սպասելու համար իր սիրահարին, որ կը յուսար թէ պիտի գար շուտով: Բայց երբ երեք տարի վերջ կը լսէ անոր Հավանացիի մը հետ ամուսնանալը, այն աստիճան կը կատղի որ, կ'ուզէ երթալ ու իր եղունգներով պատուաել այն աղջկան սիրու, որ գրանած էր իրեն Մարքիղը: Հիմա,՝ հակառակ որ Մարքիղը ութը տարիէ ի վեր ամսուսնացած է, հնդիկ աղջիկը ատկէ ի վեր կը մտածէ վրէժ առնելու մասին:

— Ինչպէս կ'երեի, ան մարքիղին հանդէպ ատելութիւն կը մնուցանէ:

— Ընդհակառակը, զայն ոմէն ժամանակէ աւելի կը սիրէ դարձեալ:

— Սակայն, այնքան դիւրին է միթէ մէջտեղէն վերջնականապէս վերցնել մէկը. որ Հնդկաստանի մէջ ծնած է և աէր է միանդամայն քանն միլիոն հարստութեան մը:

Սըր Ռեփերման ուսերը թօթուելով և արհամարհանքով մը ըստու.

— Տղաս, զեռ գուք երիտասարդ էք, և խելքերնիդ ամէն բանի չի հասնիր:

Թօքանպոլ դիւրելով զայն ուշաղիր կերպով, պատասխանեց:

— Ինձ այնպէս կը թուի որ, մէկը այրի ձգելու համար, թերեւս յիսուն հազար տեսակ ձևեր կան: Եթէ

այդ հնդիկ աղջիկը ինձի հարիւր հազար ֆրանք տայ... .

— Այս բանին համար ինձի խոստացաւ հինգ միլիոն ֆրանք, ըստւ պատռնը պաղարիւն կերպով:

Թօքանպոլ զարմացման աղաղակներ արձակեց ըսելով.

— Տակաւին կ'ապրի՞ Մարքիզուհին:

— Այո՛:

— Լաւ, այդ հնդիկ աղջիկը ե՞րբ ըրտւ իր խոստումը:

— Տարի մը առաջ, բայց աղաս, մեր այս խօսկցութիւնը կը հաստատէ արդէն ձեր մասին ունեցած կ'սրծիքս:

— Որ կարծիքնիդ:

— Այսինքն ձեր մօտ իմաստութիւն չկայ, թէ և լաւ ընդունակութեան տէր մէկն էք և այս կամ այն ծրագիրը գործադրելու մէջ ճարպիկ, բայց...

— Բայց, ի՞նչ...

— Բայց ծրագիր մը չէք կազմեր. ասոր հետ մէկտեղ, դեռ երիտասարդ էք. որ մը այդ կարողութեան ակ կը տիրանաք:

Ցետոյ՝ պառսնը կատակելով ըսաւ,

— Զարմանալի բան, դուք կը կարծէք որ երբ կին մը սաստիկ կերպով կը սիրէ այր մը, և այրը զայն չի սիրեր, և կամ ընդհակառակը եթէ այրը ուրիշ կին մը կը սիրէ, այդ մարդը ձեռք անցնելու ըամար պէտք է սպաննել կինը և կամ զայն թունանորել:

— Երաւունք ունիք հօրեղբայր:

— Այո՛, լաւ հասկցէք այս կէտը: Մարքիզը կը սիրէ իր կինը, և երբ մեռնի կինը, ան կրնայ անձնասպան ըլլալ, այն ատեն ի զուր վատնուած պրտի ըլլայ հնդիկ աղջկան տուած զրամները:

— Կը հասկնամ:

— Հիմա, սիրելիս, երբ մեռնի Մարքիզուհին էրիկն

ալ պէտք է գաղրի զայն սիրելէ: Ասոր հետ մէկտեղ, ան հնդիկն զատ ոչոք սիրելու է:

— Ահա հիմա է որ կը ինձոռափ ինդիրը:

— Այո՛, հնդկուհին ալ այս կէտը յայտնեց հաստատելով զայն Եւ սակայն հաւատատած է նաև որ անկարելի է որ գաղրի զայն սիրելէ երբ ան դիմեց ինձի, հինգ միլիոնի խոստումէն ու այս յայտնութիւններէն զատ ուրիշ ըսելիք և ընելիք բան մը չունենալն ալ աւելցուց:

— Ո՞ւր հանդիպեցաք անոր:

— Անցեալ տարի Նիւ Եորքի մէջ հանդիպեցաց անոր: Արգարե հետաքրքրական պատմութիւն մըն է: Առ այժմ կը յետածգեմ նկարազերէ այն զէպքերն ու պարագաները, որոնք արժանի են լուրջ ուշադրութեան, ինդիրը հիմովին ուսումնասիկու համար:

— Շտա լաւ, կը հասզանդիմ ձեզին



դոյն մը ունէր, այսինքն այն կիներէն չէր ան, որոնց
երակներուն մէջ ու արիւնը շրջան կ'ընէ. նամանա-
ւանդ հնգիկ տրիւնը: Ան այն կիներէն էր: որոնք Սի-
վային կ'երկրպագեն և կը հաւատան Վիշնուի դրախ-
տին:

Այս կինը իր հագած եւրոպական հագուստովը նըս-
տած էր իր անձնական լանտօին մէջ: Անոր գէմքը այն-
պիսի արտայայտութիւն մը ունէր որ, աչքի կը զար-
նէին իր բոլոր վայրենի ցանկութիւններն ու իր մէջ
անուցած հակառակութեան ու ոխակալութեան ամբողջ
կնճիռները:

Բօքանպոլ, այս միջոցին, սեղանին վրայ դրուած
սաքսոնական պնսկին մէջէն սիկառ մը առաւ և վա-
սելով զայն լամբարէն, ըստա.

— Հօրեղբա՛յր, ձեզի գովարանելու համար չէ որ
կ'ըսեմ, պատմութիւնը չափազանց հետաքրքրական ձե-
ռով կը պատմէք: Երբ ձեզի մտիկ կ'ընեմ, այնպէս կը
կարծեմ որ վիստական աշխարհի մը մէջ կ'ապրիմ:

Պառնը ծիծագելով շարունակեց.

— Ես և կինը ակնարկներ փախանակեցինք իրա-
րու հետ, Առաջին անգամ որ զայն աեսայ, հասկցայ-
որ այս կնոջ կեանքին մէջ եղերական դէպք մը պատա-
հած է: Ո՞վ գիտէ, ան կարծելով ու ես եղած կ'ըլլամ
իր վնտառած անձը, ակնարկներս փախազարձեց քանի մը
անգամ:

Կինը՝ կարծես ակնարկներէս ներշնչուած ըլլար,
իր տուած մէկ հրամանին վրայ կառքը կեցաւ: Ես աչ-
քերս կառքին կազմը գարձուցած, այնպէս մը կը նայէի
կնոջ որ, կարողացայ թափանցել անոր հոգիին մինչեւ
խորեցը:

Ծեսոյ հարցուցի անոր: Ո՞վ կը փնտոէք: Կինը՝
անոնց նման, որոնք երկար ժամանակէ ի վեր իրենց
սրտին մէջ քէն ու ոխ կը պահնեն, պատասխանեց.

թ.

ՄՏՔԵՐՈՒԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Պառնը երկրորդ սիկառը վառելէ վերջ շարունա-
կեց իր բնդհատած պատմութիւնը:

— Եւր եսրէն մեկնելէս քանի մը որ առաջ էր:
Հոն անկարելի էր մեր տկուժքին նման կազմակերպու-
թիւն մը հիմնել, Ամերիկան ոստիկանութեան ունեցած
սրտագոյ կարգի ընդունակութեանը և սուր հոտառու-
թեանը չնորհիւ, նմանօրինակ ամէն տեսակ ձեռնարկ
գատապարտուած է վիժելու: Ինչ որ է, հարիւր հա-
ղոր ֆրանքի չտփ գումար մը ունէի քովս եւրոպայէն
վերադարձած ժամանակս: Եթէ նկատի առնէք որ Ամե-
րիկա մնացած ամ երեք տարի, կրնաք գուշակել թէ
որ աստիճան քիչ էր այս գումարը:

Իրիկուն մը երբ հիւանոց կը վերադառնայի, աե-
սայ քառածի կառք մը որ որընթաց կ'անցնէր վողացէն,
իր մէջ ունենալով 25 – 30 տարեկան վայելչագեղ կին
մէ:

Կարելի չէ մոռնալ անոր զիմագիծը: Եւրոպացի մը,
որուն անծանօթ է ցեղերու զանազան զիմագծութիւն-
ներու ամբողջ զաղտնիքը կատարեալ բարիզուհի մը
պիտի կարծէր զայն, հետեւցնելով անոր ցորենադոյն
զիմագծութենէն: Սակայն ինձի համար այդ կինը ուրիշ

— Տրամադրելի մէկը կը փնտռեմ։
Պատասխանելով անոր ըսի իմ կողմէս։

— Դուք սիրոյ խնդր մը կ'երևիք, ձեր հոգիին մէջ ունեցած կատազութիւնը կը նմանի այն վագրերու կատազութեանը, որւնց ճանկերուն մէջէն խլուած են իրենց ձագերը։

— Այօ, պատասխանեց, վերջին ծայր վրէմինդիր եմ մէկու մը նկատմամբ։

— Սակայն, ըսի, վրէմինդրութիւնը չատ սուզի կը նստի վրիժառուին վրայ։

— Ինչ արժէք ունի այդ ինծի համար, բայտ ան հանդարաօրէն, քսան միլիոնի չափ հարսաութիւն մը ունիմ։

Առանց սպասելու որ ան ուրիշ խօսքեր ընէ, անմիջապէս կառքին մէջ իր քովը նետուեցայ։ Անոր մէկ նշանին վրայ կառքը պահ մը ընթանալէ վերջ, կանգ առաւ ծառերէ շրջապատուած ամարանոցի մը որմափակին առջև։

Նախ ես իջնելով կառքէն, ձեռքս երկարեցի անոր։ Վար իջաւ և զիս տանելով ամարանոցին ծայրը դժուող դղեակը, ներս մտանք միատեղ։ Սենեակ մը առաջնորդեց զիս և գուռը լաւ մը փակելէ վերջ, արդէն ձեզի ծանոթ դէպքերը պատմեց ինձ մանրամասն կերպով։

Բացատրեմ ձեզ թէ՝ ինչ տեսակ խօսակցութիւններ անցաւ իմ և անոր միջև։

— Երբեք ձեզի չէի տեսած ըսաւ ան, և չեմ գիտեր թէ ո՞վ էք և ուրկէ կուգաք, միայն թէ ձեր աչքերէն հասկցայ որ վրէժս լուծելու համար փնտռած անձս դուք էք։

Ես ալ, պատասխանեցի, վրէժ լուծելու համար

= 161 =

պահանջած ճարտարութիւնը ունիմ։ Ի՞նչ ըսել կ'ուզէք։

— Կը սիրե։ մարքիզը, պատասխանեց ան, և կ'ուզեմ ամուսնանալ անոր հետ։

— Անոր հետ ամուսնանալու համար պէտք է որ մեռնի Մարքիզուհին, ըսի անոր։

— Դիտեմ ատիկա, ինձ համար այդ բանը չատ դիւրին է։ Ես կարգ մը գերիներ ունիմ, որոնք կրնան իմ մէկ թելազրանքիս վրայ սրախողխող սպաննել թըշը նամիներա։ Սոկայն, եթէ մեռնի Մարքիզուհին, ազգականս զայն աւելի պիտի սիրէ, իսկ ես չեմ ուզեր որ զայն սիրեն։

— Այդ բոլոր ակգելքները վերցնող և Մարքիզուհին գոյութիւնը մէջտեղէն անհետացնելով, ձեզի ձեր ազգականին սիրցնող անձին ի՞նչ վարձտարութիւն կըրնաք տալ։

— Ինչ որ ուզուի կրնամ տալ։

— Կրնա՞ք ինծի հինգ միլիոն ֆրանք տալ այն որը, երբ ձեզ, ձեր ամուսնական նպատակին հասցունեմ։

— Սակայն պիտի մեռնի Մարքիզուհին։

— Այօ՛, և թէ բանի մահով պիտի մեռնի։

— Մեռնելէն յետոյ պիտի մոռցուի՞։

— Այօ՛, այն աստիճան որ ան պիտի արհամարհուի դինքը սիրովներէն իսկ։

Այդ միջոցին, կինը սուր նայուածքներ ուզդելով ինծի, կարծես թէ կ'ուզէք թափանցել խորհուրդներուս ներքին ծալքերուն։ Յետոյ շարունակելով ան իր հարցումները ըսաւ ինձ։

— Բռնի կերպով պիտի մեռնի կ'ըսէք, այնպէս չէ՞։

— Այօ՛, պատասխանեցի։

— Որո՞ւ ձեռքով պիտի սպաննուի։

— Եոյն ինքն իր ամուսինին ձեռքովը։

Հնդկուհին վերջին ծայր գոհունակութիւնով մը
ըստ.

- Կորելի՞ է այդ:
- Տիկին, երբ ես Բարիզ զանուիմ, ամէն ըստ
կարելի է:
- Բայց վերջապէ՞ս...
- Հա, գիտնուի կ'ուզէք, սակայն անօգուտ է ձեր
գիտնալը. Միայն ստ չափը կը բառէ գիտնալ որ, մէկ
տարիէն Մարքիզուհին ամուսինին կողմէն սպանուե-
լով պիտի խայտառակուի, և անոր մահուընէ երկու ա-
միս վերջ, դուք ամուսնականով ձեր ազգականին հետ,
ան իր կեանքը ձեր մօտը պիտի անցընէ:

Մյն ատեն երիտասարդ հնդկուհին տեղէն ելնելով,
սենեակին մէկ կոզմը դրուոծ գրասեղանին մօսեցու,
բացաւ դարակը և մէջէն թուզթ մը հանելով վրան
բաներ մը զրեց ու յանձնեց ինձի. «Գործի սկսելու հա-
մար պէտք եղած գումարը, այս զրով կրնաք ստանալ»:

«Ֆրանսական գրամ ըլլալու պայմանով կոնտրոնի
դրամատիրոջս Պ. Մօրթօնունի կողմէ պիտի վճարուի
ձեզի հինգ հարիւր հազար ֆրանք»:

ՏԱԻ ՆԱԹԱ-ՎԱՆ-ՀՕԲ

Եետոյ ուրիշ ստոցագիր մըն ուլ գրեց տարբեր
ձեւով. «Մոյն հրամանագիրս ներկայացնողին և կրողին է
միլիոն ֆրանք պիտի վճարեմ»:

ՏԱԻ ՆԱԹԱ-ՎԱՆ-ՀՕԲ

Վերջը ինձի գումանալով յարեց.

- Մեր ամուսնութեան օրը կը նշանակէք անոր

թուականը, որովհետեւ, այս հրամանագիրը այն ատեն
միայն արժէք պիտի ունենայ:

- Տիկին Մարքի վան Հօր, պատասխանեցի, ձըմ-
րան եղանակը Բարիզ անցնել մտադրած ըլլալուս, վա-
զը պիտի մեկնիմ, գուք զիս մի խորհիք, համբերեցէք.
և վստահութիւն ունեցէք հաւաստիացումներուս. Միայն
թէ, եթէ օր մը Բարիզէն Պուժիլալի գրոշմաթուղթը
կրող նամակս ստանաք, առանց յապաղելու անմիջապէս
մեկնեցէք:

Սյա խօսակցութենէն վերջ, բաժնուելով հնդկու-
հիէն, երկու օր յետոյ մեկնեցայ:

- Ե՛, հօրեղբայր, նորէն տեսա՞ք Տաի Նաթան,
- Երէկ տեսայ:
- Բարիզ է:

- Երկու օրէ ի վեր Բարիզի մէջ կ'սպասէ...

Սըր Ռուիլեմսի շլթունքներուն վրայէն ժայռած մը
անցաւ, իսկ Բօքանպոլ հասկցաւ որ Մարքիզուհի Վան
Հօր ի հաշիւ հինգ միլիոն ֆրանքի, մահուան դատա-
պարտած էր ան:

Պառոնը փոքր ումգերով սուրճը խմելով երրորդ
սիկառ մըն ալ վառեց:

- Հօրեղբայր, ըստու Բօքանպոլ, կը ներէք օր
բան մըն ալ հարցնեմ ձեզի:

- Ինչ որ պէտք էր արդէն ըսի:

- Մարքիզի մասին ձեր ըրած յայտնութիւններուն
համար չնորհակալութիւնս կը յայտնեմ: Ձեր պատրաս-
տած դաւագրութեան գաղտնիքը լիովին հասկցած եմ,
Սակայն, ի՞նչ է սա տիկին Մալասիի գործը:

- Այդ կինը մեր մտադրած դաւագրութեան մէկ
մասը կը կազմէ, Ո՛չ մէկ առնչութիւն կայ Մարքիզու-
հի վան Հօրի և տիկին Մալասիի միջև, սակայն, նա-

յելով իրականութեան, այս երկու կիներն ալ յանցաւոր են:

- Ինչպէս.
- Մարքի Վան Հօրը գուքս Շաթօ Մայիի բարեկամն է:
- Անոր դրամատէրն է . չէ:
- Այս', առաջ այդպէս էր, յետոյ ինքը օտարական մը ըլլալուն, Սէն Ժէրմէնի հանդիսաւորութիւններուն կնոջը հետ մէկտեղ ներկայ ըլլալուն, միշտ կը պարենայ. Իսկ այս գուարճութիւններուն հոգին կը կազմէ դուքսը:
- Սակայն, ի՞նչ գործ կայ այդ մասին Տիկին Մալամին համար:
- Տիկին Մալասի գուքսին մէթրէսն էր:
- Գիտե՞մ:
- Եթէ թոյլ տրուի, գուքսը պիտի ամուսնանայ անոր հետ, և այս պատճառով թոռը պիտի զրկուի ժառանգութենէն:
- Այնպէս կ'երեւի թէ կը ցաւիք թոռանը վրայ:
- Ո՛չ, միայն թէ թոռը, եթէ հօրեղբայրը յանկարծաման ըլլայ, իրեն ինկած ժառանգութենէն հինգ հարիւր հազար ֆրանք պիտի տայ:
- Ոչ թէ հինգ միլիոն, այլ հինգ հարիւր հազար ֆրանք. Այս կերպով հնդկուհին աւելի առաստաձեռն է:
- Այդ ճիշդ է, սակայն այս երկու գործերը միատեղ կատարելու մէջ շատ մը պատճառներ կան:
- Զարմանալի բան:
- Եախ և առաջ, Մարքի Վան Հօր և իր կինը ծանօթ չեն այն յարաբերութիւններուն, որոնք գոյութիւն ունին ափիկն Մալասի և ծերունի գուքսին միջեւ: Սակայն, զիտեն որ գուքսը սիրահարուած է և մտադիր է ամուսնանալ անոր հետ: Մարքիլուհին տի-

կին Մալասին իր քրոջը պէս կը սիրէ, և զայն կիներուն մէջէն ամենէն պատուաւորը նկատելով, սրտանց կը փափաքի որ գուքսը ամուսնանայ այդ այրի կնոջ հետ:

Սակայն, մարքիլին նախանձութեանը պատճառապառ հակառակութիւն մը ծագած է, որովհետեւ ինք կինը սիրելուն համոր, անոր ստուերէն իսկ կը նաև խանձի: Պ. աը Շաթօ Մայիի իսկական ժառանգորդը նզող թոռը, երկու տարի առաջ ներկայանալով Մարքիլին տունը, անոր կնոջը ետեւէն ինկած է թէև, սակայն չի կրնալ յաջողելով իր ձեռնարկին մէջ, զարձած է անոր վատանգաւոր թշնամին: Հակառակ որ Մարքի Վան Հօր գուքսին բարեկամն է, ամենէն աւելի ան է որ խորհուրդ կուտայ ամուսնանալու տիկին Մալասի հետ:

— Այս է ամէնը. շիտակը, ես ոչ մէկ պատճառ կը գտնեմ այս երկու գործերը իրարու հետ միացնելու:

— Եթէ մակերեսէն նայինք ինդրին, այդպէս է: Սակայն, մակերեսէն չէ որ պիտի հասկցուի իմ ծրագիրներուս հոգին: Առոր բացատրութիւնը քանի մը բառի մէջ կը կայանայ, այսինքն, աւելի զիւրին է մորեցնել երկու կիներ, քան կին մը:

Այս խօսակցութիւնը ժամանակ մըն ալ տեւելէ վերջ, Բօքանապու խօսքը դրամի վրայ կեղրանացնելով ըստ:

— Հօրեղբայր, զիս փոխանորդ նշանակեցիք, ձեր կանոնագրին համաձայն, ևս եմ որ կը կառավարեմ Վալէ տէ Քէօրի ակումբը:

— Տղա՛ս, դրամական ինդրին գալով կը հաստատեմ նախապէս ըստծներս:

— Միեւնոյն որոշումն ալ ի զօրո՞ւ է Վան Հօրի ինդրին մէջ:

— Գրեթէ այդպէս, այսինքն միլիոն մը քեզի և
միլիոն մըն ալ գործակիցներուդ։
— Սակայն, հօրեղբայր, եքկու միլիոն եղաւ միայն։
— Այս, մնացած երեք միլիոնն ալ ինծի կը վե-
րապահեմ։

Պառոնը այս վերջին խօսքերը այնպիսի ձեւով մը
արտասանեց որ, Յօքանպոլ առանց պատասխանելու և
առանց բառ մը բաելու գլուխը խոնարհեցուց:

— Տղաս մէկ երկու տարին, այրիանալիք Արման
տը Քէրկազին կնոջ հետ ամուսնանալ մտաղրած ըլլա-
լով, կը փափաքիմ որ անոր յարմար և վայել հարբա-
տութիւն ձեռք ձքեմ:

Պատունը այս խօսքերը ըստելէ վերջ բաճկուսակը
կոծեց և հրամայեց որ դանդը հնչեցնէ:

Յետոյ պատռէան մը բանալով դուքս սայա-
ցաւ

— Մառախուխը ցրուեր է, ըստ, կառքովը
կը մեկնին, անձնական կառքդ թո՛ղ պատրաստեն-
ու կառապանդ զիս մինչև Բալէ Մօյեալ թող առաջ-
նորդէ:

— Ձեզ անդամ մըն ալ ուր և եղբ կրնամ
տեսնել:

— Կրնասո երեք օրէն տեմնել։
Բօքանպոլ գլուխը խորարհեցուց և յետոյ կան-
չեց իր կառապանը որ երիտասարդ մէկն էր և ուրիշ
սենետակի մը մէջ ընկողմանած հրամանի կ'սպասէր։
Երբ ան ներս մտաւ Բօքանպոլ ըստաւ անոր։

— Կէօնան կառքին լծէ՛:
կառավարը դուրս ելաւ . հրամանը կատարելու
համար : Սը Ռւալերմս վերաբերին փաթթուելով և
երեսը լաւ մը ձածկելէ վերջ դարձու Բօքանպոլին ու
անոր ձեռքէն բռնելով ըստւ .

— Թիթինի հետ ալիսի գժառուիք, կը հասկը-
նա՞ք:

- Եաստ լուր, վաղին կը դժուռիմ օակայս, մի՞ւսը...

— Ω° P S b c u g :

— Այսպիսի ահա՛... ամ՝ գիտցածնիդ...

— Համբերել գիտցեք, ով որ կը համբերէ իր նը-
պատակին կը հասնի:

Այս խօսքերէն յետոյ, Պառսնը ննջասենեակէս մեկնելով, այս անգամ ուրիշ զուռնէ մը փողոց եւաւ. և կառքը մտնելէ յետոյ հրամայեց կառապանին որ Բալէ Ռոյեալ քչէ կառքը. որ սընթաց արշաւով մը տասը վայրկեանէն Շաթօ Տօփ առջև հասաւ. Սըն մը տասը վայրկեանէն վար իջնելով կառապանը ճամբեց. Ուկիւըսմ կառքէն վար իջնելով կառապանը ճամբեց. Իսկ ինքը կրկին վերարկուին փաթթուելով երբ հետիւսկ ինքը կրկին վերարկուին փաթթուելով կ'ըսէր. առն կը շարունակէր ճամբան, ինքնիրեն խօսելով կ'ըսէր.

— Ծոգանապօլ լաւ կողմեր ուսիր . զը յանձն բան մը պիտի կրնամ ընել զայն : Բայց սրիկան հետաքրքիր է և կ'ուզէ խնդիլն մանրամասնութիւնը ամբողջովիե հասկնալ , առանց կէտ մը վրիպեցնելու . Անոր հասկնալ ուզածը իմ վրնժս է , որովհետեւ ևս զիտեմ միայն այն բոլոր խնդիրներն ու առնչութիւնները . որոնք գոյութիւն ունեն իմ արհամարհած անձերուն միջեւ . ևս գիտեմ միայն ի գործ գնել այդ բոլորը համաձայն իմ շահերուս . Տիկին Խօչէն և Մարքիզուհին . գուշու տը Շաթօ Մային և Սրմանը , Տիկին Մալասին և Պաքարան , ասոնք բոլորը շվթայի մը օղակներուն նման կապուած են իրարու հետ : Ասոնք բոլորը ինձ կը վերաբերին , և հինգ տարիէ ի վեր , ամէն օր , ամէն ժամ իմ զբաղումներուս առարկան ըլլալով ասոնք , ընդարձակ և զօրաւոր շվթայի մը օղակներուն նման օղակած ուրած եմ զանոնք :

Սըր Ուկիլեմս յանկարծ կանգ տանելով գիշեր ժամնակ, աններգաշնակ երգի մը նման եղանակաւորուած չուրջի խառնափնթոր ձայներուն ականջ դնելով, ինքնիրեն կը խորհրդածէր:

— Ո՞վ Բարիզ, Բարի՛զ, իրական Բարելոն մըն ես դուն: Դուն հայրենիքն ես բանսարկութիւններու, քսութիւններու և գաւաղրութիւններու: Ինչպէս հովերն և փոթորիկները ծովուն մակել եսը յուղելով: կը խոռվին անոր հանգիսան ու խաղաղութիւնը, քու փառք ու անունդ ո՞վ Բարիզ, կ'աղարտեն անոնք՝ որոնք մթարստուեր անկիւններու մէջէն ծնելով: կը սփռուին ամէն տեղ, տարսածելով աղտոտութիւն ու արիւն: Դուն վառարանն ես փոթորիկներու, շանթերու և որոտումներու: Բարիզ, ո՞վ դու քարէ ովկիսանոս, տես, ես քու երկնամերձ լեռներուդ մէջատեղը կանդնած, արհամարելով շանթն ու կայժակը, որոտումն ու փայլատակումները, անեղ փոթորիկներու առջեւ իր մեծ թեւերը բացող արծիւի մը նման ուրախ: կը սուրամ աներիւդ ։ Բայց ես, այս՛, ես կ'ուղեմ ըլլալ այս վայրկեանիս անզըդ մը գիշատիչ ու մարդախանճ, որ ընդունակ ըլլայ կրելու իր սրտին մէջ չարութեան ոգին, և այն բոլոր վատութիւններն ու չարութիզնները՝ որոնք կարենան ալեկոծել մարդկային ընկերութիւնը, զայն գլորելով անդունդէ անդունդ:

Եւ ո՞վ դու Արման ար Քէրկազ, ինչպէս մութը՝ լոյսը կ'արհամարէ, այնպէս ալ ես կ'արհամարեմ քեզ, Ա՛հ, երբ պիտի գայ այն օրը, այն երջանիկ վայրկեանը, երբ դուն զիս կրկէս հրաւիրելով պիտի չափուիս ինձի հետ, Ահա այն օրն է որ ես մտած պիտի ըլլամդրախարը, ցանկալի երազններուս Եղեմը:

Պառնը այսպէս երեւական թագիւրէն:

= 169 =

յուղումնալից խորհուրդներ կը յզանար, շարունակելով իր ճամբան մտախոն և յամբ քայլերով:

Բալէ Յօյեալ փողոցը զառնալէն յետոյ, ան կանգ տուաւ չէնքի մը առջեւ՝ զոր կը կոչէին Սիթէ տէ Մարթիր: Նախ քան այս տանը զանդակը հնչեցնելը, պառնը իր ճախտակողմը գտնուող աան յարկաբաթինները ուշադրութեամբ քննեց: Այդ տուներէն միոյն հինգերորդ յարկաբաժնին մէջ լոյս մը նշմարեց, ուրկէ գուրս կը յորդէին առաւարէն փայլուն ճառագայթները:

— Հասկցայ, ըսաւ պառնը, ինծի կ'սպասէ:

Այդ պահուն երկու ժամ անցած էր կէս գիշերը:

Սըր Ուկիլեմս երբ այդ տան զանդակը հնչեցուց, դռնապանը արթննալով, նախապէս անոր մտաղրութիւններուն ծանօթ եղողի մը պէս, բաւականացու պառնին ցոյց տալով իր մանելիք սենեակին թիւը:

Պառնը այլ անունով Սըր Ուկիլեմս մութին մէջէն քալելով, հինգ յարկ սանդուբներէն վեր ելաւ, ու կանգ առնելով թիւ 7 սենեակին զրան առջեւ, զանդակը հնչեցուց: Կին մը՝ որ սակաւին նստած էր, հորցուց.

— Ո՞վ է ան:

Սըր Ուկիլեմս զուրսէն ցած ձայնով մը պատասխանեց:

— Զեր սպասած անձն է:

Յետոյ սկսու խօսիլ ինքնիրեն:

Այս կինը՝ որ սպագային յաջորդը պիտի ըլլայ Պաքարային, այսօր թէւ ձեղնայարկի մէջ կը բնակի, սակայն ան շուտով, մօտերս պիտի կրնայ սպրիլ մեծ ու փառաւոր սենեակիներու մէջ: Աս աշխարհի անհրաժեշտութիւններէն է այդ և շատ ալ ուղիղ:

Այդ միջոցին զուռը բացուելով Սըր Ուկիլեմս ինք-

զինքը գտաւ վերջին աստիճան գեղեցիկ ու հմայիչ
կնոջ մը առջեւ:

Եթէ նկարիչ մը ուզեր նկարել Մարիամ Մաքտա-
ղենացին, անոր ասառւածային անքիծ գեղեցկութիւնո-
վը, պիտի առաջ չենք ըլլար եթէ ըսենք թէ՝ այս կնոջ
ունեցած գեղեցկութիւնը, անոր լուրջ ու նուրբ գե-
ղեցկութիւնը, պիտի բառէր կատարելապէս գոհացը-
նելու այդ պատկերահանին վառ երեւակայութիւ-
նը:



Փ.

ՄՇԱԿՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒ

Այս սենեակը՝ ուր մտաւ պառոնը, թէ՝ փոքր էր
և թէ կահաւորուած չէր պատշաճ կերպով: Կը նմանէր
ինկած ու ցոփակեաց կիներու այն առանձնարաններուն՝
ուր կարասիները, հոս հոն ցրուած, տեսնողին կուտա-
յին վերջին աստիճան թշուառութեան տիզմին մէջ գը-
լորած ընտանիքի մը պատրանքը: Վարագոյնները գըն-
ուած թամբլը բազարէն, գունաթափ ու մաշած էին:
Սենեակին յատակը կը ծածկէր հին ու մաշած գորգ մը:
Անկիւնը գրուած էին սաքսօնական քանի մը թաղար-
ներ, որոնք հազիւ քանն սու կ'արժէին: Պատէն կախ-
ուած ժամացոյցը զեփ զեղին կարած էր ծուխէն: Եւ
սակայն, հակառակ սենեակին պարզած այս տիսուր
պատկերին, հոն մտնողը կը մոռնար իր տիսուր տպա-
ւորութիւնները, տեսնելով իր նմանը շատ հազուագիւտ
եղող այն գեղեցիկ կինը, որուն հիւր կ'ըլլար պառոնը:
Այս գեղեցկուհին հագիւ քսան տարեկան կար,
Մազերը գեղնորակ, սեւաչեայ, վարդագոյն այտերով և
բարեձև հասակով, չափազնց նուրբ կաղմուածքի տէր
մէկն էր: Անոր ոտքերն ու ձեռքերը այնքան փոքն էին
որ երբեք չէին տարբերէր տղու մը փոքրիկ ձեռքերէն
ու ոտքերէն: Ճակատը լայն, յօնքերը կամարածե անոր

կուտային հրեշտակային պատկերի մը գեղեցկութիւնը՝ Ան ունէր այնպիսի խնդուածք մը, ուրկէ կարելի կ'րւար հասկնալ անոր ուշիմութիւնն ու խոհականութիւնը:

Սյօ աղջիկը ժամն կը կոչուէր և կը նմանէր այն թիթեռնիկներուն, որոնք գեռ նոր կ'ակսէին թռչի, Անոր նայուածքէն, վարքէն ու բարքէն, անոր ունեցած գեղեցկութենէն ու թովիչ պատկերէն կարելի էր գուշակել թէ՝ ան օր մը հռչակաւոր պիտի հսնդիսանար այն մնասակար ու աղէտալի ճամբուն մէջ, զոր մենք կը տեսնենք այսօր:

Հակառակ անոր քսան տարեկան հսնակին, ժամն ծանօթ էր հիմնովին բոլոր այն գաղտնիքներուն, որոնք յատուկ են այդ աղտոտ ու ստոր մթնոլորտին մէջ ապրող կիներուն։ Անգամ մը որ կին մը, կը թեւակոխէ այդ մթնոլորտաէն ներս, կը մատնուի սատանաներու մահացու ճիրաններուն, ուրկէ ազատիլ այլեւս անհնար կը դառնայ ազգիսիներուն համար, Անդզի մը ճանկերուն յանձնուած որսի մը պէս, հոն կը բզկտուին անոր գեղեցիկ այտերը, կը ճեղքուին անոնց մաքուր ու թարմ կուրծքերը ու պատառ պատառ կ'ըլլան այդ թշուառ ներուն նուրբ ու գեղեցիկ մարմինները։

Անոնց խնդուքն ու ծիծաղը տարբերութիւն չունենար անզգայ ստոր ու գետնաքարշ կրքերու յանձնըւած մարդաբանն գաղաններու խնդուքէն ու ծիծաղէն։

Ժանն՝ իր ընդգրկած ասպարէգէն յատուկ մանրամասութիւններն ու ծանօթութիւնները առանձնապէս ուսումնասիրելու ժամանակ չէր ունեցած։ Ան այդ բոլորը իւրացուցած էր և կ'զգար տեսակ մը բնազդումով։

Ան տասն և վեց տարեկան եղած ժամանակ, դըպրոցէն ելլելով, ինքզինքը յանձնած էր վատանամբաւ և աննկարագիր կոնջ մը ինսամքին ու պաշտպանութեան։

Այս կինը՝ ոչ միայն իւրացուց անոր փոքրիկ ժառանգութիւնը, այլ և նախանձէ դրդեալ, ուզեց խլել ժաննի ձեռքէն անոր նշտածն ալ։

Եեղծ աղջիկը անկէ վերջ լքուած ու յուսահատ, համակերպեցաւ այն բոլոր պայմաններուն, որոնք կ'առաջարկէր անոր, այդ հրէշտամիտ կինը։ Ան երբ 17 տարեկան էր, զպրոց յաճախելով մէկտեղ, կը հետեւէր նաև դաշնակ նուագելու և պարել վարժեցնելու համար կազմակերպուած դասաւանդութիւններուն։

Ան լուրջ դասաւանդութիւններէ ճանձրանալով, չէր հետեւէր կրօնական և բարյական դասախոսութիւններուն։ Փղսոնսկ իւրացնելու կրօնաբոյլ մթնոլորտի մը ներշնչած սկզբունքներն ու մաքրակենցաղ կանոնները, իր բնակսն ստոր տրամադրութիւններուն անսալով, գէպի անկում կը քալէր արագօրէն։

Շատ աւելի կը սիրէր հաճոյալի և զուարձալի կեանքը, գեռ իր պատանի տարիքէն, կեանք մը՝ որուն մէջ կը լողայ այսօր, զինուած իր սրտի և մտքի ամբողջ ունեցած կարողութիւնովը և յատկութիւններովը։

Ժանն երբ զեռ նշանած էր, զո՞ն գոցած էր խարկանքի մը՝ որ պատճառ դարձաւ սնոր նիւթական հարըստութեանը փնացումին։ Ան, նախ քան խնամակալին, այդ խափած, վատ ու նախանձու պառաւին յանձնուիլը, երկար խորհած էր նշանածէն բաժնուելու պարագաներուն և հետեւանքներուն մասին։

Դիշեր մը՝ երբ զեռ փոխագարձ սէրը չէր մարած իրենց սրտերուն մէջ, ժամն քաղցը երազներով օրորուն, յանձնուած էր նշանածին բազուկներուն։ միատեղ կը քնանային անկողինին մէջ պառկած, ան յանձնուած ապագայ կեանքի վարդագոյն ծրագիրներու իրականացումին իրեն պարգեւելիք զիւր ու բարեկեցիկ կնանքի անուրջներուն, ուր վայելքի արբշուանքէն զիւ-

Նովցած թաղումեցաւ խոր ու քաղցր քունի մը մէջ, Առաւօտուն երբ ան սթոփեցաւ իր երազանքներէն ու արթնցաւ, առանձին գտաւ ինքզինքը այն անկողինին մէջ՝ ուր ան այդ գիշեր ինքզինքը մատնած նշանածին բազուկներուն, երազներ կը հիւսէր վաղուան համար:

Նշանածը գիշերը օդառուելով անոր խոր քունէն վախած էր գաղտագողի, զայն լքելով և ձգելով մինակ իր անկողինին և իր երեւակայութիւններուն մէջ:

Տարի մը անցնելէն վերջ, ժաման հազիւ կրցաւ իր ճամկերուն մէջ անցնել հարուստ դրամատէր մը: Այս մարդը խոշոր հարստութեան տէր մէկն էր. զայն հանելով այդ նկուղէն երկու հազար հինգ հարիւր ֆրանք վարձքով տուն մը փոխադրեց և անոր տրամադրութեան տակ դրաւ նաև մասնաւոր կառք մը և առանձին ձիսպան մը, ժաման սակայն չկրցաւ շահագործել առիթը, քանզի այդ հարուստ դրամատէրը՝ որ երեք օրէ ի վեր կը յաճախէր հոմանին, մէկու մը հետ, խնդրի մը համար կոռւի բռնուելով, մենամարտի հրաւիրեց զայն, կոռւի ժամանակ գնդակ մը ընդունելով ճակտէն, մեռաւ վայրկենապէս:

Այն սենեակը, ձիերն ու կառքը՝ որոնք ժամանի տրամադրուած էին, իր անունին փոխանցուած չէին: Այդ գտատնառաւ, մեռնող դրամատիրոջ հաճոյամոլ ընկերներէն մին, իբրև անոր եղբայրը ժառանգորդ ներկայանալով, գրաւեց անոր բոլոր գոյքերը, այնպէս որ ժաման ստիպուեցաւ անկէ վերջ ապրիլ խղճալի կեանքով մը, լեցուն զրկանքներով ու տառապանքներով, մինչև այն ատեն, երբ իր գէմ ելաւ բարերար հրեշտակի մը նման, Սըր Ռոփիերմօր:

Ժաման մինչեւ այդ բարեգէպ հանդիպումը, չոփազանց ախտուր և արգահատելի կնանք մը անցուց, մա-

չեցնելով իր առողջութիւնը և նուազեցնելով իր գեղցկութեաէն մաս մը յատկանիչներ:

Ժանն՝ որուն սրտին մէջ գոյութիւն չունէին բարոյական զգացումներ, շատ չազգուեցաւ այս դէպքէն, և արգէն մեղապարտ գաղափարներու ընդունակ, կաւրեւրութիւն իսկ չտուաւ այդ պատահած դէպքին համար:

Ասկէ զատ, իր նշանածին վախուսաց առիթ համարելով, պատերազմ հրատարակեց մարդկային ընկերութեան գէմ: Իր գեղցկութիւնը, սատանայական խորհուրդները, իր փայլուն երիտասարդութիւնը և զնասակար ու ստորնաքարչ կրքերը իբրև զէնք գործածելով նետուեցաւ կռուի սապարէզը: Որքան որ ան կը կարծէր թէ նոր ընդդրկած ասպարէզին մէջ, ան կառաքերու, ծառաներու և ապարանաց տէր պիտի ըլլար, զանոնք իր տրամադրութեան տակ պահելու համար, բայց ատոնցմէ և ոչ մին գտաւ: Այն չիսսթափուեցաւ սակայն, որովհեան շատ լաւ գիտէր որ իր գեղցկութիւնն ու սրտամառութիւնը, իր խելքն ու ճարպիկութիւնը, օր մը պիտի յաջողէին իր առջև ծունկի բերելու բոլոր այն հաճոյամոլ հարուստ երիտասարդները, որոնք տուատօրէն ոսկի թափելով իր ափին մէջ, իր չղացած օգային գղեակները չօշափելի իրականութեան մը պիտի վերածէին:

Այն տուենները ժաման թէ գեղցիկ էր և թէ հազիւ 18 տարեկան: Իր վախուսատին ժամանակ չկրնալով գտնել կառք մը, հարկադրուեցաւ երթալ ու բնակիլ Ֆէշիէ փողոցը գտնուող գետնաւարկ նկուզի մը մէջ, Առաջին անգամ մտած ըլլալով այդ ասպարէզին մէջ, կարգ մը աննշան թոշակներով ապրող պաշտօնեաներու հետ սկսաւ յարաբերութիւն հաստատել:

Ժանն որչափ որ իր ընդգրկած տապարէղին պահանջած յատիութիւնները ունէր, սովորյան բախտը չօգնելով, և միշտ ենթակայ ճակատագրի դառն հարաւածներուն, չկրցաւ աղատիլ թշուաւութեան ճիրաններէն:

Սն միշտ կ'անիծէր բախտն ու իր ճակատագրիր, ըսելով երբեմն. «Աէտք է տոկամ ու կուրծք տամ, հարկաւ օր մը կրկին կ'ունենամ ես սեփական բնակարանս, կառք ու ձիեր»:

Ահա այս վիճակին մէջ էր ան, երբ անոր ձեռք երկարեց Սըր Ուկիերմա:

Այս նոր Դիոգինէսը իր նշանաւոր ծրագիրները իրականացնելու համար, կ'ին մը կը վնասոէր արդէն, Սըր Ուկիերմա, ժաննի հետ քանի մը ժամ տեսակցելէ վերջ, լաւ մը ուսումնասիրեց զայն, և այնքան յարմար գոտաւ զայն իր նպատակին ծառայելու գործին մէջ որ չկրցաւ զսպել իր զգացած ուրախութիւնը:

Այն օրը, երբ Վալէտ աէ Քէօրի ակումբին պատկանող սնդամները Բօքանպոլի նախագահութեան տակ ժողով կը զումարէին, Սըր Ուկիերմա հետեւեալ նամակը զրկեց ժաննին:

«Այս գիշեր, ժամը 1-3 սպասեցէք ինձին Այն մարդը՝ որուն գուք երէկ հանդիպեցաք, ձեզի պիտի բերէ ձեր պահանջած գումարը».

ՊԱՌՈՆ

Եւ ստուգիւ, որոշեալ ժամուն, Պառոնը ժամնի մօտ երթալով, նստաւ սենեւակին մէջ գտնուող վասարանին յօտ:

— Սիրելիս, ըստ Պառոնը, կը ներէք որ այսպէս երկար ժամանակ սպասացնել առւի ձեզ:

Ժանն ուշադրութեամբ զննելով զայն պատասխա-

նեց. «Վաղուց ի վեր մէկու մը կոմ սեւէ բանի մը հարկադրուած ըլլալով սպասել, վարժուած եմ համբերելուն»:

— Մօ՞տ է իմ ալ ժամս ու վայրկեանս,

— Ապահով եղիր պիտի զայդ այդ վայրկեանը:

Այս միջոցին երբ ժամն խնդար սկսու, բերնին մէջէն կը փայլէին անոր ճերմակ ակրաները:

Սըր Ուկիերմա շատ լաւ գնահատած ըլլալով անոր մարմնին գեղեցկութիւնը, կը հիանար ժամնի վրայ, Պառոնը հետեւեալ կերպով չարունակեց իր խօսքերը.

— Աղջի՛կա, եթէ կը փափաքիս միասին տեսակցինք քիչ մը:

— Նատ լաւ, ըստ ժամն, մտիկ կ'ընեմ քեզի:

— Քեզի ուիթ օր առաջ չէի ճանչնար, անգոմ մը միայն տեսնելով, հասկցայ որ ընդունակ աղջրկ մըն ես դուն:

— Թերեւս,

— Սովորութիւն չունիմ կատարելու կարգ մը ձեւակերպութիւններ և պատշաճութիւններ, միաքս ու նպատակս քեզ բացատրելու պատճառն այն է որ, կ'ուզեմ քեզի հետ գտնուիլ կարգ մը կարեւոր գործերու մէջ:

— Պարասատ եմ ամէն բանի

— Կ'ուզե՞ս Մօնսէյ փողոց տան մը մէջ զըանուի:

— Տո՞ւն . .

— Այս՝ Մօնսէյ փողոցին մէջ բակով և պարտէզով շրջապատուած այնպիսի գեղեցիկ տուն մը, որ կառուցուած է Պառոն աը 0... կողմէ, իր հոմանուհին, գեղեցիկն Պաքարայի համար:

— Այս՝ լսոծ եմ, սակայն այդ աղջիկը լքուած է չիմա:

— Ո՞չ, առաքինութեան ճամբան մտաւ որ միեւնոյն բանը կը չնշանակէ՝ ինչ որ է, կրնանք այն տունը քեզի յատկացնել:

— Ծափո՞ւ է:

— Ոչ, իմ սեփականութիւնս է:

— Ժանն քննելով անոր խղճալի արտաքինը, որ կարօտութեան և զժութեան արժանի թշուառի մը երեսյթը ունէր ըստ:

— Տէր Ասառած, քու սեփականութիւնդ է:

— Երեք ամիս առաջ, ամբողջ կարսախներով, իմ գործակատարիս միջոցաւ գնեցի հարիւր վաթսուն հազար ֆրանքի:

— Ի՞նչ, ինձի՞ պիտի տաս այդ պանդոկը, ըստ ժանն վախէն ձայնը գողզզովով:

— Բացարձակապէս չեմ ըսեր որ քեզի պիտի տամ, կը կրկնեմ որ քեզի հետ կարդ մը գործեր պիտի ունենամ:

Երիտասարդ աղջիկը լուսաբանելու համար անոր վերջին խօսքերը նորէն կրկնեց: Սըր Ուիլկըմս, իր կարգին պատճառաբանելով փոխադարձեց անոր խօսքերուն ըսելով.

— Բաւական գննեցիր զիս, ինչպէս կը գտնես:

— Շիտակը՝ այն աստիճան զարմանալի ձեւով հագուստ մը հագած ես որ, հակառակ քու երեսուն տարեկան հասակիդ, յիսուն տարեկան մէկը պիտի կարծին քեզ:

— Քանի և ինը տարեկան եմ, սակայն կարեւորութիւն չունի աս, եթէ ես կամեն, մ, միայն իմ անձիս համար զուն ալ բաւական ես զիս սիրելու:

— Առաջնց տուն մը ունենալու:

— Այո՞:

— Ո՞վ գիտէ: Թերեւս դուն զերմարդկային մէկն ես:

— Քիչ մը առաջ կը խօսէի Մօնսէյ վաղոցի քընականին մասին, վաղը կնաս ընակիւ այդ տան մէջ: Քեզի համար երեք ձի և կառք մըն ալ պիտի արամագրուի:

Այն հրէներուն աչքերուն նման, որոնք իը յաջողին ձեռք բերել, երկար աքնութիւններէ վերջ, իրենց հետապնդած որսը, ժաննի աչքերուն մէջ յառաջ եկաւ արամագրու փայլատակում մը:

Սըր Ուիլկըմս շարունակեց իր խօսքերը:

— Ծառաներդ պիտի բաղկանան հինգ հոգիներէ, սպասուհի մը, կառապան մը, կառապանի օդնական մը և խոհարար մը: Եթէ խելացի շարժիս, առանձին օթեակ մըն ալ պիտի ունենած թատրոնի մէջ,

Ժանն աննկարագրելի ուրախութիւնով մը մատիկ կ'ընէր Սըր Ուիլկըմսի: Իսկ ան իր խօսակցութիւնը կը շարունակէր ըսելով.

— Հա՛, մոռցայ ըսելու, առօրեայ ծախքերուդ ի հաշիւ, քեզի պիտի տրուի տմական հազար ոսկեցրամ:

— Բայց պարոն, դուք զիս պիտի գիւահաւրեցնէ՞ք:

— Թերես, աղջիկս, քու մասին մեծ համարում ունենալու համար է որ այսպիսի փոխառութիւն մը կ'ընեմ քեզի համար:

— Փօխառութիւն, կ'երեսի թէ դուք ինձ հետ շահախնդրական խաղ մը կ'ոկսիք խաղալ:

— Աղջիկս, գեղեցիկ դրամագլուխի տէր եղող մէկու մը հետ ես կը խաղամ խաղը:

— Ո՞վ է այդ դրամագլուխին տէրը:

— Տասներկու միլիոն հարստութեան տէր եղող մէկը:

- Տասներկու միլիոն, Աստուած իմ, ո՞հ, եթէ
այդպիսի մարդ մը իշնայ իմ ձեռքերուս մէջ...
- Կը յուսամ քեզի տալ այդ մարդը:
- Այս միջոցին գրեթէ դառնայ սկսաւ Ժաննի գլուխը:
- Այդ մարդը ամուսնադու է, շարունակեց ՍԵՐ
Ուիլերմս, և իր կինն ալ չափազանց կը սիրէ:
- Ես դիտեմ այդ սէրը պաղեցնելու ճամբան:
- Ահա՛, այդ մարդը պիտի յանձնեմ քեզին:
- Շատ լաւ, ինչպէս որ փափաքիք, ձեր ուզածին
պէս զայն կը վերադարձնեմ ձեզի:
- Աղջի՛կս, քեզի երեք ամիս սպայմանամամ կու-
տամ, աշխատէ որ զայն իշխանութեանդ ու կամքիդ
ենթարկես, որպէս զի զայն ինձ յանձնած ժամանակը
ոն կատարեալ ապուշ մը եղած ըլլայ, Ահա՛ թէ ինչ
կ'ուզեմ քենէ:
- Է՛... ի՞նչ պիտի ըլլայ տասներկու միլիոնի խըն-
դիրը:
- Այդ ուրիշ դործ է, յառաջիկային այդ մասին
կը տեսնուինք: Առայժմ ես շահագրգուռած չեմ այդ
բանով:
- Ուրտեղ պիտի ներկայացնէք ինձի այդ որոշ:
- Առայժմ չեմ գիտեր, կը մտածենք վերջը:
- Կրնա՞մ հասկնալ անունը:
- Այո՛, Ֆէրնան Ռոչէ է անունը:
- Պառունը այս խօսքերէն յետոյ ուռչի և լինելով ըստու.
«մնաք բարով, կրկին կը տեսնուինք»:
- Ժամանակի լոյսով զայն զուրս առաջնորդելով
պատասխանեց, բարի գիշեր, հայրի՛կ...»
- ՍԵՐ Ուիլերմս հազիւ թէ քալլ մը առած էր եւ
դորձաւ ըսելով.
- Լաւ յիշեցի, դուն ուրիշ անուն չունի՞ս, որով-
հետև շատ հասարակ անուն մըն է ժամանը:

- Շատ լաւ հայրի՛կ, զիս ուրիշ յարմար անունով
մը մկրտեցէք:
- Ազջիկս, քեզ նման ուրիշներ ալ կան որոնք
կարդ մը ազնուականի անուններ կը կրեն, ինչպէս
լուացարտը Պէլֆօնթէնը Տիկին Ֆօնթէն, փոքրիկ Ու-
ֆօնսին ալ, Տիկին Սէնթ Սլֆօնս և այսպէս ըստ կար-
գին:
- Այս անունները աչքի չգարնելով, ո՛չ ոք կը հաւա-
տայ: Բայտ իս՝ զուն լաւ կ'ընես որ Յակինթ կամ Մար-
գարիտ անուններէն մին առնես վրագ: Հա՛, քու աչ-
քերդ զրաւիչ կերպով կապոյտ ըլլալուն, շատ յարմար
կը գտնեմ որ անունդ ըլլայ Թիւրքուազ:
- Այո՛, շատ լաւ անուն մըն է այդ:
- Ուրեմն, մնաք բարով Թիւրքուազ, ցաւեսու-
թիւն, վաղը անպատճառ պիտի փոխադրուիս Մօնսէյ
փողոցը:
- Ցետոյ, «ՍԵՐ Ուիլերմս ժաննի քովէն մեկնելով,
գեռ առառ չեղած հասաւ Քէրկազի ընակարանը: Մատ-
ներուն վրայ կոխելով անցաւ բակէն և երբ երկրորդ
յարկին պատուհաններուն մէջ քանի մը լոյսի ցուքեր
նշմարեց, յառաջացաւ դէպի հօնու:
- Խե՞զ Արման, կ'ըսէր ինքնիրեն, մարդասէրնե-
րուն և բարեգործներուն այդ աննման առաքեալը գեռ
կ'աշխատի... ու փոխանակ ուղղակի իր սենեակը երթա-
տու, քայլերը ուղղեց Արմանի սենեակին կողմը, եղ-
բօրը առջև և անոր ներկայութեանը իր միշտ ունեցած
խղճալի երեւոյթով զարկաւ դուռը, ուրկէ ներս մտաւ
ալ. առ Քէրկազի «մտէք» արտօնութիւնը ստանալէ
վերջ:
- ՍԵՐ Ուիլերմս երբ ներս մտաւ, եղբայրը անոր այս
տարաժամ այցելութենէն զարմացած հարցուց.

— Ի՞նչ է այդ Անտրէա, դեռ չեք բնոցեր այս ժաման:

— Եղբայրս, հիմու վերադարձայ:

— Հիմու վերադարձաք:

— Այո՛, այս գիշեր Բարիզի մէջ ժամանակ անցուցի, որովհետև քանի որ դիս ձեր ոս օրիկանութեան պետ նշանակեցիք, անհրաժեշտ է որ պարագանութիւնն կատարեմ լիովին:

— Արգէն սկսա՞ք գործի:

— Այո՛, նոյն իսկ կրցաց գանել վալէ աէ Քէօրի ընկերութեան հետքերը:

— Զարմանալի բան, արդէն կրցա՞ք գանել այդ ընկերութեան տնդամենքուն հետքերը:

— Այո՛, միայն ցարդ գտուծ հետքերս այնքան արժէքաւոր հանգամանք մը չունենալուն, հիմու չեմ կըրնար բան մը ըսել: Առ այժմ գիշեր բարի սիրելի եղբայրու:

Յետոյ, մեծ յանցանք գործողի մը տմօթահար երեսոյթով գետին խոնարհելով մինչ գուրս կ'ելլէր Սըը Աւիլերմս, Պ. առ Քէրկազ ըստ ինքնիրեն:

— Իե՞զծ եղբայրս, ո՞ր առափան մեծ զզջումի մը ենթարկած է իր անձը:

Պառուն ձեզնայտրին մէջ գանուող իր առանձնաւրանը քաշունլով փակուեցաւ հոն Սեղանին զզոցին կարգ մը գրութիւններ հանեց և սկսաւ բազմաւել ուրիշ տեսրակի մը մէջ զբուած ձեռագիրներուն հետ:

Այս տեսրակին առաջին երեալ հետեւեալ առզերը գրուած էին:

«Այս իմ երկրորդ կեանքիս տեսրակին է»:

Սպացխարող Անտրէան, ամէն օր բան մը կը գրէր այդ տեսրակին մէջ: Սատանայուկան ծիծաղ մը արձա-

կելէ վերջ, Անտրէա նչանակալից երեւոյթով մը ինքնիրեն հետեւեալ կերպով սկսաւ խօսիլ.

— Պէտք է մեծ համբերութիւն ցայց տալ այս բանին համար Սիրտս այրող գաղտնի սիրոյս համար տպաշխարողի մը կատարեալ խոնականութեամբ, անհրաժեշտ է գոնէ ամէն օր երեսուն տող գիր գրել: Աստուած վկայ, աս չատ հարամիս գիւտ մըն է: Տեսրակին առաջին երեսին վրայ գրուած էր այսպէս «Աս իմ կեանքիս գիրն է», ինձի համար միայն գրուած ըլլալուն ոչ ոք պէտք է կարդաց զայն»: Խորհեցաւ որ, օր մը, իբր թէ մուսնալով բաց թողու գրասեղանին գըզը բոցը, որուն մէջ կը պահէր այդ տեսրակը: Արման պիտի առնէր զայն և երբ անոր մէկ էջին վրայ կարդար այս տպերը, այն ատեն, ան...

Անտրէա, անմիջապէս այդ էջը բանալով հետեւեալ առզերը կարդաց.

«Դեկտեմբեր 3.— Այս, որքան տառապեցայ այս գիշեր... որքան գեղեցիկ է Փաննը: Ինչպէս ջղջիկ մը կամ բանապարկեալ մը, որոնք այնքան կարօտով կը սիրեն բար, ևս ալ իմ բալոր հազիսվս կը զիտեմ զայն, այդ հրեշտակ Փաննը ...»

«Այս, Աստուած իմ, պիտի գա՞յ այն օրը, որ ես ալ զայն վայելելու հաճոյքը աւենենամ, ինչպէս անոնք, Տէր և Տիկին Քէրկազ, սրոնք իմ առջևս զիրար համբուրելու զերագոյն երջանկութիւնը կը վայելին... Այս Աստուած իմ, այն օրը երկ զրիժառաւթիւնս յագեցնելու համար Փաննը տեսւանդեմ, տէր գարձած պիտի ըլլամ եղջանկութեան բոլոր սրբազն միջոցներուն:

«Ես, այս՝, ես իմ սասր վարմանքովս նեղացուցի Փաննը, բանալով իմ և անօր միջև այս խոշոր վիճը»:

— Այո՛, ըստու պատճենը, և սասանացի մը պէս

հեգնական ծիծազով մը սկսաւ խօսիլ ինքնիրեն, Այո՛,
երբ Արման կարդայ այս տողերը, հակառակ իր տա-
ծած եղբայրական սիրոյն անձնասպան ըլլալով, ինծի
պիտի ձգէ այրի կնոջ մը հետ ամուսնալու բարեղէպ
իրաւունքը:

Յետոյ Սըր Ուիլելմս Ֆէրնան Ռոշէն յիշելով, զոր
ամենէն առաջ ան պէտք էր անցնել ճանկը, ամէն օր-
ուան պէս, սկսաւ երեսուն տողի չափ գիր զրել տետ-
րակին մէջ:

թ.

ՊԻՒՍԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԵՆԱԿԵԱՑԸ

Մեր այս պատմութեան ընթացքին, Սէնի թաղա-
մասին անմիջապէս մօտերը, Պիւսի Սէն Ժէրմէն փողո-
ցին մէջ դժոնուած տունը, որքան որ կը կարծուէր թէ
ֆրանսական զատարան մըն էր, սակայն վեց ամիս ա-
ռաջ, այդ տունը գնուած էր սեւազգեստ կնոջ մը կող-
մէ: Այս կինը իր երկու աղամիններուն հետ նախ քան
հոն փոխադրուիլը, իրմէ պահանջուած ահազին գումա-
րը վճարելով տիրացած էր այդ շէնքին:

Տիկին Շարմէ անունով ճանչցուցած էր ինքզինքը
այդ փողոցին մէջ, և զատելավ զայն իր հագած ու հա-
գուստէն ու տիսուր երեսայթէն այեպէս կը կարծուէր
թէ սգաւոր կին մըն էր:

Որչափ որ Բարիզի մէջ շատ քիչ կ'զբաղին անձի
մը անհատական կեանքովը, սակայն, նայելով շատ մը
անձերու վկայութեանը, այդ կնոջ առն մէջ ոչ ոք կը
ընակէր բացի իրմէ:

Անոր վարած կեանքը շատ զարմանք կը պատճա-
ռէր թաղեցիններուն, և այդ բանին համար, շատ կը
յոգնեցնէին իրենց միտքերը, աշխատելով լուծել անոր
գաղանիքը:

Տիկին Շարմէ, քսան և վեց տարեկան չափաղանց

գեղեցիկ կին մըն էր, ու միշտ վոնական խուցերու թէջ արգելափակուած մայրապետներու նման կը հագնէր ու հազուստ:

Պիւսի փողոցը բնակութիւն հաստատելու առաջին օրէն իսկ, տնոր վարած կեանքը տարօրինակ կը թրւէր ամէնուն: Ան ամէն առաւօտ ժամը եօթին կը մնէնէր տունէն իր սեփական կառքովը, և հազիւ իրիկուան ժամը երկութին տուն կը վերադառնոր: Այդ ժամէն սկսեալ, մինչեւ գիշեր, անոր տունը կ'սկսէին յունախել բազմաթիւ անձեր, նամանաւանդ մայրապետի զզեստ հագած շատ մը կիներ:

Վերջապէս Կորելի եղաւ հասկնալթէ՝ Տիկին Շարմէն, շատ մը բարենպատակ հաստատութիւններու օգնող, և իր ամբողջ հարստութիւնը թշուառներու և անկարներու տրամադրաղ բարերարուհի մընէր: Ան, նաւ խապէս պոռնիկ, սակայն զզջալով իր ընթացքին վրայ, վերագարձած էր Աստուծոյ գիրկը, իր օրերը անցունելով այսպէս, ապաշխարանքով, սփռելով իր շուրջը առատօրէն նպաստ և օգնութիւն:

Այս կինը, մեր պատմութեան սկիզբը բեմ հանած ծանօթ Պաքարան էր, որ երբ կը տեսնէ իր սաստիկ կերպով սիրած Ֆէրնան Ռոշէի ամուսնալը Օր. Պօրբէօի հետ, ինքզինք Սէն Լուիզ անուաննելով վանական զգեստ կը հագնի, իր աշխարհային կեանքին այս կերպով վերջ տալու որոշումով:

Հետեաբար, ետ կը վերադարձնէ իր հոմանին եղող Պ. աը 0...ի կողմէ իրեն նուիրուած բնակարանին կալուածագրերը, արժէթուղթերն ու թանկագին քարերը:

Իսկ Պ. աը 0... կատաղի կերպով սիրելուն, զայն այդ որոշումէն ետ կեցնելու մտօք շատ կ'աշխատի, նոյնիսկ կը խոստաայ ամուսնանալ իրեն հետ, արամա-

գրելով անօր բոլոր անհրաժեշտ միջոցները, պատռւաւ և օր կնոջ մը պէս ոպքելու համար: Սակայն, հակառակ Պ. աը 0...ի սղոքումներուն կինը չհրաժարիր արշած որոշումէն:

Պ. աը 0... այսպէս ձնոքէ հանեց իր այնքան սիրած հոմանունին, և հարկադրուեցաւ զայն անկէ վերջ տեսնելու Սէու կրիզի մենաստանին յատուկ տաշրադին տուկ ծածկուած:

Պաքարա գրեթէ մէկուկէս ասրիի չափ մնաց հոն: Օր մը, երբ պաշտօնապէս ուխտ մը կատարելու վրայ էր, անտեկնկալ զէպք մը ետ կեցուց զայն իր ուխտադրութենէն: Ան տուաւօտ մը սա իմաստով տոմսակ մը տուացաւ:

«Այս առաւօտ, Մէօտօն անտառին մէջ մենամարտելով, սրտէս զարնուեցայ կապարով: Զեղի ծանօթ Տօքթ. Ա... կը հաւասաէ որ հազիւ քանի մը միայն ժամ պիտի կրնտու ապրիլ: Վերջին անգամ ըլլալով, չէ՞ք գտր ձեռքս սեղմելու:» ՏԸ. 0...

Այս տոմսակը գրուած և ստորագրուած էր Պ. աը 0...ի կողմէ, և Պաքարա երբ զայն ստացաւ, անմիջապէս մոռնալով ամէն ինչ, շտապեց անոր բնակարանը, ու գտաւ զայն պառկած անկողնին մէջ, հոգեարք ու մահամերձ: Հակառակ սակայն այս վիճակին, ան տակաւին չէր կորսնցուցած իր գիտակցութիւնը:

Պաքարա, երբ ծունկի եկաւ զինքը այդ աստիճան սիրող և գրեթէ իր պատճառաւ, կեանքին վերջ տուող այս մարդուն անկողնին մօտ, ան հետևեալ խօսքերը ըրաւ անոր.

Աղջիկս, քեզի նկատմամբ ի գործ դրած սըսաններուս համար ներէ՛ ինձի: Դուն պատռւաւոր և մաքուր աղջիկ մըն էիր, իմ սէրս էր որ քեզ առաջ-

նորդեց վատ ձումբաներու։ Հիմա, կ'ուզեմ սրբադրել սէրս ու սխաներս, թեթեցնելու համար խղճիս վրայ ծանրացող բեռը»։

Այս խօսքերէն վերջ, մահամերձ հիւանդը, բարձիւ տակէն դուրս հանեց դրոշմուած և կնքուած թուզթի կտոր մը, և երկարելով երիտասարդ կնոջ շարունակեց։

— Ահա՛ կտակս, ես ամենավերջին մէկ անդամն եմ այն ընտանիքին որուն կը պատկանիմ։ Հեռուէն հեռու, թէ ընտանեկան և ցեղային կապակցութիւններ ունիմ ոմանց հետ, սակայն անոնք թէ իմ անունն չեն կրեր և թէ հարուստ են միանդամայն։ Հիմա, իմ ամբողջ հարստութիւնս քեզի կը նուփերեմ, պայմանով որ զայն գործածես խելացի կերպով։ Անոր եկամուտէն բաժին հանես աղքտաներուն և օգնութիւններ սփռես շուրջդ, թեթեցնելով բաղդադուրկներուն զրկանքները»։

Այս խօսքերէն վերջ համբուրելով Պաքարային երկու ձեռքերը, աւանդեց իր հոգին։

Կինը՝ հակառակ զզջացած ըլլալուն, չի կրցաւ մերժել իրեն նուփրուած թողօնը։ Ան կը խորհէր թէ ինքզինքը ձեռնհաս կ'զզար գործածելու այդ դրամը ուղիլ կերպով իր նպատակին։ Ան յիշեց այն կիներն ու աղջիկները, փայլուն ու շնչալից կեանք վարող բազմաթիւ կիսաշխարհիկ կիները, ասոր անոր քմահանոյքին խաղալիք եղող աղջիկները, որոնք տապլակելով սուրնաքարշ կեանքի մը մէջ, և նախապէս զոհուելէ վերջ ասոր անոր հաճոյքներուն, ի վերջոյ կը դառնան մէկ մէկ անոելի դահիճներ։

Անոնք գժգոնանալով խանութիւ և գործարանի չարչարող աշխատանքներէն, աւելի ազատ ու անկախ ապրելու, և կեանքի պարգևած վայելքները ըմբոշնելու նպատակով կը ձգեն այդ լութջ զբաղումները և անպատիւ կեանքը նախընտրելով, ցոփ կեանքով մը կ'ապ-

ըին, մերժ առատ վայելքներու մէջ յդփայտած, երբեմն ալ անհանգութելի զրկանքներու մէջ տուայտելով։ Կ բօտը քաշելով նոյն իսկ չորաբեկ պատառ մը հացին։

Այո՛, Պաքարա կոչուող այս կինը, ժամանակին կիսաշխարհիկներու աշխարհին մէջ ապրած և ծանօթ ըլլալով այդ կեանքին ամբողջ մանրամասնութիւններուն և թագուն ծալքերուն, որոշեց փրկութեանը հասնի անոնց, որոնք կամ բարով ինկած անբարոյ տուներ, յոյս կը ներչնչէին վերտարանալու և պատուաւոր կեանքի մէջ ապրելու։

Ահա այս որոշումով լքեց վանքը և գուրս ելլելով այդ մթնոլորտէն, ինքզինքը կոչեց անկէ վերջ Տիկին Շարմէ, և զնաց հաստատուեցաւ Պիւսի փողոցը այն տունին մէջ, որուն ձեն ու շինութիւնը խոր հնութեան մը հետքերը կը կրէին։

Եթէ մեր ընթերցողներուն հետ մէկտեղ ներս մըտնենք այդ տունէն, ուշազրութեան առնելիք ոչ մէկ բան պիտի կրնանք գտնալ հոն, բացի այն կարգ մը առարկաներէն ու կարասիներէն, որոնք մեզ կը փոխադրեն հին դարերուն։

Տիկին Շարմէի աշխատանոցը, աղօթարան մըն էր նաև, բոլոր անոնց, որ մօտէն ծանօթ են անօր անցեալ կեանքի գաղանիքներուն։ Այդ սենեակը տեսնելէ վերջ հաստատապէս պիտի համոզուէին որ, ան իրապէս զըղջացեր ու գարձեր է առաքինի կին մը։

Այդ սենեակին մէջ տիրող պարզութիւնն ու ցըրտութիւնը վարդապետի մը յարկաբաժնի տպաւորութիւնը կը թողուր տեսնողին վրայ։

Պատերուն վրայ ոչ պատկեր կար և ոչ ալ նկար։ Աթոռները պարզ փայտէ էին և հակառակ ձմրան մէջ տեղը ըլլալուն, չէր վառուած վառարանը։

Երբ պատահէր որ հիւր ունենար Տիկին Շարմէ,

զայն կ'առաջնորդեր հիւրասենեակը, ուր նուե կը վառէք վառարանը, իսկ երբ ռասանձին մնար, իր ժամանակը կ'անցնէք այտ աշխատանոցին մէջ, ուր ունէք նաև գալթնի գուռ մը: Հոն կը պահէք Տիկին Շորմէ այն հագուստներն ու առարկաները՝ որոնք գործած էր ժամանակին, երբ դեռ ինք կ'ապրէք Պաքարա անունին տակ, մեղի ծանօթ կեանքովը:

Պաքարա անունով նշանագրուած այդ առարկաները ան կը պահէք այդ գողանի պահարանին մէջ, իբրև իր անցեալ կեանքին լիշտակները:

Եսո գիշերներ, երբ այլեւս վստահ էր որ ոչ ոք պիտի գայ իրեն այցելութեան, ծաւաներուն գործ մը պատրուակելով, զանոնք կը զրկէք հեռու տեղեր, և ապահովուելէ վերջ թէ ինք առանձին է, զգուշութեամբ կը բանար այդ գաղտնի ուհանարանը, գուրս կը հանէք հոն պահած իրերն ու առարկաները, զանոնք հիւրանոց կը փոխադրէք, և բազդանելով զանոնք իր այժմու կրած տարածին հետ, երէկի Պաքարային և այսօրուան Տիկին Շորմէին վարած կեանքը աչքի առջե պատկերացնելով բազդատութեան եղբեր կը հանէք, Ան կարծնա թէ զուգակշռը կ'ընէք երէկի դժոխքին և այսօրուան արքայութեան միջեւ:

Հոն ուր հիմա կը բնակէք Պաքարա կը նմանէք Մօնսէյ փողոցի սենեակին, ուր զետեղուած վառարանին վրաց կը տեսնուէք դրուած ուռը մը և շքանշան մը:

Այդ շքանշանը կը պատկանէք Ֆէրնան Թօշէի, և երբ գիշեր մը եկած էին անոր սենեակը զայն իրբե գող ձերբակալելու, փրցուցած էին զայն անոր վզէն:

Իսկ զալով սուրին, երբ օր մը ինքը փախուաս կուտար յիւրանոցէն, իր անհաւատարիմ ազախինին, Ֆաննիի կակորդը միել սպանոցու ուռըն էր ան:

Պաքարա լաւ մը գոցելէ վերջ այս գաղտնի պահարանը, վառեց մոմերը:

Յետոյ վեր վերցնեյով մէջտեղ հանեց այն նկարը, որ կը պատկանէք Ֆէրնան Թօշէի, որ նկարուած էր նէն Լուի փողոցին մէջ, ուսերուն վրայ առած անգլիական շալով մը և մարած վիճակի մէջ:

Իսկ ուրիշ պատկեր մըն ալ կար որ շինել առւած էր և կը ներկայացնէք Մօնսէյ փողոցը փոխադրուած ժամանակին իր ունեցած վիճակը:

Բայց ի՞նչպէս եղած էր որ Պաքարա յաջողած էր ձեռք անցնել այս նկարկերը: Բացատրենք անոր պարտգաները մանրամանորին:

Իրիկաւն մը, Պաքարա լսելով որ նշանաւոր նկարիչ մը, վերջին ծայր թշուառութեան ենթարկուած, կարօւ մնացած է օգնութեան, անոր բնակած վեցերորդ յարկին վրայ եղաղ սենեակը երթալով, թշուառ մարզը կը գանէ անկողինի մը մօս:

Այդ անկողինին վրայ, որուն գլխուն կողմը մոմ մը կը վառէք, պատկած էր գեղեցիկ կին մը, որ նոր աւանդած էր իր հոգին:

Նկարիչը խորհելով որ քիչ մը վերջ, այդ գեղեցիկ մարմինը տանելով, պիտի տանին զայն անյայտացնելու գերեզմանին փախն մէջ, կը մտաղրէ անոր պատկերը նկարել, ատով թէ գութը շարժելու համար բարեսէր անձերուն, և թէ ցայց տալու իր նկարչական տաղաւորը, զոր Աստուած տուած էր իրեն ամենաազնիւ տեսակէն:

Անա այդ պահաւն էր որ տիկին Շարմէ կը մանէք այդ սենեակը:

— Մի հարցնէք իմ ով ըլլալս, ըսաւ տիկին Շարմէ նկարիչին, մինչգետ դուք կ'աշխատիք, թոյլ առաք որ ևս ալ արտասուեմ և ազօթեմ ծնկաչոք այս անկենդան մարմնին վրաց:

Եւ իրապէս տիկին Շարմէ ծունկի գալով սկսու լու և աղօթել: Այն պահուն, երբ մեռելին նախապէս տրուած գեղերուն փոխարժէքը վճարելու համար սկսու ծախուիլ նոյն իսկ այն վարագոյրները, որոնք նկարիչն աշխատանոցին անդրաժեշտ առարկաներն էին, և հարուածը կը տրուէր նաև իր աշխատանքի բոլոր յարմարութիւններուն, նկարիչը յուզուած իր ցաւէն ու վիշտէն սկսաւ յորդառաստ արտասուել: Այդ ժամանակ տիկին Շարմէ անոր ձեռքերէն բոնելով ըսաւ:

Պէտք է մենք կարող ըլլանք աղօթելու մեր սիրելիներուն գերեզմանին վրայ: Պէտք չէ որ կորսուի յիշատակը այն գեղեցիկ էակին, որ տասը տարի վերջ, թաղուած ըլլալով պարզ գերեզմանի մը մէջ, պիտի անյայտանայ: Այս ըսելէ յետոյ, տիկին Շարմէ, հազար ֆրանքնոց թուղթ մը սահեցուց նկարիչին ափը, գնելու համար առանձին թաղամասի մէջ գերեզման մը, ուր պիտի կրնար թաղուիլ կինը, յաւերժանալով արձանի մը և ծաղիկներու բոյերուն տակ:

Ննջեցեալին մարմինը ոչ միայն չտարուեցաւ աղքատներու յատուկ դադաղով, այլ քահանայ մըն ալ բերուելով, հոգեհանդստեան պաշտօն կատարուեցաւ անոր անչնչացեալ դիակին վրայ:

Ատկէ երկու օր վերջ, երիտասարդ նկարիչը երթալով տիկին Շարմէի տունը, ուզեց որ անձամբ շընորհակալութիւն յայտնէ անոր:

Տիկին Շարմէ չափազանց գոհ և զգացուած անոր այս ընթացքէն, պատասխանելով անոր ըսաւ.

— Ինչ որ ըրիք ձեր հոգեհատոր սիրելիին, նոյնը ըրէք նաև ինծի համար: Ինչպէս որ ան մեռած է այլքս ձեզի համար, որուն պատճառով դառնօրէն կ'արտասուէք այսօր, ես ալ ունիմ այս աշխարհին մէջ մէկը,

սիրելի մը, որ թէե ինծի համար մեռած է, սակայն ան կ'ապրի և երջանիկ է միեւնոյն ժամանակ:

Այդ մարդը՝ երբ օր մը մարած էր, գիշեր մը իմ ժօտ անցնելով, ցփսիի մը մէջ փաթթուած պառկեցաւ իմ անկողինս մէջ, Այդ ցփսին ցարդ կը պահեմ ես նուիրական տռարկալի մը պէս: Եթէ ցոյց տամ ձեզի, կրնա՞ք անոր պատկերը նկարել իմ բացատրած գիրքովս և ձեւովս:

— Այս, պատասխանեց նկարիչը:

Երկու օր վերջ, իրիկուն մը, երբ Ֆէրնան Ռոչէ տունէն գուրս կ'ելլէր, ձամբուն վրայ կեցող կառքի մը հանդիպեցաւ ան:

Այդ կառքին մէջ նստած էին նկարիչն ու գեղեցիունին:

— Նոյն ինքն է, ըսաւ տիկին Շարմէ, ցոյց տալով նկարիչին Ֆէրնան Ռոչէն: Նկարիչը զայն դիտելով նշանաւոր պատկերահանի մը երեւոյթով ըսաւ.

— Երբեք չպիտի ելնէ մտքէս անոր դիմագծութիւնը:

Երկու ամիս վերջ, այդ դէպքէն յետոյ, Պաքարտ երբ նկարիչին գնաց, նախապէս կորսուած իր սիրելի Ֆէրնանի նկարը պատրաստ գտնելով, զարմացման և գոհունակութեան արտացտութիւնով մը ըսաւ ինքնիրեն:

— Ո՞հ, զայն միշտ պիտի կրնամ տեսնել առկէ յետոյ:

Հետեւեալ օրը, նկարիչին քովէն իր տունը փոխադրել տալով նկարը, տիկին Շարմէ պահարանի մը մէջ ներփակելով, քսան հատ հաղարնոց արժէթուղթեր զըրկեց անոր հետեւեալ տնատորագիր նամակին հետ:

«Անոնք որ կը սիրեն մեռելները, եղբայրներ են:» Ահա այսպէս, Տիկին Շարմէ, այդ նկարը դիտելու

և վերյիշելու համար իր աեցեալ կեսնքին զգայացունց յիշտակները, ամէն իրիկուն մտնելով այդ գաղտնի սինեակը, մէկդի կ'ընէր Ֆէրնանի դէմքը ծածկով վարագոյրը, մոմերը կը վառէր, և երկար ժամանուի մտախոն և տխուր կը դիտէր զայն: Միեւնոյն ժամանակ, Պաքարա մերթ Քէրկազի բնակարանը, երբեմն ալ քրոջ՝ Սըրիզի տունը Ֆէրնանին հետ ունեցած հանդիպումները միտքը բերելով կ'ըսէր ինքնիրեն.

Հէրմինին երջանիկ ամուսինը չէ՞ ան, որ աչքերը յառած, անքթիթ կը նայի իրեն:

Ան այսպէս նկարին վրայ յառած իր աչքերը, երկար ժամանակ կը դիտէր զայն, վերյիշումներ ընելով անոր հետ ունեցած կեսնքի դրուագներէն: Այդ բոլորը երազի մը նման կ'անցնէր իր աչքին առջեւէն: Պատասի վրայ նկարուած Ֆէրնանի պատկերը տեսակ մը կենդանութիւն կուտար իր հոգիին, այնպէս որ ժամերով, երբեմն մինչև առաւոտ փակուած իր սինեակին մէջ, նկարը դիտելով կ'անցնէր իր ժամանակը: Ան այդ պարոգային կը մոռնար բոլոր այն քաշած տան ջանքներն ու զրկանքները, զոր կ'զգան միայն անոնք, ուրնք կ'արգելափակուին, հակառակ իրենց ցանկութիւններուն վանքի մը կամ առանձնարանի մը մէջ:

Յետոյ, սրբելով իր արցունքները, դուրս կ'ելնէր այդ աշխարհիկ սինեակէն, ու ե'րթար այն սինեակը, ուր կրակ չէր վառեր երբեք: Տիսուր մտածումներու մէջ ընկղմած ան այսպէս կը նետուէր մահճակալին վրայ, չափազանց յոդնած մէկու մը պէս:

Սրդ, Սըր Ռւիլերմսի ժամնի հետ ունեցած տեսակցութենէն երկու օր վերջ, այսինքն չորեքշաբթի որ մը, երբ Վան Հօր երեկոյթ մը կուտար, և տիկին Շարմէ մինչդեռ զբարած էր կարդ մը նամակներ դա-

սաւորելու, դրան զանգակը հնչուեցաւ յանկարծ որուն ի լուր տիկին Շարմէ սկսաւ դողդզալ:

Այդ պահուն, ժամը հինգն էր Տիկին Շարմէ աշխատանոցը երթարու վրայ էր, երբ ծառան ներս մտաւ, և հաղորդեց անոր Վան-Հօրի այցելութիւնը իր տիկինին հետո:

Արդեօք ի՞նչ պատճառէ դրգուած այցելութեան եկած էր տիկին Մարքիզ Վան Հօր, այս մեղաւը և վատահամբաւ կնոջ տունը:

Տիկին Շարմէն, առաջին անգամ չէր որ կը լսէր այս անունը: Այցելուն, հարուստ, առաքինի և անհամեմատօրէն գեղեցիկ կին մըն էր: Անոր այս անակնկալ այցելութիւնը շատ գէշ ազդեց Պաքարայի վրայ, նամանաւանդ, իր անունն ու համբաւը արտաւորուած, չէր կրնար բազգատութեան դրուիլ տիկին Վան Հօրի բարի համբաւին հետ:

Լուսաբանենք այս կէտը:

Մարքիզւհին իրեւ բարեգործ մէկը շատ մը խոշոր նպաստներ բաժնած էր թշուառներուն: Քանի մը օր առաջ բարեհամբաւ և մաքրակենցաղ հոգեորականէ մը, գովեստներ ու գնահատական խօսքեր լսած էր տիկին Շարմէի մասին: Ան, հետաքրքրութենէ մղուած մանրամասն՝ րէն շատ մը ծանօթութիւններ հաւաքած էր այս կնոջ մասին:

Այդ առաւօտ տիկին Մարքիզուհին նամակ մը ըստանալով, Տիկին Շարմէն յիշեց: Այդ նամակով, վատահամբաւ կին մը օգնութիւն կը խնդրէր տիկին Վան-Հօրէն և կաղաչէր որ ներուելով իրեն գործած մեղքերուն, ազատեն զինքը այն անզունդէն որուն եղերքին մօտեցած կ'զգար ինքըլնքը: Այս նպատակով ան տիկին վան Հօրէն օգնութիւն և դարման կը խնդրէր:

Երբ առնելով ստացաւ տիկին Վահն. Հօր, որոշեց
իրթալ տիկին Շարմէի մօտ, հոգեորականէ մը ստացած
յանձնարարականն ալ միատեղ առնելով, միասին խոր-
հրդակցութիւն մը կատարելու և որոշման մը յանգելու
համար:

Տիկին Վահն. Հօր հարկ տեսնուած բացատրութիւն-
ները տալէ վերջ խնդրեց տիկին Շարմէին, որ ստանձ-
նած էր ինկաները փրկելու, թշուառները և խեղճ մօ-
լորուածները դարձի բերելու վաեմ պաշտօնը, որպէսզի
պահանջուած ձեռնարկները կատարէ այդ մասին, խոս-
տանուով անոր տրամադրութեան տակ դնելու խոշոր
գումար մը:

Մենք առ այժմ զսնց կ'առնենք, տառագանենքի և
գերախոտութեան մէջ յառաջիկալին գործակցելիք այս
երկու կիներու առաջին խոստիցութիւնը:

Կը բաւականանանք միայն ըսկելով որ օրը չորեք-
շաբթի էր և Մարքիզին տանը մէջ կը տրուէր մեծ երե-
կոյթ մը, որուն ներկայ էր նաև Շէրիւպէն.

Մէկ ժամէն, մենք Մարքիզը պիտի գտնենք հի-
րանոցին մէջ, ուր վերադարձած էր ան երեկոյթէն
ժամ՝ մը առաջ:

ՎԵՐԶ ՉՈՐՐՈՐԴԻ ՀԱՏՈՐԻ



ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ամսանային եղանակին առիւ
Ազետանդրիո օգափսխութեան է
Կողինու ուսուլութեանը կը յանձ
ննեմ հետեւեալներ.

Խպրամիմիյէ Սրբութինի Սիսի
Պիւր Սիուն կ անուուռուած քէ ոչ.
ամբողջ տան 3 4 և 5 սենեալնոց
քէ մեկ կամ առելի սենեակնեւ սը
և ամազեւի են զիւրամ աշելի զինե
ռով ուղղալի ծովուն վրայ կում
նուի ծու սիայեաց քէ տաելի նեւ
սօվ.

Կոյ նուե ծ սիսու հոդամաս
Գիմել առե սրայի խմբալութեան.

«Ռօքանապու»ի Գանիրէի մեր զործակալն է
Գերասան Պ. Խ. Նուիկեան, որուն պէս է
դիմել հետեւեալ հասցեով.

Թիւ 69 Խպրամիմ Փառա (նախկին Նու
պար Փառա փողոց) ռապկուգործ Պ Լեւոն
Զիմսէ խ սնութը.

